



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

4783

4784

4785

9(47925)

9-73

18519

100

Printed in Turkey



ՄԻԱՍԱ ԳԱՓԱՄԱՃԵԱՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Կ Ա Յ Հ Ա Յ Վ Ա Յ Ի Վ Ի Ն

Ի ՊԵՏ Ն Ա Խ Ա Կ Ր Թ Ա Կ Ա Ն Վ Ա Ր Ժ Ա Ր Ա Ն Ա Ց

Վ Ա Խ Ե Ր Ա Ց Ա Լ Յ Ա Զ Վ Ա Բ Ի Ն Կ Ե Դ Ր Վ Ա Ր Չ Ո Ւ Թ Ե Ա Ն
Խ Ա Ռ Ի Ն Ժ Ո Ղ Ո Վ Ո Ց

Թ. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ
Բարեփոխեալ և յանելեալ

معارف نظارات جليله سنك ٢١٢ نومروی رخصته امه میله طبع او لینقدر

Ի. ՊՈՂԻՄ
ՄԱՐԴԱՐԱԾՆ ԳՐԱՑՈՒՆ
Մէրձան-չարշսի, թիւ 57

Առ Վաեմախայլ

Ասպետուն Ա. Չունիդ

ԵԿ

Ասպետուրին Տիկին Չունիդ

Թողլ առուէք ինձ որպէս զի համարձակիմ Ձեր անուած նուրիրել ներկայ Հայ-Ազգային Պատմութեան համարուա գասագիրքս՝ որ պատրաստեալ է յօդուա և ի պէս կզգային Նախակրթական Վարժարանաց, ոյց բարւոյն ու յառաջդիմութեան այնքան ջանադիր և նպաստամասոց գամուած էք նիւթական և բարոյական օճանգաւութեամբ, զոր նկատած էք և կը նկատէք միշտ իր եղուն պարտականութիւն Ձեր հանրածանօթ ճշմարիտ պղպասիրութեանը :

Ձեր ազնիւ զործեր վեր են ամեն գովեստէ . ուստի ոյն գուզնաքի նուէքրով ոչ թէ կուզամ պասկ մ'հիւսել եր անուան, այլ յայտնել առ Ձեզ փորձն երախտագիւռութեան վասն այն բարեաց՝ զորս ըրած էք յաճախ՝ իր եկինաս խրախուսելով զիս իմ գրական ձեռնարկութեանց մէջ :

Բարեհաճեցէք ուրեմն ընդունիլ, Վաեմափայլ Տէր եւ նկին, իմ խորին մեծարանացս և երախտագիւռութեան դրմ հաւասարիքը :

Մ. Գ.Ա.Փ.Ա.Մ.Ա.Ճ.Ա.Ն

蒙古文大藏经

Литература

Digitized by srujanika@gmail.com

ՎԿԱՅՈՒԹԻՒՆ

• • • Մինաս • • • Գափամաճեան

Զեր երկարասիրած Աղդային Պատմութեան դասագիրքը , զոր ինձ յանձնած էք ի քննութիւն , ծայրէ ի ծայր կարդացի . արդարեւ արժանաւոր Դասագիրք մը պատրաստած էք , թէ եւ համառոտ , կընայ հայ ուսանող մի իւր դասախոսին բացատրութեամբ շատ բան սորուի :

Երէկ յանձնեցի կրթական Տեսուչ Մհ. Կարապետ էքչնոփի Խմբիւճեանի :

Յայտնելով խնդակցութիւնս եւ ողջունելով զձեզ ,

Մնամ խոնարհ աղօթարար Աղջիս
ՀՄԱՅԵԱԿ ԵՊԻՍԿ. ԴԻՄԱՔՍԵԱՆ

յԵՆԻ-Գավու
5 օդուստ. 1887

Համառօտ Հայ-Ազգային Պատմութեան Դասագրքս
կ'արժանահայ այս անգամ Բ. տպագրութեան :

Առաջն տպագրութեան սուղ միջոցի մէջ սպառումը
եւ գտած ընդունելութիւնը առ հաւատչեայ մ'է անոր
օգտակարութեանը, զոր վկայած են մեզ բազումք գրա-
ւորապէս :

Մեր ալ միակ փափաքն է օգտակար հանդիսանալ Հայ
մանկաւոյն ազգային դասախրակութեանը, ոյր յետին
մշակներէ մին եղած ենք երկար տարիներէ ի վեր :

Երկրորդ տպագրութեան առթիւ կատարած ենք կա-
րեւոր փոփոխութիւններ եւ սրբագրութիւն, եւ Ազգային
Կեղր. Վարչութեան Պատկ. Խառն Ժողովով վաւերաց-
մամբը կ'ընծայենք վերստին յօդուտ եւ ի պէտս ազգային
մանկաւոյն :

Քաղցր եւ նույիրական պարտք կը համարինք մեր ջերմ
ու խորին չնորհակալութիւնն յայտնել Մեծարոյ Հոգա-
բարձութեանց, Ցեսչաց եւ Դասատուաց որ ներողամիտ
գտնուեցան գործոց Ա. տպագրութեան ակամայ թերու-
թեանցը եւ յօժարեցան մեզ քաջալեր հանդիսանալ :

Կը սիրենք յուսալ թէ սոյն աղնիւ ներողամտութիւն
ցոյց կուտան նաեւ այս անգամ եւ բարեյօժար ոգւով վե-
րստին կը խրախուսեն, չեն զլանար իւրեանց քաջալե-
ռութիւն, որ պիտի մլէ զմեզ միշտ օգտակար աշխա-
տութեամբք պարապելու :

Հայ-Ազգային Պատմութեան Դասագրքիս ընդարձակ
մասն ալ (երկու հատոր) որ արդէն երկար ժամանակէ
հետէ սպառած է, ընդ հուպ պիտի ձեռնարկենք Բ. տը-
պագրութեանը՝ բարեփոխեալ եւ ճոխացեալ, եւ նոյնպէս
վաւերացեալ յԱզգ. Կեղր. Վարչութեան Պատկ. Խառն
Ժողովով :

ՀԱՅ-ԱԶԳԱՅԻՆ-ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Հ. Հայ-Աղբային Պատմութիւնը Ի՞նչ կը սորուեցրնէ .

Պ. Հայ-Աղդային պատմութիւնը կը սորուեցնէ
մեր Աղդին ծագումը, կրօնքը, բարքը, վարքը, սո-
վորութիւնները, քաղաքակրթութիւնը, վաճառա-
կանութիւնը, արհեստները, պակասութիւններն ու
գեղեցիկ յատկութիւնները, օրէնքները, կարգերն
ու կանոնները, անցեալին մէջ պատահած դէպքերն
և իրողութիւնները, սլատերազմները, նոյցա պատ-
ճառն ու արդիւնքը և, վերջապէս՝ այն ամենը՝ որ
մեր աղդային կեանքին կը վերաբերին :

Հ. Ի՞նչ է ճշմարիտ ազգ ասիրի մը պարտքը .

Պ. Ճշմարիտ աղքամիրի մը պարտքն է ջերմեւ-
ռանդաբար յարգել իւր աղքային եկեղեցին, հա-
ւաստիմ գտնուիլ իւր կրօնական պարտուցը, օդնել
աղքատին, աղքային յառաջդիմութեան իւր ովանն
ծառայել և իւր վրայ իշխող տէրութեան հաւատա-
րիմ գտնուիլ :

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀՈԳԻՆ

Հ. Ընդհանրապէս առնելով՝ ի՞նչ է պատմութեան հոգին .

Պ. Պատճառ և արդիւնք :

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՍՑՈՒԹԵԱՆՑ

Հ. Հայոց պատմութիւնը քանի՞ դլսաւոր մասերու կը բաժնուէր .

Պ. Չորս՝ Հայկազանց հարստութիւն, Արշակունեաց, Բագրատունեաց և Ռուբինեանց :

Հ. Ե՞րբ կ'սկսի Հայկազանց հարստութիւնն և ո՞քան առեն կը տեռէ .

Պ. Հայկազանց հարստութիւնը կակսի Քրիստոսէ 2350 տարի յառաջ և կը տեռէ 1800 տարի, և Աղեքսանդր մեծին Հայաստանի տիրելովը կը դադրի՝ Քրիստոսի աշխարհ գալէն 330 տարի յառաջ :

Սոյն հարստութեան կործանումէն մինչեւ 180 տարի Հայաստան անիշխանական վիճակի մէջ մերժ Մակեդոնացւոց և մերթ Սելեւկիացւոց իշխանութեան ներքեւ կը մնայ :

Հ. Ե՞րբ կ'սկսի Արշակունեաց հարստութիւնը :

Պ. Քրիստոսէ 150 տարի յառաջ և 583 տարի դիմանալէ ետք՝ կը վերջանայ Քրիստոսէ 452 տարի յետոյ :

Սոյն Երկրորդ հարստութեան դադրելէն ետեւ Հայաստան 442 տարի անիշխանութեան մէջ մնաց և մերթ Պարսիկ, մերթ Հայ և մերթ Արաբացի կուսակալներու և ոստիկաններու ձեռօք կառավարութեաւ :

Հ. Ե՞րբ կ'սկսի Բագրատունեաց հարստութիւնը .

Պ. Քրիստոսէ 885 տարի ետքը և 160 տարի տեւելէ ետեւ՝ կը վերջանայ Քրիստոսէ 1045 տարի յետոյ :

Սոյն հարստութեան կործանումէն ետեւ՝ Հայաստան դարձեալ անիշխանութեան մասնուեցաւ, և Յունաց, Պարսից և այլոց արշաւանաց ասպարէզ եղաւ :

Հ. Ե՞րբ կ'սկսի Ռուբինեանց հարստութիւնը :

Պ. Քրիստոսէ 1080 տարի ետքը՝ կիլիկիոյ մէջ, և 296 տարի տեւելէ ետքը՝ կործանեցաւ Քրիստոսի 1375 թուականին, որմէ մինչեւ հիմա Հայաստան Երեք տէրութեանց՝ Ռուսի, Պարսից և Թուրքաց միջեւ բաժնուած է :

ՀԱՅԿԱՅՈՒՅՑ ՀԱՐՍՑՈՒԹԵԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ

Հ. Հայկազանց հարստութիւնը քանի՞ դլսաւոր ժամանակներու կը բաժնուէր :

Պ. Երեք. առաջին՝ Տանուտիրական նահապետութիւն՝ Հայկէն մինչեւ Արամ. Երկրորդ՝ Զինուորական նահապետութիւն կամ կիսարքայք՝ Արամէն մինչեւ Պարսկ, և Երրորդ՝ Թագաւորութիւն՝ Պարոյըէն մինչեւ Վահէ, որոյ օրովը վերջացաւ Հայկազանց հարստութիւնը Քրիստոսէ 300 տարի յառաջ :

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐԴԻ



ՄԱՍՆ Ա.

ՏԱԿԱՆԻ ՏԻՐԱԿԱՆ ՆԱՀԱՊԵՏՈՒԹԻՒՆ



ԳԼՈՒԽ Ա.

ՀՅԱԿ

(Քրիստոսէ 2350 ապրիլ յառաջ)

ՀԱՅՑ. ՄԵՐ Աղդն ուսկից յառաջ եկած է :

ՊԱՏ. ՄԵՐ Աղդը նոյ նահապետին թարեթ որդույն թոռան Հայկ անուն զաւկէն յառաջ եկած է , և անոր անոնվլը մեր Աղդն ալ Հայ կը կոչուի :

Հ. Հայկ ի՞նչ երեւելի գործ ունեցած է :

Պ. Բելայ հետ պատերազմելով՝ սպաննեց զայն և մեր Աղդն ազատեց անոր ձեռքէն , որ կուզէր իր բունաւոր կամացն հնազանդեցնել , և հետեւ աւար Հայկ տէր և դլուխ եղաւ Աղդին և ռաջին քաղաքն՝ Հայք՝ ինք շնեց ու կարգեր և կանոններ դրաւ :

Հ. Բելն ո՞վ է :

Պ. Նոյ նահապետին գամ որդույն թոռանը որդին :

ԳԼՈՒԽ Բ.

ԱՐՄԵՆԱԿ

ԵՒ ԻՐ ՅԱԶՈՐԻՆԵՐԸ ՄԻՆՉԵՒ ՎԱՀԵ

(Քրիստոսէ 2000-1350 ապրիլ յառաջ)

Հ. Հայկայ ո՞վ յաջորդեց :

Պ. Իր անդրանիկ որդին՝ Արմենակ , որ իր խոռ և Մանաւաղ որդիքն ու Մանաւաղին Բագդ որդին Հարք դաւառը թողլով՝ դէպ ՚ի արևելեան-հիւսիսային կողմերը գնաց և այն տեղուանքն ալ իր իշխանութեանը տակ առաւ , և շնչեր շնեց :

Հ. Արմենակայ եղբարքն ի՞նչ եղան :

Պ. Հարք դաւառին մէջ բաղմացան , որոնց մէ յառաջ եկան Խոռխոռունեանց , Մանաւաղեանց , Բնունեանց և Ուդունեանց նախարարութիւնները :

Հ. Արմենակին ո՞վ յաջորդեց :

Պ. Իր անդրանիկ որդին՝ Արմայիս , որ Արմայիր քաղաքը շնեց , և իր Շարայ անուն որդին ալ շատակերութեանն համար Շիրակ դաւառը դրկեց , որ բարեբեր երկիր մ'է :

Հ. Արմայիսին ո՞վ յաջորդեց :

Պ. Իր անդրանիկ որդին՝ Ամափա , որ հարաւային կողմերը գնաց և հոն իրարմէ օրուան ճանրայ մը հեռու Փառախոտ և Յոլակերտ քաղաքները շնելով՝ իր Փառախ և Յոլակ որդ-

ւոյր տուաւ . հոն բարձր լեռան մանունը Մաս-
սիս անուանեց և Աղմաւիր դառնալով՝ քիչ ա-
տենէն մեռաւ :

Հ. Ամափայի ովլ յաջորդեց :

Պ. Իր անգրանիկ որդին՝ Գեղամ, որ արևել-
եան-Հիւսփասյին կողմերը դնաց, նոյն կողմերը
բնակիչներ դրաւ, և այն տեղերն իր անունովը
Գեղարքունի անուանեց, ինը՝ ծով Գեղամայ և
լեռն ալ Գեղ կոչեց :

Հոս ծնաւ իր Սիսակ որդին, որ քաղցր նայ-
ուածքին ու խօսուածքին համար Աղու ըսուե-
ցաւ :

Սիւնեաց նախարարութիւնն ասկէ յառաջ ե-
կած է :

Հ. Գեղամ ուրիշ ի՞նչ ըրաւ :

Պ. Գեղամ ետքը Գեղարքունեաց կողմերը
դառնալով՝ Գեղ լեռան քով Փեղամի ամուր քա-
ղաքը շնեց և բաւական ատեն ալ ապրելէ են
տե՛ մեռաւ, և պատուիրեց իր Հարմայ որդւոյ՝
որ Աղմաւիր բնակի :

Հ. Հարմայի օրով ի՞նչ պատահեցաւ :

Պ. Որովհետեւ ազգին ոյժը տիարացեր էր և
թշնամիք ալ Հայաստանի վրայ կ'արշաւէին և
յնք դորութիւն չունէր որ անոնց դէմ դնէ, ուս-
տի հրաժարեցաւ իշխանութենէ, զոր ժառան-
դեց իր Աղմամ որդին :



ՄԱՍՆ Բ.

ԶԻՆԻՈՐԱԿՈՆ ՆԱՀԱՊԵՑՈՒԹԻՒՆ

կամ

ԿԻՍԱՐՔԱՅԻ

ԱՐԱՄԷՆ ՄԻՆՉԵԿ ՊԱՐՈՅՐ

(Քրիստոսէ 4300—600 տարի յառաջ)

ԳԼՈՒԽ Գ.

Հ. Արամ ի՞նչպէս աղասեց Հայաստանը :

Պ. Արամ, որ քաջ ու խելացի մէկն էր, 50,000ի
մի զօրք իր ձեռքին տակն առաւ, կարո՞ի և կանոնի
ակ դրաւ, և ինք անոնց վլուխն անցած՝ քալեց
ևս Նեքքար Մարտոց Մագես իշխանին վրայ, որ
ոկու տարիի չափ Հայաստանի մէկ մասն իրեն հար-
ստու ըրած էր . զարկաւ, և զայն գերի բռնելով՝
ասման ըրաւ որ ճակտոն երկաթէ գամով մաշտա-
սի մը ծայրը դամեն :

Իսկ Մարտոց երկրին մէկ մասն իրեն հարկատու-
նելով՝ Սիւնեաց ցեղին յանձնեց :

Հ. Արամ ասկէ ետքն ի՞նչ ըրաւ :

Պ. Ասորուց Բարշամ իշխանին վրայ քալեց, որ
հարաւալին կողմէն Հայաստանը ստնակսի ըրեր էր,
և անոր վրայ յարձակելով՝ զարկաւ զայն ու սպան-
նեց : Յետոց դնաց Արեւմտեան կողմերն, ուր կը տի-
ւէր Պացապիս Քաղեայ . զարկաւ ու յազմեց և զայն

մինչեւ Միջերկրական կղզիներէն մէկը վասկուց և ա-
նոր երկիրներուն ալ տիրեց :

Հ. Այս նոր երկիրն ի՞նչ կոչուեցաւ :

Պ. Փոքր Հայք, որ երեք շահանդի կը բաժնուի
Առաջին-Հայ-, Երկրորդ-Հայք, և Երրորդ-Հայք :

Հ. Արամ այս նոր երկրին համար ի՞նչ կարգադրութիւն ըրաւ :

Պ. Այս կողմերու կուսակալութիւնը Մշակ անուն
մէկու մը յանձնեց և պատուիրեց խսախւ՝ որ ամենն
ալ Հայերէն խօսին, միանդամայն բնակիչներն ալ
աւելցուց :

Մշակ քաղաք մը շինեց հոն և իր անունով Մշակ
անուանեց. սակայն տեղւոյն Յոյները չկրնալով Մշակ
արտասանել՝ Մաժաք կ'ըսէին, որ ետքը կեսարիա
կոչուեցաւ :

Հ. Արամայ օրով ի՞նչ պատահեցաւ :

Պ. Ասորեստանեայց Նինոս թագաւորն ուզեց հէ:
տը պատերազմիլ, և Բելայ սպաննուելուն վրէմն Ա-
րամէն լուծել, բայց վախնալով նորա քաջութենէն,
փոխեց միտքն և անոր բարեկամնութիւնը շահելու
նպատակաւ մարդարտաղարդ պատկ մ'ընծայ զրկեց,
զոր նոյն ատենները միայն թագաւորները կը գործա-
ծէին :

Հ. Արամ ո՛րչափ ատեն իշխանութիւն վարեց :

Պ. 50 տարի, և իր իշխանութեանը միջոցին թըշ-
նամեաց ձեռքէն փրկեց աղատեց Հայաստանը
և զայն ընդարձակեց ու նորա անունը բարձրա-
ցուց այնպէս որ օտարք սկսան ակնածիլ և

մեր Աղդն իր անունով Արմէն և Հայաստանն
ալ Արմէնիա կոչեցին :

Գլուխ դ.

(ԱՐԱՑ-ԳԵՂԵՑԻԿ)

Հ. Արամին ո՞վ յաջորդեց :

Պ. Իր անդրանիկ որդին՝ Արայ, որ գեղեց-
կութեանն համար Արայ-Գեղեցիկ կոչուեցաւ :

Հ. Արայի օրով ի՞նչ պատահեցաւ :

Պ. Ասորեստաննեայց Շամիրամ մոլի թագու-
հին Արայի գեղեցկութեանն հաւնելով ուզեց
որ իր հետն ամուսնանայ. բայց Արայ յանձն
չառնելուն համար՝ Շամիրամ պատերազմեցաւ,
և այս պատերազմիս մէջ Արայ վիրաւորուելով
մեռաւ :

Հ. Շամիրամ Արայի մահուընէն յետոյ ի՞նչ
ըրաւ :

Պ. Հայաստանի օդին և գիրքին գեղեցկու-
թեանն հաւնելով հոն ամառուան բնակութեան
համար իրեն գեղեցիկ պալատ մը շինեց :

7665-57

ԳԼՈՒԽ Ե.

(ԿԱՐԴՈՍԵՆ ՄԻՒՉԵՒ ՍԿԱՅՈՐԴԻ)

ԿԱՐԴՈՍ

Հ. Արայի մահունեն ետև ի՞նչ եղաւ Հայաստան :

Պ. Շամիրամ տէր եղաւ Հայաստանի, և Արայի վրայ ունեցած սաստիկ սիրոյն համար անոր Կարդոս որդին իշխան դրաւ և անունն ալ փոխելով՝ Արայ անուանեց :

Հ. Կարդոս ի՞նչպէս մեռաւ :

Պ. Զրադաշտ մոդ Մարաց իշխանին դէմ Շամիրամայ օգնութեան երթալով՝ պատերազմին մէջ մեռաւ :

Հ. Կարդոսին ո՞վ յաջորդեց :

Պ. Իր որդին Անուշաւան, որ թէոլէտ Նշուասայ քով գերի էր, բայց իր իմաստութեամբն ու ճարտարութեամբն անոր սիրելի ըլլալով՝ աղատեցաւ գերութենէ և Հայաստանի վրայ իշխան դրուեցաւ :

Անուշաւանը նաև Սօս ալ կ'անուանուէր, որովհետև իր ծնած ժամանակը ծնողը զինքն՝ Այսմանիրի քով՝ Սօսեաց անուանին նուիրած էին:

Հ. Անուշաւանին ո՞վ յաջորդեց :

Պ. Անուշաւան զաւակ չունենալով՝ Հայկայ ցեղին յաջորդութիւնը դադրեցաւ և նախարարաց հաւանութեամբն Հայկայ միւս որդւոյ սե-

րունդէն Պարէտ անունով՝ քաջ մէկն իշխան դըրսեցաւ :

Հ. Պարէտին ո՞վ յաջորդեց :

Պ. Պարէտէն մինչև Սկայորդի 27 իշխաններ յաջորդեցին, որոնց շատին վրայ տեղեկութիւն չէայ :

Հ. Որո՞նք են այդ իշխանները :

Պ. Արքակ, Զաւան, Փառնաս, Սուր, Հաւանակ, Սմբակ Ա. Վաշտակ, Հայկակ, Սմբակ, Առնակ, Շաւարչ, Նորայր, Վաստա, Կար, Գոռակ, Հրանտ, Հնձաք, Քշակ, Հաւրոյ, Զարմայր, Պերճ, Սքրոն, Նոյ, Յուսակ, Կայպակ և Սկայորդի :

Հ. Սուրի վրայ ի՞նչ գիտելիք կայ :

Պ. Սուր՝ թշնամեաց դէմ մեծ յաղթութիւններ ընելուն համար այս անունն ստացաւ :

Հ. Փառնասի օրով ի՞նչ պատահեցաւ :

Պ. Քանանացիք Յեսուէն յաղթուելով անոնց մէջէն Քանանիդէս անունով մեծ իշխան մը Հայաստան եկաւ, և որմէ սիրեցաւ Գնթունեաց նախարարութիւնը :

Հ. Զարմայրի օրով ի՞նչ պատահած է :

Պ. Հելլենացւոց դէմ Սարեստանցւոց Տերամոս թագաւորին օգնութեան երթալով՝ պատերազմին մէջ շատ քաջութիւններ ընելէ ետև մեռաւ :

Հ. Սկայորդիի օրով ի՞նչ պատահեցաւ :

Պ. Սոորեստանցւոց Սենեքերիմ թագաւորին

որդիքն՝ Աղբամելէք և Սանասար իրենց հայրն սպաննելով՝ փախան Հայաստան, ուր Սկայորդի պատռով ընդունեց զիրենք, որոնցմէ սերեցան Արձրունեաց և Գնունեաց նախարարութիւնները:

ՄԱՍՆ Պ.

ԺԱՄՈՆԱԿ ԹԱԳԱԽՈՐԱՑ

ԳԼՈՒԽ Զ.

ՊԱՐՈՅՐԻՆ ՄԻՆՉԵԻ ՎԱՀԵ

(Քրիստոսէ 6550 տարի յառաջ)

ՊԱՐՈՅՐ

Հ. Ո՞վ է Պարոյր:

Պ. Սկայորդիին որդին և յաջորդն, որ Մաշրաց Կիաքսար իշխանին հետ Ասորեստանցւոց Սարդանաբազ թագաւորին դէմ պատերազմելով՝ Պարոյր Հայաստանի վրայ թագաւորեց, և Կիաքսար ալ Մարաց ու Ասորեստանի:

Հ. Պարոյրին ո՞վ յաջորդեց:

Պ. Պարոյրին յաջորդեց իր որդին Հրաչեայ, որ պայծառ երես և հրային աչեր ունենալուն համար Հրաչեայ կոչուեցաւ:

Հ. Հրաչեայ ի՞նչ ըրաւ:

Պ. Բարելացւոց Նարուգոդոնոսոր թաղաւորին հետ Երուսաղէմի առաւ՝ Հրաչեայ՝ Շամասանով երեսելի հրեայ իշխան մը, որ գե-


րի բռնուած էր, իր հետն Հայաստան բերաւ, և որմէ սեղեցաւ Բագրատունեաց մեծ նախարարութիւնը:

Հ. Այս նախարարութիւնն ի՞նչ արտօնութիւն ունէր:

Պ. Հայ թագաւորաց դըռւիր թագ դնելու արտօնութիւնն այս նախարարութեան էր:

Հ. Հրաչեային ո՞վ յաջորդեց:

Պ. Հետզհետէ յաջորդեցին Փառնաւազ, Պաճոյճ, Կոռնակ, Փառոս, Հայկակ և Երուանդ Առաջին, որ սակաւակեաց կոչուեցաւ:



ԳԼՈՒԽ Ե.

ՏԻԳՐԱՆ Ա.

Հ. Ո՞վ է Տիգրան Առաջին:

Պ. Երուանդ Ա. ի որդին ու յաջորդն, որ քաջ և իմաստուն մէկն ըլլալով իր հօրք տեղն անցածին պէս նորանոր կարդադրութիւններով Հայաստանի կենդանութիւն տուաւ և անոր վիճակը բարձրացաց, երկրին սահմաններն ընդարձակեց, ու Փոքր-Ասիոյ մէկ մասին տիրեց:

Հ. Տիգրանայ օրով Հայաստանի մէջ ի՞նչ յառաջդիմութիւն եղաւ:

Պ. Տիգրանայ օրով արհեստներն ու երկրադործութիւնը շատ յառաջ գացին. գետերու մէջ նաւարկութիւնն ասոր օրովք եղաւ, որով Հայք

շատ հեռաւոր տեղերու հետ վաճառականութիւն կ'ընէին . Նոյնպէս ոստայնանկթութիւնն ու գարբնութիւնն ալ շատ յառաջ գնաց և դրեթէ չկար ափ մը հող՝ որ մշակուած չըլլար :

Հ. Տիգրանայ վառքն աւելցնող գործն ի՞նչ եղաւ :

Պ. Մարաց Աժդահակ թագաւորին գէմ ըրած պատերազմը : Աժդահակ Տիգրանին որ ըստ որէ մեծնալին վախնալով՝ կուզէր դայն սպաննել, բայց անոր կասկած չտալու համար Տիգրանայ Տիգրանուհի քոյրն իրեն կնութեան առաւ և ուղեց որ անոր ձեռքով մը իր նակատակին հանիր:

Հ. Աժդահակ հասա՞ւ իր նպատակին :

Պ. Ո՛չ, վասն զի Տիգրանուհի Աժդահակայ նպատակը գաղտնի կերպով Տիգրանին խմացուց. Տիգրան պատերազմի պատրաստուեցաւ . Տիգրանուհի յարմար առիթ մը ձեռք ձգելով վախաւ իր եղբօքը քով :

Տիգրան յանկարծ Աժդահակայ վրայ յարձակեցաւ և պատերազմին մէջ զարկաւ ու սպաննեց Աժդահակը :

Հ. Յետոյ ի՞նչ ըրաւ Տիգրան :

Պ. Տիգրան հարուստ աւարներով և բաղում դերիներով մեծ փառօք Հայաստան դարձաւ դերիները տեղաւորեց, որոցմէ յառաջ եկաւ Վիշապազունք կամ Մուրացան կոչուած մեծ նախարարութիւնն . իսկ Տիգրանուհին ալ Տիգրան իր շնած քաղաքը՝ Տիգրանակերտ զրկեց և նոյն

գաւառին եկամուտն անոր ոռճիկ կապեց :

Հ. Տիգրան ուրիշ ի՞նչ ըրաւ :

Պ. Տիգրան օգնութեան գնաց Պարսից Կիւրս թագաւորին՝ ընդդէմ Բարելացւոց և նոյագանակակցացը : Նաև Կիւրոսին Բարելնն առած ատեն օգնական և գործակից եղաւ, ինչպէս որ Երեմիա մարգարէ ալ 100 տարի յառաջ գուշակեր էր թէ Բարելնի կործանիչներն մէկն ալ Հայոց թագաւորը պիտի ըլլայ :

ԳԼՈՒԽ Ը.

(Տիգրանին յաջորդները մինչև Վահէ)

Վ.Ա.ՀԱ.ԳԻՆ

Հ. Տիգրանին ո՞վ յաջորդեց :

Պ. Իր որդին՝ Վահազն, որ շատ քաջութիւններ ընելուն համար Հայք զինքը դից կարգը դըին, և իր մահունին ետքն ալ Վահաստանի կողմերն անոր արձանը կանգնելով պաշտեցին :

Հ. Վահազնի ո՞վ յաջորդեց :

Պ. Հետզհետէ յաջորդեցին Առաւան, Ներսէ, Զարեհ, Արմող, Բարդամ և Վան, որ Շամիրամնկերտ քաղաքը նորոգեց և իր անունովը Վան կոչեց :

Հ. Վանին ո՞վ յաջորդեց :

Պ. Իր որդին՝ Վահէ, որ Մեծն Աղէքսանդրի

դէմ 40,000 հետևակ և 7,000 ձիաւոր զօրքով

Պարսից Դարեհ թագաւորին օգնութեան գնաց:

Դարեհ յաղթուեցաւ . Ազէքսանդր յետոյ
Վահէի հետ ալ պատերազմելով՝ մեռաւ Վահէ
և հետեաբար Հայաստան ալ Սակեդոնացւոց
լուծին տակ մտաւ :

ՎԱԽԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՑ ՀԱՐՍՈՒԹԵԱՆ

ՀԱՅՈՑ ԿՐՈՆՔԸ

Հ. Հայք ի՞նչ կրօնք կը պաշտէին :

Պ. Հայոց կրօնքն Հայկէն մինչև Արայ գեղեցիկի ատենը զուտ Աստուածաշտաթիւն էր,
բայց Արայ գեղեցիկի օրովը հեթանոսական կրօ-
նից գաղափարն սկսաւ մուտ դանել :

Հ. Հեթանոսական կրօնքը քանի շրջանի կը
բաժնուի :

Պ. Երեք, առաջին՝ Ժամանակ բնութեան
պաշտաման, երկրորդ՝ Զբաղաշտականութիւն
և երրորդ՝ բաղմասատուածութիւն՝ ըստ Յունա-
կանին :

—o—

ԳԼՈՒԽ Պ.

ԺԱՄԱՆԱԿ ԱՆԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ

(Հայաստան Սակեդոնացւոց և մերժ Սելեւկիացւոց
իշխանութեանը տակ)

(Քրիստոսէ 550-150 տարի յառաջ)

ԿՈՒՍԱԿԱՆՔ

Հ. Ո՞վ եղաւ Սակեդոնացի առաջին կուսա-
կալը :

Պ. Մեծն Ազէքսանդր Միհրան մնունվ կու-

սահալ մը զբկեց , որ վեց տարի կառավարեց
Հայաստանը :

Հ. Միհրանին ո՞վ յաջորդեց :

Պ. Աղէքսանդրի մահունէն ետև զօրավար-
ներն անոր տիրած երկիրներն իրենց մէջ բաժ-
նեցին , որով Հայաստան ալ Նէոպտղոմէոսի
վիճակեցաւ :

Նէոպտղոմէոս սաստիկ կը նեղէր Հայերը :

Հ. Նէոպտղոմէոս ինչո՞ւ վոնտուեցաւ :

Պ. Կապադովիկիոյ թագաւորին որդին՝ Արի-
արաթ , որ այս միջոցիս Հայաստան փախած ու
ապաւինած էր , Հայերը Նէոպտղոմէոսի դէմ
դրդուեց : Արևեաց Ատուարդ նախարարն Հա-
յոց զօրաց գլուխն անցնելով՝ պատերազմեցաւ
Նէոպտղոմէոսի հետ ու զայն վոնտեց Հայա-
տանէն Քրիստոսէ 347 տարի յառաջ :

Հ. Նէոպտղոմէոս նորէն Հայաստան դար-
ձա՞ւ :

Պ. Մակեդոնացւոց Պերդիկաս անուն մեծ
իշխանը Կապադովիկիոյ Եւմէնէս կուսակալը զըր-
կեց , որպէս զի Հայերը դարձեալ Մակեդոնաց-
ւոց հնաղանդեցնէ : Եւմէնէս տեսնելով Հայոց
զօրութիւնը՝ Ադուարդին հետ խազալութեամբ
վերջացուց ինդիրն , որով Նէոպտղոմէս Ադ-
ուարդին իրրև երկրորդն՝ Հայաստան դարձաւ:

Հ. Նէոպտղոմէոս ինչո՞ւ Եւմէնէսի դէմ ե-
լու :

Պ. Զինքն Ադուարդին երկրորդը ընելուն հա-
մար սաստիկ նեղանալով՝ Եւմէնէսի դէմ պա-

տերազմի ելաւ , բայց յաղթուեցաւ և Եւմէնէս
իր ձեռքով սպաննեց զայն , որով Ադուարդ ալ
մկան ինքնագլուխ կառավարել Հայաստանը :

Հ. Ադուարդ ուրիշ ի՞նչ ըրաւ :

Պ. Արիարաթին զօրք տալով՝ Կապադովիկիա
զրկեց . Եւմէնէս սպաննուելով այս պատերազ-
միս մէջ՝ Արիարաթ իր հօրն աթոռը ժառան-
գեց և Հայոց զօրքն ալ պատով և ընծաներով
Հայաստան գարձուց :

Հ. Ադուարդին ո՞վ յաջորդեց :

Պ. Արտաւազ կամ Արտաւազն իշխանն , ո-
րուն դէմ Անտիոքոս Մեծ՝ Սելեւկիացւոց թա-
գաւորը պատերազմի ելաւ . բայց Արտաւազ
առանց պատերը սպմելու՝ հնաղանդեցաւ , որով
Հայաստան Սելեւկիացւոց իշխանութեանը տակ
մտաւ՝ Քրիստոսէ 284 տարի յառաջ :

Հ. Արտաւազի մահուանէն ետև Հայաստանի
վիճակն ի՞նչ եղաւ :

Պ. Անտիոքոս Հայաստանի կուսակալութիւնն
երկու մասի բաժնեց :

Մեծ-Հայոց վրայ Արտաշէս անուն մէկը կու-
սակալ դրաւ , իսկ Փոքր-Հայոց և Ծոփաց գա-
ւառին կուսակալութիւնն ալ Զահրան կամ Զահ-
րիատէս (Զարեհ) իշխանին յանձնեց՝ Քրիստոսի
189 թուականին :

Հ. Այս միջոցիս ի՞նչ պատահեցաւ :

Պ. Աննիբաղ՝ Կարքեդոնացւոց զօրավարն Հր-
ուովմայեցիներէն յաղթուելով՝ Հայաստան փա-
խաւ , ուր պատով ընդունուեցաւ և Արտաշէ-

սին օդտակար խորհուրդներ տուաւ :

Արտաշէս նորա խորհրդովն Արտաշատ քա-
ղաքը շինեց Երասխ գետին քով :

Հ. Արտաշէս ի՞նչ բանի ձեռք զարկաւ :

Պ. Արտաշէս Հռովմայեցւաց հետ դաշինք գը-
նելով Սելևկիացւոց լուծը թոփուեց և 12 տարի
ինքնադլուկս թաղաւորեց Յանկարծ Սելևկիաց-
ւոց Անտիոքոս Եպիփան թագաւորը շատ զօր-
քով Հայաստան եկաւ. Արտաշէս չկրնալով դէմ
դնել՝ հնազանդեցաւ և բազում դանձ ու հարկ
տարով ետ դարձուց :

Հ. Արտաշէս ինչու Զարեհի դէմ ելաւ :

Պ. Արտաշէս կարծելով որ Անտիոքոս Եպի-
փանին իր վրայ դաշտն պատճառը Զարեհն է,
անոր դէմ ելաւ. որովհետև Զարեհն դէմ դնե-
լու կարողութիւն չունէր, խոնարհեցաւ, և իր
Գործն կամ Գորան սրգին պատանդ տալով
անուշ տեղը կապեց :

Հ. Զարեհի ո՞վ յաջորդեց :

Պ. Իր որդին Միհրոբուզան :

Հ. Արտաշէսին ո՞վ յաջորդեց :

Պ. Իր որդին Արտաւազդ, որուն օրովք Պար-
թևներն եկան տիգեցին Հայաստանի Քրիստոսէ
150 տարի յառաջ :

ՄԱՍԻ Բ.

—o—

ԱՐԵԱԿՈՒՆԵԱՅ ՀԱՐՍՈՒԹԻՒՆ

ԳԼՈՒԽ Ա.

ՎԱՂԱՐՇԱԿ

(Քրիստոսէ 150 տարի յառաջ)

Հ. Ո՞վ էր Վաղարշակ .

Պ. Պարթեւաց Արշակ Մեծ թագաւորին եղբայրը .

Արշակ Սելեւկիացւոց ձեռքէն Ասիան առնելով
իր Վաղարշակ եղբայրն Հայաստանի վրայ թագաւո-
րեցուց :

Արշակայ անունովն Հայոց այս երկրորդ հարլա-
տոթիւնն ալ Արշակունեաց թագաւորութիւն կոչ-
ուեցաւ :

Հ. Մեծն Արշակ ի՞նչ կապով կապեց Հայաստա-
նի նորահաստատ թագաւորութիւնը :

Պ. Ստակ տպելու իրաւոնքը Պարթեւաց թագա-
ւորներուն պահեց և Հայոց թագաւորութիւնը Պար-
թեւաց թագաւորութեան երկրորդն ըլաւ :

Հ. Վաղարշակ ի՞նչպէս մարդ էր :

Պ. Հեղ, մարդասէր, պատերազմական արուես-
տին հմուտ և վեհանձն մէկն էր, որ իր հպատա-

42

կայն հետ առանց խորութեան կը խօսէր և անոնց խնդիրները կը լսէր :

Հ. Ի՞նչ եղաւ Վաղարշակայ առաջին դործը Հայաստանի մէջ :

Պ. Առաջին դործն եղաւ պատերազմական հոգին վառել ժողովրդեան սրտին մէջ, ուստի ամեն բանէ առաջ զօրքը կարգադրեց, և պատերազմական կարդ և կարգադրահութիւնն սորուեցուց :

Հ. Վաղարշակայ երկրորդ դործն ի՞նչ եղաւ :

Պ. Վաղարշակ իր բանակովը ճանրայ ենելով՝ հետզետէ տիրեց կապագովիլիսց, Փոհառոփ, Լազգիստանի, Խաղաքեաց և Եղերացւոց երկիրներուն, որոնց ամենուն վրայ ալ կուսակալներ դրաւ և նոր կարդեր ու օրէնքներ հաստատեց :

Հ. Վաղարշակայ երրորդ դործն ի՞նչ եղաւ :

Պ. Վերադարձին երկրին շինութեանը ձեռք զարնելով՝ ճանրաներն ու հողարլուրներն յարդարեց, ճախճախուտ տեղերը ցամքեցուց և մշակոթիւն սկսել տուաւ, ջրանցքներ բանալ տուաւ, և թանձր անտառներն որ աւաղակաց որջ էին դարձեր, կը բել և ճանրաներ բանալ տուաւ :

Հ. Երկրին պայծառութեան համար ի՞նչ դործեր ըրաւ :

Պ. Իրեն համար գեղեցիկ ամսուանոց մը շենց, որսի ձիեր շատցնելու համար մի քանի տեղեր սահմանեց և խել մը պարուէլիներ ու այդիներ անկել

տուաւ, Կովկասէն բերած գերիները Տայոց նահանգը բնակիցուց և աւազակութիւնն ու մարդասպանութիւնը խստիւ արդիւելով անոնց՝ պարտաւորեց որ օգտակար արուեստներով և մշակութեամբ պարապին :

Հ. Վաղարշակ ուրիշ ի՞նչ բաներ ըրաւ :

Պ. Օրէնքներ դրաւ և կարգադրութիւններ ըրաւ, և Մարարաս Կատինա անունով գիտուն մէկն ալ Նինուէ զրկեց, որ գնաց հոն արքունի դիւանին մէջէն Հայոց աղգին պատմութիւնն օրինակելով՝ Վաղարշակին բերաւ, որ շատ ուրախացաւ :

Օրէնք գրաւ նաև որ թագաւորաց անդրանիկ զաւկները Մծրին նստին և միւսներն Հաշտենից դաւառը լինակին :

Հ. Վաղարշակ քանի՛ տարի թագաւորեց :

Պ. 22 տարի թագաւորեց ետև՝ մեռաւ :

—○—

ԳԼՈՒԽ Բ.

ԱՐՇԱԿ Ա.

Հ. Վաղարշակին ո՞վ յաջորդեց :

Պ. Իր անդրանիկ որդին՝ Արշակ առաջին, որ հօրն ընթացքին հետևեցաւ : Իր օրովք Պոնտացիք գլուխ վերուցին, բայց Արշակ շուտով զսպեց զանոնք և Սև ծովուն եղերքն արձան մը կանգնեց, զոր Պոնտացիք երկար ատեն պաշտեցին : Սակայն յետոյ՝ իր որդին՝ Արտաշէս աւեցին :

Նոնց դէմ պատերազմի եղնելով՝ բարկացան ու
ծովը նետեցին :

Հ. Արշակ ի՞նչ բանի հոգ տարաւ :

Պ. Արշակ Հայաստանի ներքին բարեկարգու-
թեանը խիստ շատ հոգ տարաւ . Բաղբասու-
նիները շատ չարչարեց , որպէս զի Հրէից կրօնքը
թողուն ու կուռք պաշտեն :

Հ. Արշակ քանի տարի թագաւորեց :

Պ. 13 տարի թագաւորեց :

—o—

ԳԼՈՒԽ Գ.

ԱՐՏԱՇԵՍ Ա.

(Քրիստոնէ 115 տարի յառաջ)

Հ. Արտաշէս ի՞նչպէս մարդ էր :

Պ. Քաջ ու պատերազմասէր մէկն ըլլալով՝ իր
նախորդները գերալսնցեց և Պարթևաց թա-
գաւորէն նախագահութիւնն առնելով՝ զայն ի-
րեն երկրորդ ըրաւ , և իր անունովս սկսաւ ըս-
տակ տպել : Իր Արտաշամ աղջիկը Պոնտացի
Միհրդատ Եւպատոր թագաւորին կնութեան
տուաւ , որ քաջ պատերազմող էր :

Հ. Արտաշէս ի՞նչ աշխարհակալութիւններ ը-
րաւ :

Պ. Հայաստանի հիւսիսային և արևելան աղ-
դաց զօրքերն Հայոց զօրացն հետ միացնելով՝

և Միհրդատն ալ իրեն հետ առաջ՝ բոլոր Փոքր
Ասիան (Անատոլի) իրեն հնազանդեցուց . ետքն
անցաւ Եւրոպա , Թրակիան նուաճեց , գիւրու-
թեամբ Ելլադայ մտաւ և Յունաստանի ու Լի-
դիոյ տիրեց :

Հ. Արտաշէս ի՞նչո՞ւ Յունաստանէն դուրս ե-
լուաւ :

Պ. Նոյն ատենն Յունաստան Հռովմայեցաց
իշխանութեանը տակ գտնուելով՝ Հռովմայեցիք
շատ մը զօրքով Միղղան զրկեցին Արտաշէսին
դէմ . Արտաշէս թէպէտ Աթէնքի մէջ աղէկ
ամրացած էր , բայց սովոր սաստիկ նեղելուն՝
պարտաւորեցաւ ետ քաշուիլ :

Հ. Արտաշէս ի՞նչպէս մեռաւ :

Պ. Ետ դառնալու ատեն զօրացը մէջ սաս-
տիկ շփոթութիւն իրնալով սկսան իրար սպան-
նել : Արտաշէս փախչելու ատեն՝ զօրքին զար-
նուեցաւ ու մեռաւ , որով Միհրդատ ալ պար-
տաւորեցաւ Միղղայի հետ խաղաղութիւն ընել :

Հ. Արտաշէսի համար օտարազդի պատմիչք
ի՞նչ կըսեն :

Պ. Արտաշէս բոլոր Յունաստանն ու Փոքր-Ա-
սիան և ուրիշ շատ երկիրներ նուաճելուն հա-
մար՝ զինքն Աղէքսանդրէն վեր կը դասեն :

Հ. Արտաշէսի զօրաց բազմութիւնն ի՞նչպէս
կը նկարագրեն :

Պ. Օտարազդի պատմիչք կ'ըսեն թէ՝ «հեղեղ-
ները չկրցին գետոց ջուրը շատցնել , վամն զի

Արտաշէսի զօրքը խմելով՝ կը քեցնէին : Առողջ
թիւն խմանալու համար հարկ եղաւ չափել համ-
րեն անկարելի ըլլալով» :

Հ. Խորենացին ի՞նչպէս կը նկարագրէ :

Պ. Խորենացին ալ կ'ըսէ թէ՝ «Արտաշէս հը-
րաման տուած էր անդամ մը՝ որ իր զօրաց բազ-
մութեանը նշան մ'ըլլալու համար ամեն մէկ
զինւոր քար մը նետէ, ասով այն տեղն ահա-
դին բուր մը ձևացաւ :

Հ. Արտաշէս քանի՞ տարի թագաւորեց :

Պ. Արտաշէս Առաջին քսան և հինգ տարի
թագաւորեց և իր բոլոր ժամանակը մեծամեծ
պատերազմներով և պայծառ յաղթութիւններով
անցուց, բայց մեռած ժամանակին այսպէս ըստ
«աւազ փառացո անցաւորի» :

—o—

ԳԼՈՒԽ Դ.

ՏԻԳՐԱՆ Բ.

(Քրիստոսէ 90 տարի յառաջ)

Հ. Արտաշէսի ո՞վ յաջորդեց :

Պ. Իր անդրանիկ որդին՝ Տիգրան Երկրորդ :

Հ. Ի՞նչպէս մարդ էր Տիգրան Բ. :

Պ. Արտաշէս՝ Տիգրանն իր պատիկութեան ա-
տենը զինւորական արուեստին մէջ կը թութեան-
տուած ըստալո՛քա՞ պատերազմով և խիստ ե-

րեելի մէկն եղաւ, այնպէս որ չայ թագաւո-
րաց մէջ՝ մեծութեան կողմանէ գըելէ իրեն
ուրիշ հաւասարող մէկը չկայ :

Հ. Տիգրան Բ. ի՞նչ ըրաւ :

Պ. Տիգրան Բ. Միհրդատայ հետ ուրիշ ազ-
դաց և մանաւանդ Հռովմայեցւոց գէմ նշանաւ-
որ պատերազմները ընելով՝ խիստ շատ անդամ
յաղթեց անոնց, որ հետզհետէ ահագին բա-
նակներ և երկելի զօրապեսներ կը զրկէին իրեն
վրայ :

Հ. Տիգրան քանի՞ տարի թագաւորեց :

Պ. Տիգրան մեծամեծ և փառաւոր յաղթու-
թիւններով ազգին և հայրենեաց անունը բարձ-
րացնելէ, շատ երկիրներու տիրելէ և արքայից
արքայ տիտղոսն ստանալէ ու 53 տարի թագա-
ւորելէ ետև՝ մեծ փառքով մեռաւ :

—o—

ԳԼՈՒԽ Ե.

ԱՐՑՈՒԱԶԴԻ Ա.

(Քրիստոսէ 56 տարի յառաջ)

Հ. Տիգրան Բ. ին ո՞վ յաջորդեց :

Պ. Իր որդին Արտաւազդ առաջին, որ իր
հօրը քաջութիւնը բնաւ չունէր, թոյլ մէկն էր.
բայց գրական մարդ էր, ուստի և շատ ողբեր-
գութիւններ շնած և ճառեր ու պատմութիւն-
ներ դրած է :

Հ. Ի՞նչ ըրաւ Արտաւազը :

Պ. Թոյլ մէկն ըլլաշը՝ երկրին ապահովութեանն հոգ չկըցաւ տանիլ, որով Հռովմայեցւոց Անտոնինոս զօրապետն ալ պատեհութիւն դառաւ, Ասորւոց երկրին տիրեց և Արտաւազդն ալ խարէութեամբ բռնելով ոսկիէ շղթայի զարկած՝ Եղիպատոս տարաւ :

Հ. Արտաւազդ քանի տարի թագաւորեց :

Պ. Եղիք տարի :

—o—

ԳԼՈՒԽ Զ.

ԱՐԵԱՄ

(Քրիստոսէ 33 տարի յառաջ)

Հ. Արտաւազդի բռնուելին ետև ի՞նչ եղաւ Հայաստանի վիճակը :

Պ. Արտաւազդի բռնուելին ետև Հռովմայեցիք Հայաստանի մէկ մասը՝ այսինքն՝ Միջագէտքն իրենց հարկատու ըրին :

Հ. Արտաւազդին ո՞վ յաջորդեց :

Պ. Տիգրանայ Արտաշէս եղբօրը որդին՝ Արշամ, որ ամժուուը Մծրին հաստատեց, և 30 տարի թագաւորեց, բայց յիշատակութեան արժանի գործ մը չունի :

—o—

ԳԼՈՒԽ Է.

ԱԲԳԱՐ

(Քրիստոսէ 3 տարի յառաջ)

Հ. Արշամին ո՞վ յաջորդեց :

Պ. Իր որդին՝ Արդար, որ պատճառաւ մը Հերովդէսի հետ պատերազմեցաւ ու յաղթեց : Ի Քրիստոս հաւատաց, միւս թագաւորաց ալ դեր գրեց որ հաւատան . Քրիստոսի ալ նամակ զըելով՝ իւր հաւատաց դաւանութիւնն յայտնեց և Հայաստան հրաւերեց, բայց Քրիստոս նամակ գրեց և իր համբառնալին յետոյ՝ թագէսս առաքեալը զըկեց, որ եկաւ բժշկեց Արդարի հիւանդութիւնն և խիստ շատերը մկրտեց և Աղդէ անուն մէկն ալ եպիսկոպոս ձեռնադրեց և Հայաստանի Եղեսից քաղաքին մէջ Քրիստոսի առաջն Եկեղեցին հիմնեց :

Հ. Արդար քանի տարի թագաւորեց :

Պ. Երեսուն և ութ տարի :

—o—

ԳԼՈՒԽ Ը.

ԱՆԱՆՈՒՆ ԵՒ ՍԱՆԱՏՐՈՒԿ

(Քրիստոսէ 35 տարի յառաջ)

Հ. Արդարու մահուանէն յետոյ ի՞նչ եղաւ :

Պ. Արդարու մահուանէն յետոյ Հայաստանի թագաւորութիւնը երկուքի բաժնուեցաւ և Ար-

դարու որդին՝ Անանուն՝ Եղեսից և Արդարու քեռորդին՝ Սահատրուկ ալ Միջագետաց վերին մասերուն վրայ թագաւորեց :

Հ. Անանուն ի՞նչ ըրաւ .

Պ. Ամեն բանէ առաջ մեհեանները բացաւ և Ադդէ եպիսոկպոսն ալ նահատակել տուաւ՝ իրեն խոյը շինելուն համար , բայց պալատը նորոգել տալու ատենը վրան սիւն մը իյնալով՝ ինք ալ մեռաւ :

Հ. Սահատրուկ ի՞նչ ըրաւ .

Պ. Անանունի թագաւորութիւնն յափշտակեց , Արդարու զաւկները՝ բացի աղջիկներէն՝ սրէ անցուց և չեղինէ թագուհին՝ որմէ շատ բարիք վայելած էր , Միջագետաց թագուհի ըրաւ , սակայն չեղինէ կըռուապաշտից մէջ կենալ չուզելով՝ երուսաղէմ գնաց և հոն շատ բարիքներ ըրաւ :

Հ. Սահատրուկ քրիստոնէութեան մէջ հաստատ կեցածւ .

Պ. Ո՛չ . թողուց քրիստոնէութիւնն և թագէոս առաքեալն ու իր Սանդուխտ կոյս աղջիկը նահատակել տուաւ :

Հ. Սահատրուկ ի՞նչ նշանաւոր գործ ունեցաւ .

Պ. Նշանաւոր գործ մը չունեցաւ , միայն Մծբին քաղաքը նորոգեց , որ երկրաշարժի պատճառաւ վլած էր , և իր բոլոր ունեցած հարստութիւնն այս բանիո վատնեց :

Հ. Սահատրուկ քանի՞ տարի թագաւորեց .

Պ. Սահատրուկ Յ0 տարի թագաւորեցէ ետև՝ որ մը որսի ատեն դիալուածով մը զարնուելով մեռաւ :

— o —

ԴԼՈՒԽ Թ.

ԵՐՈՒԱՆԴ Բ.

(Քիսասուէ Յ5 տարի յետոյ)

Հ. Սահատրուկին ո՞վ յաջորդեց .

Պ. Երուանդ անունով քաջ իշխան մը , որ մօր կողմննէ Արշակունի էր : Երուանդ՝ իր գահն ապահովցնելու համար Սահատրուկին բոլոր ցեղէն սրէ անցնել տուաւ և միայն նորա Արտաշէս որդին կըցաւ աղատել , զոր Սմբատ Բագրատունին դադանաբար Պարսկաստան փախուց :

Հ. Երուանդ կըցաւ իր գահն ապահովել .

Պ. Ո՛չ , վասն զի երբ Արտաշէս մեծցաւ , Աըմբատ Բագրատունին Պարսկաց օգնութեամբը զօրացած՝ եկաւ պատերազմեցաւ Երուանդին հետ և զարկաւ ու սպաննեց և Արտաշէսը թագաւորեցուց :

Երուանդ 20 տարի թագաւորեց :

— o —

ԳԼՈՒԽ Ժ.

ԱՐՏԱՇԵՍ Բ.

(Քրիստոնէ 83 տարի յետոյ)

Հ. Արտաշէս ի՞նչ ըրաւ .

Պ. Ամբատ Բագրատունին ընդհանուր սպա-
ռապետ և բոլոր գործակալաց և նահանդաց
վերատեսուչ կարգեց . Գիսակ իշխանին որդին
ալ պատերազմին մէջ գէմքին կէսը էորսնցնե-
լուն համար նախարարութեան կարգ անցուց՝
Դիմաքսեմն անունով, և Տուրն անուն մէկու մը
երեց որդւոյն ալ նախարարութեան պատիւ-
տուաւ, որ Տրունիք կոչուեցաւ :

Հ. Արտաշէս ի՞նչ ըրաւ .

Պ. Ալանաց թագաւորին հետ պատերազմե-
լով յաղթեց, նորա որդին գերի բռնեց, բայց
յիշեալ թագաւորին Սամենիկ անուն աղջկանց
աղաչնացը վրայ աղատեց և զայն իրեն կու-
թեան առաւ :

Հ. Արտաշէս ուրիշ ի՞նչ ըրաւ .

Պ. Հոռվմայեցւոյ տուրք տալը դադրեցուց,
բայց յետոյ ստիպուեցաւ դարձեալ շարունա-
կել, որովհետեւ Տրայիանոս կայսրն անձամբ Հա-
յաստան եկաւ ահեղ բանակաւ մը : Արտաշէս
շուտ մանոր առջեր գնաց և հարկերն ու շատ
մը լնձաներ ալ տալով հաշտուեցաւ, որով ա-
ղատեց Հայաստանն ահազին պատերազմէ մը :

Հ. Արտաշէս քանի՞ տարի թագաւորեց .

Պ. Արտաշէս 41 տարի թագաւորեց որուն
յուզարկաւորութեան հանդէսը խիստ փառաւոր
եղաւ, և շատ մարդիկ անոր հետ ողջ ողջ գե-
րեզման մատան :

— o —

ԳԼՈՒԽ ԺԱ.

ԱՐՏԱԿԵՐՉԻ Բ.

(Քրիստոնէ 150 տարի յետոյ)

Հ. Արտաշէս Բ. ին ո՞վ յաջորդեց .

Պ. Իր որդին՝ Արտաւազդ Բ. որ զբոսասէր
և անկարգ կեանք վարող մէկն էր :

Հ. Արտաշէս ի՞նչ ըրաւ .

Պ. Իր քոյրերն ու եղբայրներն Աղիովիտ գա-
ւառը զրկեց և միայն Տիրան եղբայրն իր քովը
ալահեց, որովհետեւ ինք զաւակ չունէր :

Հ. Արտաւազդ քանի՞ տարի թագաւորեց .

Պ. Իր թագաւորելին քիչ մը ետքն օր մը ձիով
որսի երթաւու ատեն՝ վրան խելացնորութիւն
գալով խորունք փոսի մը մէջ ինկաւ ու կորսուե-
ցաւ :

Հ. Արտաւազդայ վրայօք ի՞նչ առասպեկներ
կը պատմուին .

Պ. Արտաշէսի մահուանն օրը շատ մարդիկ
իրենք զիրենք ողջ ողջ գերեզմաննետելով մեռ-
նենուն համար՝ Գոյզթան երգիները կըսէին թէ

Արտաւազդի դժուարն եկեր ու հօրը դէմ դանեատելով ըսեր է թէ՝ գուն երթալու ատենդ բոլոր աշխարհ հետդ տարիր, ես հիմա տեերակներուն ի՞նչպէս թագաւորէմ» :

Արտաշէս ասոր վրայ զինքն անիծեր և ըսեր է թէ՝ « Արսի ելած ատենդ զըեղ սատանաները բոնեն ու Ֆասիս լեռը տանին, հո՞ն մնաս ու ամենեին լոյս շտեսնես » :

Հ. Հին ատենուան պառաւներն ի՞նչ կըսէին .

Պ. Սննդ ալ կըսեն եղեր թէ՝ Արտաւազդայրի մը մէջ շղթայով կապուած կեցած է և երկու շուն շղթան միշտ կը կրծեն, որ բրթի և Արտաւազդ ելլէ աշխարհիս վերջ տայ, բայց դարբիններուն սալի վրայ երկաթ ծեծելու ձայնէն շղթաները կը զօրանան եղեր :

Հ. Պառաւներու այս առասպելէն ի՞նչ նախապաշարում յառաջ եկեր է .

Պ. Պարզամիտ դարբիններ կիրակի օրերն ալ քտնի մը անդամ ուռը սալին կը զարնեն եղեր, սրպէս զի Արտաւազդի շղթաները զօրանան :

—o—

ԳԼՈՒԽ ԺԲ.

ՏԻՐՈՆ Ա.

(Քրիստոսէ 150 տարի յետոյ)

Հ. Արտաւազդին ո՞վ յաջորդեց .

Պ. Իր եղբայրը Տիգրան Երկրորդ, որ

մայեցւոց Անտոնինոս Պիոս կայսը թագաւորական թագ և ծիրանի զրկեց և նորա յիշատակին համար մամնաւոր ստակ մը տպել տուաւ վրան Տիրանին և իր պատկերը փորուած, ձեռքըն անոր ուսմին վրայ դրած և վրան ալ այսպէս դրուած՝ « Թագաւոր Հայոց տուեալ » :

Հ. Տիրան ի՞նչ ըրաւ .

Պ. Տիրան յիշատակաց արժանի դործ մը չունի . իր եղբօրը ոէս ինքղինք կերութօւմի և զրօնանաց տուած էր :

Քսան և մէկ տարի թագաւորելէ ետև՝ օր մը ճանիրան սաստիկ ձիւնի բոնուելով մեռաւ :

—o—

ԳԼՈՒԽ ԺԳ.

ՏԻԳՐԱՆ Գ.

(Քրիստոսէ 151 տարի յետոյ)

Հ. Տիրանին ո՞վ յաջորդեց .

Պ. Իր փոքր եղբայրը՝ Տիգրան Երկրորդ, որ Պարթեաց Պերող թագաւորին հետ միացած՝ Հռովմայեցւոց դէմ պատերազմեցան և երկուքն ի միասին յաղթեցին :

Հ. Տիգրան ասկէ ետքն ի՞նչ ըրաւ .

Պ. Տիգրան սայն յաղթութենէն քաջալերուած, իր բանակաւ Փոքր Ասիս դալեց . բայց հոն թագուհի մը զայն բոնելով բանտ դրաւ :

Հ. Տիգրան ի՞նչովէս աղատեցաւ .

Պ. Նոյն ատենաերը Ղուկիսս Վերոու Հոռվայեցւոց Մարկոս Աւբեդիսս կայսեր բարձակիցը՝ Պարթեաց և Հայոց գէմ պատերազմի գալով երբ լսեց Տիգրանին բանտարկուիլն , աղատեց զայն ու իր ազգականներէն Ռոփի անուն աղջիկ մը կնութեան տուաւ անոր և ՚ի յիշատակ՝ ստակ տպել տուաւ , որոնցմէ մինչև հիմա կը դանուի :

Հ. Տիգրան Հայաստան դառնալէն ետև ի՞նչ ըրաւ .

Պ. Զանազան կարդագրութիւններ ըրաւ , Ռոփի կնոջմէն ծնած չորս զաւկները նախարարաց կարգ անցուց , որ Ռոփուեան նախարարութիւն կոչուեցաւ , և ինք ալ 42 տարի թագաւորելէն ետև՝ մեռաւ :

— o —

Գ.ԼՈՒԽ ԺԵ.

Վ.Ա.Դ.Ռ.Շ

(Քրիստոսէ 195 տարի յետոյ)

Հ. Տիգրան Գ. ին ո՞վ յաջորդեց .

Պ. Իր որդին՝ Վաղարշ , որ իր հօրը յաջորդելուն պէմ՝ Վաղարշաւան մեծ աւանն ու Վաղարշակերտ (Սաշկերտ) քաղաքը շինել տուաւ և ՚ի պատիւ կուոց տօն մը հաստատեց :

Հ. Վաղարշ ուրիշ ի՞նչ ըրաւ .

Պ. Հիւոփսային կողմերու Խաղրաց և Բառլաց

աղդելն (Ակիւթացիք) Հայաստանի վրայ յարձակելով Վաղարշ անոնց գէմ ելաւ , քաջութեամբ պատերազմեցաւ , ու զանոնք մինչև հեռաներն հալածեց :

Հ. Վաղարշ քանի՞ տարի թագաւորեց .

Պ. Վաղարշ 20 տարի թագաւորելէ ետև՝ Խաղրաց ու Բառլաց հետ՝ որ գարձեալ եկերէին , պատերազմեցաւ , և նորէն յաղթեց , բայց այս պատերազմիս մէջ ինք ալ վիրաւորուելով մեռաւ :

— o —

Գ.ԼՈՒԽ ԺԵ.

ԽՈՍՔՈՎ ՍԵԾ

(Քրիստոսէ 245 տարի յետոյ)

Հ. Վաղարշին ո՞վ յաջորդեց .

Պ. Վաղարշին յաջորդեց իր որդին՝ Խոսքով , որ իր հօրը վրէժն առնելու համար Ակիւթացւոց գէմ պատերազմի ելաւ , յաղթեց , լաւ մը պատժեց և ՚ի նշան իւր յաղթութեանն ու տէրութեան ընդարձակութեանը՝ արձան մը կանգնեց և իր նուաճած ազգերէն հարիւրին մէկ հեան առած՝ Հայաստան դարձաւ :

Հ. Խոսքով ուրիշ ի՞նչ ըրաւ .

Պ. Հոռվայեցւոց հետ ալ պատերազմեցաւ , որ իր վրայ եկերէին , և անոնց լաւ ջարդ մը տալով մնացածներն ալ փախուց :

Հ. Խոսրովի օրով ի՞նչ պատահեցաւ .

Պ. Արտաշիր անուն Պարսիկ իշխան մը Պարթևաց Սրբուան թագաւորէն ապատամբելով՝ անոր հետ պատերազմեցաւ . Արտաւան մեռաւ և Արտաշիր անոր տեղը թագաւորեց : Խոսրով Սրբուանին դլխուն եկածը լսելով՝ ըստ որում իր ցեղէն էր և իրեն ազգական , Արտաշիրին վրայ պատերազմի գնաց , յաղթեց ու զայն մինչեւ Հնդկաստան փախուց :

Հ. Խոսրովին ի՞նչ վտանգ պատահեցաւ .

Պ. Արտաշիր Խոսրովին ձեռքէն աղատելու համար Պարթևաց Սուրէնեան ցեղէն Անակնախարարին ձեռօք դաւ նիւթելով՝ սպաննել տուաւ : Հայոց զօրքն հասան Անակայ ետեէն և անոր ցեղը թրէ անցաւցին :

Միայն Անակայ որդին՝ Ա. Գրիգոր Լուսաւորիչն աղատեցաւ , զոր Բուրդար անուն մէկը Կեսարիա փախուց :

Հ. Խոսրով քանի տարի թագաւորեց .

Պ. Խոսրով 48 տարի թագաւորեց , և նորա մահուանէն յետոյ՝ Արտաշիր Հայաստանի տիրեց :

— o —

Գ. ԼՈՒԽ ՃԶ.

ՀԱՅԱՍՏԱՆ ՊԱՐՍԻՑ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ
ՆԵՐՔԵՒ

(Քրիստոնէ 261 տարի յետոյ)

Հ. Խոսրով Մեծի աղետալի մահուանէն յետոյ ի՞նչ եղաւ Հայաստանի վիճակը .

Պ. Արտաշիր իր աթոռը գարձաւ և անհամար զօրօք Հայաստանի վրայ յարձակեցաւ : Հայք երկար ատեն քաջութեամբ գէմ գրին , բայց վերջապէս չկրնալով՝ տոկալ՝ ակամայ հնազանցան :

Հ. Արտաշիր ի՞նչ ըրաւ Հայաստանի մէջ .

Պ. Խոսրովի ցեղը թրէ անցընել տուաւ , և միայն Խոսրովին Տրդատ անուն մանչ զաւակն ու Խոսրովիդուխտ աղջիկն աղատեցան : Մանդակունեաց Սրբուաղդ նախարարն զՏրդատ Հոռվմ փախուց և Ամատունեաց Օտա նախարարն ալ Խոսրովիդուխտն ՚ի Կեսարիա տարաւ :

Հ. Արտաշիր ուրիշ ի՞նչ ըրաւ .

Պ. Մանդակունեաց ցեղը ջնջել տուաւ . Արշակունեաց ցեղն Արարատ նահանգը բնակեցուց , և զանազան կարգադրութիւններ ընելէ , Հայաստանի տուրքն որոշելէ ու Պարսիկ մարզպան մ'ալ դնելէ ետե՝ Պարսկաստան վերագարձաւ :

Հ. Հայաստան միայն Պարսից իշխանութեան տակ մնաց .

Պ. ԱՀ. Հռովմայեցւոց Պրոփտս կայսրն Արտաշիրի հետ համաձայնելով՝ Հայաստանի մէկ մասին տէր եղաւ :

Հ. Հռովմայեցիք ի՞նչ ըրթն .

Պ. Խոսրով Մեծի որդին՝ Տրդատը, որ Հռովմայեցւոց կրթութեամբը դաստիարակուած և քաջութեան մեծ համբաւ վաստկած էր, Հայաստանի վրայ թագաւորեցուցին :

— o —

ԳԼՈՒԽ ԺԵ.

ՏՐԴԱՏ

(Քրիստոսէ 261 տարի յետոյ)

Հ. Տրդատ ի՞նչ ըրթաւ .

Պ. Տրդատ մեծ փառօք Հայաստան մասաւ . իր տպատիճները վարձատրեց . Պարսիկներն Հայաստանէն հալածեց և Պարսից ու Ասորեստանի նահանդներուն շատին տիրեց, և 'ի չնորհակալութիւն՝ շատուածոց զոհ մատոյց :

Հ. Ա. Լուսաւորիչն ի՞նչ եղաւ .

Պ. Ա. Լուսաւորիչ, որ 'ի Կնսարիա քրիստոնէութեան մէջ կրթուած և ապա Տրդատայ ծառայութեանը մէջ մոռած էր, կռոց զոհ չմատուցանելուն համար չարաշար տանջանքներ կրեց և յետոյ Այստաշատ բերդին խորվիրապը ձգուեցաւ, որ մահապարտից յատկացեալ էր, և ուր 14 տարի մնաց :

Հ. Տրդատ քրիստոնէութեան դէմ ի՞նչ հալահանցներ հանեց :

Պ. Հռովմարտակ մը հանելով՝ խստիւ պատուիրեց որ ամեն ոք շասառածոց զոհ և պաշտօն մատուցած, և ասոր հակառակ վարուղներուն մահ կըսպառնար :

Նաեւ Հուփիսիմեան կուսանքն՝ որ Դիոկղէտիառի ձեռոքէն Հայաստան փախեր էին, նահատակեց :

Հ. Տրդատայ ի՞նչ պատահեցաւ .

Պ. Տրդատ իր ըրածներուն պատիժը կրեց : Օր ը մեծ հանդիսիւ որսի եղած ատեն՝ վրան խելադառթիւն գալով՝ խոզի կերպարան ստացաւ պատժալ յԱստուծոյ՝ սկսաւ անտառները թափառիլ :

Խյաններէն շատեր ալ դիւահարեցան և սասկիլ կը տանջուէին :

Հ. Տրդատ ի՞նչուիս բժշկուեցաւ .

Պ. Խոսրովադուխտի հրեշտակ Ծեառն երեւաւը իրեն կ'ըսէր թէ՛ միայն Ս. Գրիգոր կրնայ բժշկել : Խորմիրապէն հանել տուփն զայն, որ բոլորն ալ ժշկեց և Ս. Հոփիսիմեանց ու Գայիսանեանց համար կայականներ շինեց և ուր նոցա մարմիններն ամփությ :

Հ. Ս. Գրիգոր ուրիշ ի՞նչ ըրթաւ :

Պ. Վաթառունը վեց օր քարոզեց զԱւետարանն ստուժոյ, ազօթեց, ծոմաքահութիւն ըրաւ և ապա էջեց զանոնք, և անոնց Քրիստոնէութիւն սորուենելէ յետոյ՝ ազդին խնդրանօքը ու մեծ պատուով նարիա գնաց և հոն կ'ոնդ արքեալիսկոպոսէն ընդուարիա գնաց :

Հանուր կաթողիկոս ձեռնադրուեցաւ յամին 302ին :

Հ. Ս. Գրիգոր կեսարիայէն վերադառնալէն յետոյ ի՞նչ ըրաւ :

Պ. Տրդատայ օգնութեամբն Ս. Էջմիածինը շինեց, ուր կը նստին սկիզբէն ի վեր Հայոց կաթողիկոսները . բոլոր կռատունները կործանեց և անոնց տեղ եկեղեցիներ շինեց, դպրոցներ բացաւ, աղքատանոցներ ու վանքեր հաստատեց, շատերը մը կըրսեց իր ձեռքամբ և 400 ի մօտ եպիսկոպոսներ ձեռնադրեց :

Հ. Ս. Գրիգոր ինչո՞ւ հրաժարեցաւ :

Պ. Ս. Գրիգոր ազգին մէջ քրիստոնէութիւնն հաստատելէ յետոյ՝ ուղելով ա'լ առանձնական կեանք վարել, հրաժարեցաւ կաթողիկոսութենէ և իրեն յաջորդեց իր կրտսեր որդին՝ Արքուտակէս հայրապեսն՝ որ նոյնպէս իր հօրը տեղը Նիկոյ Ս. Ժողովին ներկայ գտնուեցաւ, որովհետեւ Ս. Գրիգոր չուղեց անձամբ երթալ:

Հ. Ե՞րբ վախճանեցաւ Ս. Գրիգոր .

Պ. Մանեայ այլին մէջ՝ ուր առանձնացած էր և կը ճգնէր, Քրիստոսի 334 թուականին սրբութեամբ վախճանեցաւ :

Հ. Արքատակէս քանի՞ տարի կաթողիկոսութիւնը ըրաւ :

Պ. Եօթը տարի, և Զորբորդ Հայոց Աքրելացոս իշխանէն որով զարնուելով մեռաւ, ըստ որում Ս. Հայրապետը միշտ կը յանդիմանէր զայն իր անկարգութեամնյն համար :

Իր տեղին անցաւ իր եղբայրը՝ Ս. Վըթանէս :

Հ. Տրդատ ուրիշ ի՞նչ գործեր ունեցաւ, և քանի՞ տարի թագաւորեց .

Պ. Հիւսիսային ազգաց և պարտից հետ պատերազմեցաւ, յաղթեց, Հայաստանի անունը վառաւորեց, քրիստոնէութիւնը տարածուելու աշխատեցաւ, բայց նախարարաց իրարու դէմատելութենէն զղուելով՝ Մանեայ այրը քաշուեցաւ, և ուր՝ կըսուի թէ՝ թունաւորուելով մեռաւ :

Տրդատ 56 տարի թագաւորեց :

— o —

ԳԼՈՒԽ ԺԼ.

ԽՈՍՔՈՎ. Բ.

(Քրիստոսէ 545 տարի յետոյ)

Հ. Տրդատին մահուանէն յետոյ ի՞նչ եղաւ Հայաստանի վիճակը .

Պ. Տրդատին մահուանէն յետոյ Հայաստանի վիճակը իսանդարեցաւ . Փայտակարանի և Աղուանից վերակայու Ամնատրուկ իշխանն ապօտամիեցաւ և դլուխը թագ դնելով՝ սկսաւ թագաւորել . նոյնպէս ըրաւ նաև Աղձնեաց Բակուր բդեշիր :

Հ. Նախարարներն ուրիշ ի՞նչ ըրին .

Պ. Արդունեաց, Բղնունեաց և այլ նախարարներ իրարու հետ անդադար պատերազմեցան . այս խառնաշփոթութեանս միջոցին կրապաշտու-

թեան պաշտպաններն ոտքի ելան և կուզէին
քրիստոնէութիւնը բողոքովին ջնջել :

Հ. Երկիրն այս մտանդէս ի՞նչպէս աղատե-
ցաւ .

Պ. Մնացած հայրենասէր նախարարները Ա.
Վրթանէս Հայրապետին քովն երթալով՝ յետ
խորհրդակցութեամ՝ Տրդատայ որդին՝ Խոսրով
երկրորդը թագաւորեցուցին, որում Կոստան-
դիանոս կայսրը թագ և ծիրանի զրկեց :

Հ. Խոսրով ի՞նչ ըրաւ .

Պ. Խոսրով՝ որ թոյլ մէկն էր, դրեթէ շատ
անդամ որսորդութեամբ կը պարասէր . ան-
տառներ անկել տուաւ, Խոսրովակերտ քաղա-
քը շինեց և եր բնակութիւնն ալ Մծրին փո-
խադրեց :

Հ. Խոսրովի օրով ի՞նչ պատահեցաւ .

Պ. Պարսիկը՝ որ Հայոց 'ի քրիստոնէութիւն
դառնալուն հաշտ աչօք չէին նայէր, Տրդատայ
մահուանէն յետոյ՝ նախ փորձեցին նախարար-
ներն իրարու դէմ գրգռելով՝ Հայաստանի զօ-
րութիւնը տկարացնել, և երբ տեսան թէ իմաս-
տուն նախարարաց և Ա. Վրթանէսի ջանիւթը
դադրեցաւ ներքին երկառակութիւնն, սկսան
հիւսիսային ազգերը գրգռել :

Հ. Հիւսիսային ազգերն ի՞նչ ըրին .

Պ. Հիւսիսային ազգերն ՚ի Հայաստան արշա-
ւեցին, բայց Հայոց զօրքէն երկու անդամ լու-
ջարդ կերպն ու յաղթուեցան :

Հ. Խոսրով Պարսից հետ ի՞նչպէս վարուեցաւ,
Պ. Երբ լսեց թէ Պարսից Շապուհ թագա-
ւորն հիւսիսային ազգաց հետ միաբաներ է,
հարկը դադրեցնելով Յունաց կայսեր տալ խոս-
տացաւ և ինդրեց որ իրեն օդնէ, բայց դեռ
բան մը չեղած՝ մեռաւ :

Խոսրով 9 տարի թագաւորեց :

Հ. Խոսրովի մահուանէն յետոյ ի՞նչ եղաւ .

Պ. Ա. Վրթանէս կաթողիկոսն անմիջապէս նա-
խարարները ժողուեց և Արշաւիր Կամսարականն
Հայաստանի վերակացու դնելով՝ Խոսրովի որ-
դին Տիրանը Կ. Պօլի՝ կայսեր տարաւ, որպէս
զի հօրը տեղը թագաւորեցնէ :

Հ. Պարսիկը ի՞նչ ըրին :

Պ. Թագաւորը կարծելով թէ Հայաստանն
անտեր է, շուտ մ'իր Շապուհ եղրայրը շատ
զօրքով Հայաստան զրկեց :

Արշաւիր Կամսարականն ալ անմիջապէս անոր
դէմ ենելով՝ սաստիկ ջարդ մը տուաւ և փա-
ռաւորապէս յաղթեց :

—o—

ԳԼՈՒԽ ԺԹ.

ՏԻՐԱՆ Բ.

(Քրիստոսէ 353 տարի յետոյ)

Հ. Խոսրովին ո՞վ յաջորդեց .

Պ. Իր որդին Տիրան Երկրորդ, զոր Յունաց
կայսրն Հայոց վրայ թագաւորեցուց :

Հ. Տիրան ի՞նչպէս մարդ էր և ի՞նչ ճանբայ բռնեց .

Պ. Տիրան Երկրորդ բոլորովին մոլի մէկն էր :

Իր ապահովութեանն համար ուզեց որ Պարսից և Յունաց հետ միանդամայն խաղաղութեամբ վարուի , և այնպէս ալ դաշնադրութիւն մ'ունեցաւ :

Հ. Տիրան ի՞նչ անդժութիւն և ամրարշութիւն գործեց .

Պ. Յուլիանոսի պատկերն եկեղեցեաց մէջ կախել տուաւ . Ա. Յուսիկ Հայրապետը զայն խորտակեց . ասոր վրայ Տիրան բարկանալով նամնաւանդ Յուլիանոսին վախնալով Ա. Հայրապետը ծեծի տակ մեռցնել տուաւ և Փառներսէն անուն մէկը կաթողիկոս դրաւ :

Հ. Տիրան քանի՞ տարի թագաւորեց .

Պ. Տիրան իր դաշնադրութեանն հակառակ՝ Պարսից և Յունաց պատերազմին ժամանակ՝ Յունաց օդնելուն վրայ Պարսից Շապուհ թագաւորը բարկացաւ և զայն խարէութեամբ իր քայլը կանչելով ըրած նենդութեանն համար զայն լաւ մը յանդիմանելէ յետոյ աշուշնելը կուրցոց և Կուաշ աւանը զրկեց :

Տիրան 11 տարի թագաւորեց :

— o —

ԳԼՈՒԽ Ի.

ԱՐՇԱԿ Բ.

(ՔՐԻՍՏՈՆ 561 տարի յետոյ)

Հ. Տիրանին ո՞վ յաջորդեց .

Պ. Պարսից Շապուհ թագաւորին Հայաստանի թագաւորութեան վրայ իր աղջեցութիւնը տարածելու համար Տիրանին Արշակ որդին թագաւորեցուց :

Յունաց կայսրն՝ ըստ վաղեմի դաշնադրութեան, հարկ պահանջեց . Արշակ դեսպաններն անարդելով ետ դարձուց :

Հ. Յունաց կայսրն ի՞նչ ըրաւ .

Պ. Յունաց կայսրն ասոր վրայ սաստիկ բարկանալով Արշակայ եղբօրորդին Տրդատն, որ իր քով պատանդ էր, սպաննել տուաւ և Թէոդոս զօրավարն ալ մեծ բանակով Հայաստան զրկեց :

Արշակ իր ըրածը ճանչնալով Մեծն Ներսէս Հայրապետը միջնորդ ձգեց և խոստացաւ հարկը վճարել :

Հ. Մեծն Ներսէսի միջնորդութիւնն ի՞նչ արդիւնք ունեցաւ .

Պ. Կայսեր բարկութիւնը զիջաւ և մշտնիւնաւոր բարեկամութեան համար իր աղջականներէն Ողիմպիտա անուն աղջիկ մը կնութեան տուաւ :

Հ. Արշակ ի՞նչ ընթացք բռնեց .

Պ. Բնութեամբ անխոհեմ և խիստ մոլի մէկն

ըլլալով՝ ինքինք բոլորովին զեղխութեան և անկարգութեան տուաւ . Պարսից հետ դաշնադրութիւնն արհամարհեց , որով Պարսից վրէժինդրութեանը պատճառ տուաւ :

Հ. Արշակ ի՞նչ շատ գործեք ունեցաւ .

Պ. Արշակ սենեկապաներուն ձեռքով իր հայրը խեղդել տուաւ . Գնելն սպաննեց և նորակինը՝ Փառանձէմն իրեն տուաւ . ամբարիշտ քահանայի մը ձեռքով Աղիմպիադան թունաւորեց և Սիւնեաց Վաղինակ նախարարն ու Ներսէն Կամսարականի ցեղը թրէ անցընել տուաւ :

Հ. Արշակ ուրիշ ի՞նչ ըրաւ .

Պ. Արշակաւան քաղաքը շննեց և ամեն տեսակ շար մարդոցմով լեցուց : Հրաման ըրաւ նաև որ ամեն գատաստանէ աղատ ըլլան . նաև խարարաց ծառաներն ասոր վրայ իրենց տէրերէն շատ բան գողնալով՝ դաշին հոն ապաստանեցան . նախարարները շատ բողոքեցին , բայց Արշակ ոչ անոնց և ոչ ալ Մեծն Ներսէսի դիտղութեանցն անսաց :

Հ. Նախարարք ի՞նչ ըրին .

Պ. Պարսից Շապուհ թագաւորին դիմեցին որ արդէն սաստիկ բարկացած ըլլալով՝ Աշանողան իշխանը շատ զօրքով Արշակին վրայ դըրկեց : Աշանողան շատ շարիք հասուց և նախարարաց հետ միանալով Արշակաւանը կործանեց և Արշակն ալ բռնելով Շապուհին դրկեց :

Հ. Արշակ ի՞նչպէս մեռաւ .

Պ. Շապուհ Արշակն Անյուշ բերդը բանտարկեց , ուր բաւական ատեն շղթայակապ կենալէ յետոյ՝ օր մը դանակը վորը խոթեց ու մեռաւ : Արշակ 18 տարի թագաւորեց :

—o—

ԳԼՈՒԽ ԻՍ .

ՊԱՊ

(Քրիստոնէ 582 տարի յետոյ)

Հ. Արշակէն ետև Հայաստանի վիճակն ի՞նչ եղաւ .

Պ. Շապուհ Մերուժանն Արծրունի ուրացեալ նախարարը շատ զօրքով Հայաստան դրկեց և իր Որմղուխտ քոյրն ալ անոր կնութեան տալով՝ նաև խոստացաւ որ եթէ Հայերը Պարսից աղանդին դարձնէ , զինքն Հայոց թագաւոր կընէ :

Հ. Մերուժանն ի՞նչ ըրաւ .

Պ. Որովհետև Մեծն Ներսէս այս միջոցիս Կ. Պոլիս էր և աքսոր եղած , և նախարարներէն շատերն ալ Արշակայ ոլատճառաւ Հայաստանէն հեռացեր էին , Մերուժանն իր առջին բաց ասպարէզ գտնելով՝ նախ եպիսկոպոսներէն ու քահանայիներէն շատերը Պարսկաստան դրկեց . Յունարէն զրքերն այրել տուաւ և սաստիկ արգելք դրաւ որ Յունարէն չխօսին :

Հ. Մերուժանն այս արդելքն ինչո՞ւ դրաւ .

Պ. Որպէս զի Յունաց հետ Հայոց յարաբեւ ըռութիւնը խզի :

Նաև Հայաստանէն հեռացող նախարարաց կիներն ալ բերդերու մէջ արդիւեց, որպէս զի նախարարք վերստին Հայաստան դառնան :

Հ. Հայք ի՞նչպէս աղատեցան այս աղետներէն :

Պ. Թէոդոս կայսերական գահը ելածին պէս
Ս. Ներսէն աքսորէն դարձուց և պատւով իր քովը կը պահէր :

Մեծն Ներսէս լսելով Արշակայ մահն ու Հայաստանի աղետները՝ խնդրեց կայսրէն որ Պապն Հայաստանի վրայ թագաւորեցնէ :

Հ. Մեծն Ներսէսի խնդիրը կտարուեցաւ .

Պ. Կայսրն ընդունելով Մեծն Ներսիսի խրնդիրն՝ Արշակայ որդին Պապը՝ որ Ս. Ներսէսի հետ Պօլիս գացած էր, Տերենտիանոս զօրավարին հետ շատ մը զօրքով և Մեծն Ներսէսն ալ մէկտէղ Հայաստան դրկեց, որոնց ընկերացուն նաև նախարարներն ալ:

Հ. Մերուժան ուրիշ ի՞նչ ըրաւ .

Պ. Պապն Հայաստան մտածին պէս փախաւ և հրաման ըրաւ որ նախարարաց կիները պարսպներէն կախեն: Շապուհ Պապին թագաւորելը լսելով բազում օգնութիւն դրկեց Մերուժանին, որ նորէն Հայաստան եկաւ, բայց շարաչար յաղթուեցաւ :

Հ. Մերուժանի վախճանն ի՞նչ եղաւ .

Պ. Փախած միջոցին Սմբատ թագրատունին

բռնեց զինքն ու կրակի մէջ տաքցած շամփուր մանոր գլուխը դնելով ըստ « Կը պսակեմ զքեզ, Մերուժան, որովհետեւ Հայոց վրայ թագաւորել կը փափաքէիր, և ինձ ասպետիս կիյնայ իմ հայրենի իշխանութեամբ զքեզ պսակել » :

Հ. Ս. Ներսէս ի՞նչ ըրաւ .

Պ. Ժողուեց նախարարներն և նախ Պապն յորդորեց որպէս զի չարիք գործելէ զգուշանայ և քրիստոնէավայել կեանք անցընէ . նախարարներն ալ խրատեց որ միշտ հաւատարիմ մնան թագաւորին :

Հ. Պապ ի՞նչ ընթացք բռնեց .

Պ. Քիչ մը ատեն Ս. Հայրապետին խրատուցն անսալէ ետեւ՝ կամաց կամաց ինքինն անկարգութեան տուաւ և Մեծն Ներսէսի խրատներէն և յանդիմանութիւններէն աղատ մնալու համար ալ կատարեալ ապերախտութեամբ թոյն խցուց իր և ընդհանուր Հայաստանի անմահ բարերարին, որոյ մահը մեծ վիշտ պատճառեց և ամբողջ ազգն անմվսիթար սգաց :

Հ. Մեծն Ներսէսի մահուանէն յետոյ՝ Պապ ի՞նչ ըրաւ .

Պ. Խնքնագլուխ մնալով՝ սկսաւ իր ամեն ու զածն ընել, և Յունաց ազգեցութիւնը ջնջելու համար ալ Շահակ անուն մէկը կաթողիկոս դրաւ, Յոյն զօրավարներն հալածեց և Յունաց կայսրէն գլուխ քաշէց :

Հ. Իր ըրածին հետևանքն ի՞նչ եղաւ .
 Պ. Ասոր հետևանքն այն եղաւ որ Յունաց
 Թէոդոս կայսրը մեծ բանակաւ մը Հայաստան
 դրկեց Տերենտիանոս զօրավայրն , որ Պապը բըռ-
 նեց ու Կ. Պօլիս զրկեց , ուր գլխաւայցաւ :
 Պապ եօթը տարի թագաւորեց :

—o—

ԳԼՈՒԽ ԻԲ.

ՎԱՐԱԶԴԱՏ

(Քրիստոսէ 391 տարի յետոյ)

Հ. Պապին ո՞վ յաջորդեց .
 Պ. Վարազդատ անուն մէկն , որ Արշակայ
 օրովք Յունաստան փախած էր , և իր քաջու-
 թեանն համար Յունաց կայսրը զինքը թագա-
 ւորեցուց :

Հ. Վարազդատ ի՞նչ ընթացք բռնեց .
 Պ. Վարազդատ Յունաց տղթեցութենէն ա-
 զատելու՝ և հետևաբար Պարսից դաշնակցու-
 թիւնը ձեռք բերելուն պատակաւ . Պարսկաստան
 գեսապան զրկեց , բայց Կ. Պօլոյ մէջ այս դաշտ-
 նիքն իմացուելով կայսրն անմիջապէս կանչեց
 զայն և շղթայակաստ Խոլանտ կղզին զրկեց :

—o—

ԴԼՈՒԽ ԻԳ .
 ԱՐՇԱԿ ԵՐՐՈՐԴ , ՎԱՂԱՐՇԱԿ ԵՐԿՐՈՐԴ ԵՒ ԽՈՍՔՈՎ ,
 ԵՐՐՈՐԴ

(Քրիստոսէ 392 տարի յետոյ)

Հ. Վարազդատին ո՞վ յաջորդեց .

Պ. Թէոդոս կայսրը՝ Պապին երկու որդիքն Ար-
 շակ և Վաղարշակը , որ իր քովը պատանդ էին , Հա-
 յաստանի վրայ թագաւորեցուց , որպէս զի այս մի-
 ջոցաւ կարենայ զՀայաստան իր եշխանութեան ներ-
 քեւ պահել :

Հ. Արշակ Հայաստանի ո՞ր մասին վրայ թագաւո-
 րեց .

Պ. Արշակ Հայաստանի արեւելեան մասին վրայ
 թագաւորեց և իր աթոռն Արարատայ մէջ հաստա-
 տեց :

Հ. Վաղարշակ ո՞ր մասին վրայ թագաւորեց .

Պ. Վաղարշակ ալ Հայաստանի արեւմտեան մա-
 սին վրայ թագաւորեց և իր աթոռը Եկեղեց գա-
 ւառին Երիզա քաղաքն հաստատեց :

Հ. Այս միջոցիս ի՞նչ նշանաւոր դէպք պատա-
 հեցաւ .

Պ. Թէոդոս կայսրն այս միջոցիս մեռնելով՝
 կայսրութիւնն յերկուս բաժնուեցաւ , և կրօնական
 վէճերն արեւելեան կայսերաց քաղաքականութեան
 հիմը եղան , և որովհետեւ Պարսիկք արդէն հաշտ
 աչք չեն նայէր քրիստոնէութեան և այս պատ-

ճառաւ մանաւանդ Հայոց վրայ , յիշեալ դէպքէն օգուտ քաղելով՝ յայտնի համարձակ սկսան քրիստոնէութեան դէմ ենել :

Հ. Հայք ի՞նչ ընթացք բռնեցին .

Պ. Որովհեաւեւ ներքին անընդհատ վէճերու պատճառաւ Հայաստանի զօրութիւնը տկարացածէր , Հայք այս օրէն միասուընին դրին դոնէ իրենց աղդայնութիւնն ու եկեղեցին պահպանելու հոգ տանիլ :

Հ. Վաղարշակ ո՞րքան ատեն թաղաւորեց .

Պ. Տարի մը :

Հ. Վաղարշակայ մահուանէն յետոյ Հայաստանի վիճակն ի՞նչ եղաւ :

Պ. Վաղարշակայ մահուանէն յետոյ Հայաստան Արկադէոս կայսեր և Շապուհ Երկրորդի միջեւ բաժնուեցաւ : Արշակ Երրորդ չուղելով կռապաշտ թաղաւորի մը ծառայութեանը մէջ դանուիլ , Յունաց մասն անցաւ . նախարարք ալ իրեն հետեւցան :

Հ. Պարսից մասին ո՞վ թաղաւորեց .

Պ. Պարսից թաղաւորն Հայ նախարարները ետ գարձնելու համար Արշակունի խոսրով Երրորդն իր մասին վրայ թաղաւորեցուց և յայտարարեց որ Փախչող նախարարներուն ինչքերն յարքունիս պիտի դրաւէ , եթէ չվերադառնան :

Հ. Շապուհի այս հնարքն ի՞նչ արդիւնք ունեցաւ :

Պ. Արշակ Գ. իր անխոհեմութեամբն արդէն նախարարներն իրմէ վշարացած ըլլալով՝ ա-

նոնցմէ շատեր իրենց գանձերուն հետ նաև թագաւորին գաճերն ալ հետերնին առաջ՝ Խոսրով Գ. ի քովը դացին :

Արշակ Խոսրովին բողոքեց , որ բնաւ հոգ չըրաւ . ուստի Արշակ ալ պատերազմին ելաւ :

Հ. Այս հայրենաւէր պատերազմին վախճանն ի՞նչ եղաւ .

Պ. Երկու կողմին զօրքերն ալ ճակատ ճակատի եկան ՚ի մեծ ուրախութիւն Պարսից և Յունաց՝ որ խիստ դոհ էին թէ Հայք իրենց զօրութիւնն այսպէս իրենց ձեռօքը կ'սպառեն :

Արշակ յաղթուեցաւ , դարձաւ Եկեղեց դաւառն՝ ուր և մեռաւ :

Հ. Յոյներն Արշակին տեղ զո՞վ թաղաւոր դրին իրենց մասին վրայ .

Պ. Յոյներն այլ ևս թաղաւոր չդրին , այլ Յոյն կոմներու ձեռօք կառավարեցին :

—o—

ԳԼՈՒԽ ԻԴ.

ԽՈՍՐՈՎ Գ. ԱՌԱՆՉԻՆ

(Քրիստոնէ 400 տարի յետոյ)

Հ. Յունաց մասին Հայ նախարարներն ի՞նչ ըրին .

Պ. Առանց Արշակունի թաղաւորի մնալ չուղելով՝ ամենն ալ Խոսրովին թուղթ դրեցին և

Փափաք յայտնեցին թէ իրենք ալ կուղեն Պարսկայ մասն անցնիլ , այն պայմանաւ որ իրենց կալուածներն ու նախակին իրաւունքներն իրենց վերադարձուին և զիրենք Յոյն կուսակալաց գէմ պաշտպանէ :

Խոսրով կատարեց անոնց խնդիրքն որով նախարարներն ալ անոր մասն անցան :

Հ. Խոսրով Երրորդ ի՞նչպէս թագաւորեց .

Պ. Խոսրով, որ կը փափաքէր Յունաց մասին վրայ ալ ինք թագաւորել, իր այս դիտաւորութիւնն յայտնեց Արկադ կայսեր, որ կատարեց նորա խնդիրն , որով սկսաւ Խոսրով Յունաց մասին վրայ ալ թագաւորել:

Հ. Անկէ ետքն ի՞նչ ըրաւ .

Պ. Ասպուրակէս կաթողիկոսը վախճանած ըլլալով՝ Մեծն Ներսէսի որդին Ս. Սահակը կաթողիկոս դրաւ :

Հ. Ս. Սահակ ի՞նչպէս վարեց իւր պաշտօնը .

Պ. Զ ջայաստան ծաղկեցնելու և Քրիստոնէութիւնն յառաջ տանելու մեծ ջանքեր ըրաւ . իրեն օգնական ունենալով զՍ. Մեսրոպ վարդապէտ :

Հ. Խոսրովի գլխուն ի՞նչ աղէտ պատահեցաւ .

Պ. Շապուհ առանց իր դիտութեանն զՍ. Սահակ կաթողիկոս գնելուն և Յունաց հետ բարեկամութիւն հաստատելուն համար սաստիկ բարկացած՝ Խոսրով յանդիմանեց :

Հ. Խոսրով ի՞նչ ըրաւ .

Պ. Նեղանեալով այս յանդիմանութեան վրայ խիստ պատասխան մը զրկեց , և Յունաց կայսեր թուղթ գրեց որ իրեն օդնէ : Շապուհ ալ իսկոյն բազում զօրքով իր Սրտաշիր որդին Հայաստան զրկեց :

Ա. Ըստաշիր Ս. Սահակը կաթողիկոսութենէ ձգեց և Խոսրովն ալ ամուր շղթաներու զարկած՝ Պարսկաստան զրկեց , ուր Անյուշ բերդը դրուեցաւ :

— o —

ԳԼՈՒԽ ԻԵ.

ՎԻՃԱՌԱՊՈՒՀ

(Քրիստոնէ 401 տարի յետոյ)

Հ. Հայաստանի վիճակն ի՞նչ եղաւ .

Պ. Արտաշիր՝ Խոսրովին եղբայրը Վռամշապուհը թագաւորեցուց , որ իր խոհեմ կառավարութեամբն և խմաստութեամբը շատ բարեկաց պատճառ եղաւ : Ասոր օրովը գաղրեցան անդադար երկպառակութիւններն , որ այնքան մեծ աղետ պատճառեցին . և խաղաղութիւն տիրեց :

Հ. Վռամշապուհ ո՞րպիսի քաղաքականութեան հետևեցաւ .

Պ. Պարսից և Յունաց հետ միշտ սիրով կը վարուէր : Ասոնք շատ անդամ իրենց միջև ծագած վէճերուն համար զինքը դատաւոր կը կար-

գէին , որ լինդիրն հաշտութեամբ կը վերջացնէր երկու կողմն ալ իրաւախոհ ընելով :

Հ. Վռամշապուհ զով իրեն աջակից ուհեր .

Պ. Զ Ս. Սահակ , զոր Արտաշիրի կամօքն ու հաճութեամբը վերստին կաթողիկոս դրաւ Վռամշապուհ և հրովարտակ մ'ալ ձեռք ձգեց , որ կը պատուիրէր Ս. Սահակին բոլոր ուղածները կատարել :

Հ. Վռամշապուհի օրով Հայաստանի վիճակն ի՞նչ եղաւ .

Պ. Վռամշապուհ Հայաստանի մէջ ուսումն և կրթութիւն ծաւալելու մեծ ջանքեր ունեցաւ . բաղում վարժարաններ բացաւ . ընդունակութիւն և յարմարութիւն ունեցող շատ երիտասարդներ ուսմունքնին կատարելագործելու համար Աթէնք զրկեց , վերջապէս իր այս ըրածներով Հայաստան նոր կեանք և կենդանութիւն ստացաւ :

Հ. Վռամշապուհի օրով Ի՞նչ նշանաւոր գիւտ եղաւ .

Պ. Ս. Սահակայ և Ս. Մեսրոպայ ջանիւքն Հայերէն գիրերն հնարուեցան և ազգային դպրութիւնն այս միջոցիս մեծ յառաջադիմութիւն ըրաւ , այնպէս որ այս ժամանակն Հայոց դրականութեան ոսկեդարը կը կոչուի :

Հ. Վռամշապուհ քանի տարի թագաւորեց .

Պ. Վռամշապուհ 21 տարի թագաւորելէ և ուսումնականութեան և ազգային յառաջադի-

մութեան պատճառ և ձեռնտու ըլլալէ ետև՝ մեռաւ խաղաղութեամբ , բոլոր Ազգն ու Հայրենիք անմիջիթար սդոյ մէջ թողլով :

— o —

ԳԼՈՒԽ ԻԶ.

ԽՈՍՐՈՎ Գ. ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ
ԵՒ ՇԱՊՈՒՀ ՊԱՐՍԻԿ

(Քրիստոսէ 422 տարի յետոյ)

Հ. Վռամշապուհին ով յաջորդեց .

Պ. Վռամշապուհի որդին անջափահաս ըլլալուն՝ Ս. Սահակին աղաջանօքն Յազկերտ վերսակութաւորեցուց զխոսրով Երրորդ՝ որ շրթաներէն արձակուած՝ Անյուշ բերդը կը կենար , բայց Խոսրով երկրորդ անդամ տարի մը միայն թագաւորեց , որովհետեւ մահը վրայ հասաւ :

Հ. Խոսրովին ով յաջորդեց .

Պ. Խոսրովին մահուընէն ետև Շապուհ չուզեց որ Հայաստանի վրայ Հայ թագաւոր դնէ , ուստի իր որդին թագաւորեցուց , որպէս զի այս միջոցաւ կարենայ Հայերը որսալ և Պարսից աղանդին գարձնել :

Հ. Հայք ընդունեցին զԵապուհ .

Պ. Հայք թէպէտ մտադիր էին դէմ դնել և չընդունիլ , բայց Համազասպ Մամիկոնեան նոյն ատենները մեռած և իրենց ուրիշ հաւա-

տարիմ առաջնորդ մը չունենալուն պատճառաւ ակամայ ընդունեցին զայն, որ իր հետն Հայ յաստան բերաւ . Պարսկաստան դանուող Հայ նախարարները :

Հ. Եապուհ ի՞նչպէս թագաւորեց .

Պ. Զիրցաւ հաճելի ըլլալ նախարարաց, որ միշտ կը նախատէին զինքն ու կանարդէին : Եապուհ այսպէս 4 տարի անարդարար թագաւորելն յետոյ՝ իր հօրը մահուան լուրն առնլով շուտ մը Պարսկաստան գնաց . սակայն չկրցաւ իր նպատակին համնիլ, վասն զի սպաննեցին զայն : Հայք ալ Ներսէս Ճիհրակացւոյն առաջնորդութեամբը Պարսիկներն Հայաստանէն հալածեցին :

—o—

Գլուխ իէ.

ԱՐՏՈՂԵՍ Գ. Կամ ԱՐՏՈՂԵԲ

(Քրիստոնէ 427 տարի յետոյ)

Հ. Արտաշիրի երթալէն ետև Հայաստանի վիճակն ի՞նչ եղաւ .

Պ. Յազկերտի յաջորդը՝ Վռամ Ե. զօրք զըրկեց Հայաստան . բայց Հայ նախարարներն իրենց անսառիկ ամրոցներն ամրացած ըլլալով Պարսից շատ զսաս հասուցին, թէ և Հայաստան ալ ոչ նուազ աւերում կրեց երեք չորս տարի :

Հ. Վռամ ի՞նչ քաղաքականութիւն բռնեց .

Պ. Տեսնելով որ առանց նախարարներուն կա .

մայն անկարելի է տիրել Հայաստանի, Սմբատ Բագրատունիին ձեռքավ ուզեց հաշտութիւն գոյացինել, ուստի իր հրաւիրելով ու Ս. Սահակին յորդորմամբը նախարարը Սմբատն ու Ս. Ստհակին թոռը՝ Վարդան սպարապետը Վռամին զրկեցին, որ ըստ նոցա իննդրամնացը՝ Վռամշապուհի որդին Արտաշէմն Հայոց վեցյ թագաւորեցուց :

Հ. Արտաշէսի օրով Հայաստանի մէջ ի՞նչ փոփոխութիւն եղաւ .

Պ. Ս. Մեսրոպ՝ որ Հայաստանի Յունաց մասը կը գտնուէր, Ս. Սահակին քով դարձաւ և այս երկուքը ձեռք ձեռքի տուած՝ Հայոց մասաւոր և բարյատկան զբրդացմանը դարձեալ մեծապէս աշխատեցան և իրենց ընտիր աշակերտներէն ու մաներ ուսումնին կատարելագործելու համար Կ. Պօլիս, Աղէքսանդրիս և Եղեսիս զրկեցին :

Հ. Ատոնց մէջ նշանաւորներն ո՞րոնք են .

Պ. Եղիսիկ, Կորիւն, Յովսէփ Պալինեցի, Ղեւանդ և Յովհանն որ Կ. Պօլիս զացին . Մովսէս Խորենացի, Գաւիթ Անյաղթ, Մամբրէ և այլք Աղեկանդրիս, իսկ մէկ քանին ալ Եղեսիս :

Հ. Արտաշիր ի՞նչպէս թագաւորեց .

Պ. Արտաշիր իր երիտասարդական մոլոթիւններուն հետեւելով սկսաւ ինքզինք բոլորովին անկարգութեամն տալ, որով ատելի եղաւ նախարարաց, որ իսպառ զըրւելով իրմէ՝ խորհուրդ ըրին որ ամբաստանն զայն և ինդրեն

Պարսից թագաւորէն որպէս զի թագաւորութենէ ձգէ և Պարսիկ իշխան մը դրկէ :

Հ. Ա. Սահակ ի՞նչ խորհուրդ տուաւ .

Պ. Նախարարք երբ իրենց այս վատ Խորհուրդն յայտնեցին , ամեննեին յանձն շառաւ եւ ըստ և ինձ քաւ լիցի մատնել գայլոց զիմ ախտայեւալ ոչխար և ոչ պատել ղճիւանդացեան կամ զբժշկեան , այլ դահավէժ առնել . . . Զի՞արդ լինցի այդ , փոխանակել զիմ ախտացեալ ոչխար ընդ առողջ գաղանի , որոյ առողջութիւնն է մեծ պատուհան » :

Հ. Ա.յս իմաստուն խորհուրդն ի՞նչ ընդունելութիւն գտաւ .

Պ. Նախարարք 'ի կրից արբեալ՝ բնաւ չը հաճեցան , մանաւանդ որ կարծելով թէ Ա. Հայրապետը դիրենք քնացնելով՝ կուզէ միջոց տալ թագաւորին որպէս զի կրէժ լուծէ իրենցմէ , վատարար խորհուրդ ըրին և որոշեցին վերջացընել Հայոց թագաւորութեան հետ նաև Ա. Կուսաւորչայ տան հայրապետութիւնը :

Հ. Նախարարք իրենց այս վատ խորհուրդն ի՞նչպէս գործադրեցին .

Պ. Արծկէացի Սուրմակ անուն չքահանայ մ'ալ իրենց ընկեր առնլով՝ գացին Պարսից թագաւորին ամբաստանեցին զԱ. Սահակ և զԱրտաշէս՝ զրագարատելով թէ Յունաց հետ միայեր են և թէ իրմէ պիտի ապստամին :

Հ. Վատոգի նախարարաց այս գժոխային մեքենայութիւնն ի՞նչ հետեւութիւն ունեցաւ .

Պ. Վուամ՛ Արտաշիրն ու Ա. Սահակը Պարսկաստան կոչեց , որ անմիջապէս փութացին . Վուամ՛ Արտաշիրը թագաւորութենէ և Ա. Սահակն ալ կաթողիկոսութենէ ձգեց , Պարսկաստանի մէջ արգիլեց զանոնք և նախարարաց ալ առատ պարգևներ տուաւ :

Հ. Վուամ՛ Հայաստանի համար ի՞նչ տիօրենութիւն ըրաւ .

Պ. Սուրմակ չքահանան կաթողիկոս և ՎեհՄիհրապուհ անուն Պարսիկ մ'ալ Հայաստանի մարդարան դրաւ , որով վերջացաւ Հայաստանի անկախութեան հետ Արշակունեաց հարստութիւնը : Արտաշէս Երրորդ կամ Արտաշիր վեց տարի թագաւորեց :



Ժ.Մ.Մ.Ն.Ա. Ս.Ն.Ի.Շ.Ս.Ն.Ո.Ւ.Թ.Ե.Ա.Ն

(Քրիստոնէ 440 տարի յեւաց)

— —

Գ.Լ.ՈՒԽ.Ա.

Մ.Մ.Ր.Ջ.Պ.Ա.Ն.Բ. Ե.Խ. Ռ.Ս.Տ.Կ.Ա.Ն.Բ.

Հ. Արշակունեաց Հարստութեան ջնջուելէն յետոյ Հայաստանի վիճակն ի՞նչ եղաւ .

Պ. Քինամինդիր և վառագի նախարարաց անպետանութեամբն Արշակունեաց հարստութիւնը ջնջուելէն յետոյ՝ Պարուաստանի նահանգներէն մին դարձաւ Հայաստան , որ մարզպանաց ձեռօք կը կտուալարուեէր :

Հ. Ո՛վ Եղաւ առաջին մարզպանը .

Պ. Վեհ Միհրշապուհ Պարսիկն որ խաղաղութեամբ կառավարեց զՀայաստան , և հանդըռտութեան մէջ պահեց :

Հ. Սուրբակ ի՞նչ ըրաւ .

Պ. Այս չար կաթողիկոսն իր վառամոլութեամբն և վերջին աստիճան անկարգութիւններովը այն խաղաղութիւնը վրդովելուն համար նախարարք զինքն ամոռէն վար առին և վրաբնաւեցին :

Հ. Սուրբակին տեղ ո՛վ կաթողիկոս դրուեցաւ .

Պ. Պարսիկ թագաւորը Սուրբակին տեղ Բըր-

քիշոյ Ասորին կաթողիկոս դրաւ . բայց ասոր ալ յափշտակաւթիւններէն նախարարք դժգոհ եղան և վռամէն խնդրեցին ոմանքը որ ուրիշ մը կաթողիկոս դնէ , և տանկը ալ դարձեալ Ս. Սահակը տղեցին :

Հ. Վռամ ի՞նչ ըրաւ .

Պ. Երկու կողմն ալ գոհացնելու համար Շմուէլ Ասորին և թէ Ս. Սահակը կաթողիկոս դրաւ : Շմուէլին պաշտօն տուաւ որ հարկերն հաւաքէ , դատաստան տեսնէ և աշխարհական բաներն հոգաց . իսկ Ս. Սահակին ալ հոգեւորական խընդիրները կարգադրելու և Շմուէլին հաւանութիւն տուած անձինքը ձեռնադրելու պաշտօն տուաւ :

Հ. Շմուէլ ի՞նչպէս վարեց իսր պաշտօնը .

Պ. Շմուէլ Հայաստան եկածին պէս վարը պատճառներու համար սկսաւ եպիսկոպոսաց կալուածներն յափշտակել . շատերն իշխանութենէ ձգեց և այս եղանակաւ Յ տարի պաշտօն վարելէ յետոյ՝ մեռաւ :

Հ. Ս. Սահակ ի՞նչ ըրաւ .

Պ. Արտին ցաւէն Բագրեւանդ գաւառը քաշուեցաւ . նախարարք իրենց ըրածին համար թուղութիւն խնդրեցին և աղանցին որ կաթողիկոսութիւնը վերստին յանձն առնու , բայց Ս. Հայրապետը բացէ ի բաց մերժեց , Հայաստանի ապագային համար տեսած տեսլելըն անոնց պատմեց և քանի մը տարիէն որբութեամբ վախճանեցաւ իր ծնածօրը :

Հ. Ս. Մեորոալ ի՞ր վախճանեցաւ .

Պ. Ս. Սահակայ վախճաներէն վեց տամբ յետոց :

Հ. Ա՞վ կաթողիկոս դրուեցաւ .

Պ. Ս. Մեորոալի աշակերտներէն Յալսէփ Պաղնցի քահանան , որ եկեղեցականաց և աշխարհականաց մէջ մտած մի քանի անկարգութեանց գարբան տանելու համար իր իշխանութեան եօթներորդ տարին Շահապիվանաց մէջ եկեղեցական ժողով դռմարեց :

Հ. Պարսիկը ի՞նչ չարիք հասուցին Հայոց .

Պ. Վասմի յաջորդն Յաղկերտ Բ. թագաւորելուն պէս միաքը դրաւ որ քրիստոնէութիւնը չնչէ . ուստի Յունացմէ ետեւ զէնքն Հոնաց գէմ գարձոց : Այս պատերազմին մէջ Հայ նախարարներէն և զօրքերէն շատ մորդ չարգուեցաւ Պարտից Խողամանեկութեամբն , ըստ որում միտուլնին դրեր էնն նախ Հայոց զօրքն ու զօրավարները չնչել , որպէս զի ժողովորդը դիւրու կարենան իրենց աղանդին գարձնել :

Հ. Պատերազմէն ողջ գարձող նախարարաց հետ Յաղկերտ ի՞նչպէս վարուեցաւ .

Պ. Քաջութեամի նշանաւոր հանդիսացող նախարարները վոխանակ վարձատրելու՝ ստիպեց որ արեւոն երկրագութիւն ընեն . նախարարք յանձն չառին , ուստի և Յաղկերտ բանարկեց զանոնք և զումանս ալ նահասակեց . իսկ Հայոց զօրքը գարձեալ պատերազմի զրկեց , Դորս Պարզութեամբ կամ կամ Պարսկաստան երթան :

Աիկները ճանբան կանարգէին և կը չարչարէին :

Հ. Միհր Ներսէհէն ետև ովկ եղաւ կուսակալ .

Պ. Դենշապուհ անուն խորամանչկ Պարսիկ մը , որ շատ նեղեց Հայերը . նախարարաց մէջ խոռվութիւն ձգեց . եկեղեցեաց վրայ հարկ դրաւ . Եկեղեցականները ցրուեց և հարկերը կը կնապատկեց , որովհետև այսպիսի բուռն միջոցներով կուզեր որ Հայերը նեղը ձգելով՝ Պարսիկ աղանդին դարձնէ :

Հ. Այս բանութիւններն ի՞նչ հետեւանք ունեցան .

Պ. Օղուտէ զատ միասուց պատճառ եղան . որովհետև Հայք Պարսիկներն սկսան աւելի ատել և բոլորովին զզուիլ :

Հ. Պարսիկը ուրիշ ի՞նչ միջոց ՚ի գործ դրին .

Պ. Միհր Ներսէհ Պարսիկ տէրութեան հազարազեաը մոգպետին խորհրդողն Հայոց մեծերուն նամակ մը գրելով՝ յորում իր թէ Պարսիկ աղանդին գերազանցութիւնն և քրիստոնէական ճշմարիտ կրօնին սուտ լինելը ցոյց կուտար և կը հրամայէր որ կամ իր գրածներն հերքեն և կամ Պարսկաստան երթան :

Հ. Հայք ի՞նչ ըրին .

Պ. Յովսէփ կաթողիկոսի հրաւիրմամբն Հայոց Եպիսկոպոսները , քահանաներն և ազգին մէծամեծներն Արտիշատ քաղաքը Ժողով կազմելով Միհր Ներսէհի գրածները մի առ մի հերքով պատուական պատասխան մը գրեցին , ցոյց տա-

լով գլխատնէութեան գերազանցութիւնն և
Պարսից աղանդին ստութիւնն ու անպիտանու-
թիւնը , և զայն անմիջապէս զրկեցին :

Հ. Յաղկերտ ի՞նչ ըրաւ .

Պ. Կատաղին Յաղկերտ սաստիկ զայրացած
ու բորբոքած՝ հրաման զրկեց Հայոց նախարար-
ներուն և զանոնք Պարսկաստան կոչեց : Նա-
խարարք թէպէտ նորա դիտաւսրութիւնը դի-
տէին , բայց ակամայ երթալ պարտաւորեցան ,
երդում ընելով թէ հաւատքնուն վրայ հաս-
տառ պիտի մնան :

Հ. Յաղկերտ ի՞նչպէս վարուեցաւ անոնց հետ-

Պ. Ոչ թէ սովորական ընդունելութիւնը ըլ-
րաւ , այլ և շատ ալ խիստ վարուեցաւ և պատ-
ուիրեց որ երկրորդ օրն իրեն հետ աղիւուն եր-
կրպագութիւն ընեն :

Նախարարք յանձն չառին , Յաղկերտ բանա-
տարկել տուաւ զանոնք և զօրք պատրաստեց
երթալ զՀայաստան կործանելու և զիրենք ալ
հեռաւոր տեղեր տքսորելու :

Հ. Նախարարք ի՞նչ ընթացք ըռնեցին .

Պ. Նախարարք , որ Պարսկի մը միջոցաւ իմա-
ցեր էին եղած պատրաստութիւնները , խոճե-
մութիւն սեպեցին արտաքուստ հնաղանդիլ Յաղ-
կերտի կամացն և այսպէսով կրցին աղատիլ ու
Հայաստան գառնալ , որոնց հետ Յաղկերտ
700 ի շափ մոդեր և մոդպետ մը զրկեց , և նա-
խարարք մէջն մի քանին իրը աւանդ իր քովը
պահէց :

Հ. Մոգերն ի՞նչ ընդունելութիւն դասն ՚ի
Հայաստան .

Պ. Աղդն երբ իմացաւ նախարարաց հաւա-
տուրացութիւնն և մոգերուն գախն , ամենը միա-
բանեցան և հաստատապէս միտուընին դրին ոթ
բնաւ մէկու մը չինայեն . ուսափ մեծ փոքր և
կին ամենաքն ալ զէնք առած և Ս. Վեհագ քա-
հանան ալ ասոնց գլուխն անցած՝ վազեցին ընդ-
պատաջ և հաստ գաւազաններով մոգերը լու մը
ծեծեցին ու լեզապատառ վախտուցին :

Հ. Մոգպետն ի՞նչ ըրաւ .

Պ. Սաստիկ զարհուրած և Հայոց հաստատա-
մութեան փորձն անձամբ առած՝ համոզուեցաւ
թէ Հայերը մոլորեցինելն անկարելի է . ուսափ
Վասակ Ալւնին , որ մարզպան գրուած էր , առ
ինքն կոչելով՝ լաւ մը յանդիմանեց և ըստ՝
«Եթէ զու ալ չես ուզեր մեր կրօնքն ընդունիլ ,
ըսէ բացայացաւ և ես կը զրեմ մեծ մոգպետին
և Միհր Ներսենին , որ համոզեն թագաւորն և
ձեր երիկին ՚ի զուր չափականի » :

Հ. Վասակ ի՞նչ ընթացք բռնեց .

Պ. Եր անյագ վասամնութենէն զինովցած՝
համոզեց մոգպետն և բազում զօրք ժողուե-
լով սկսաւ ոմանց ստակ և ոմանց ալ պատիւ-
ներ խոստանալ և իրեն կամակիցներ շատոյնել :

Եր նպատակին համենելու համար ալ մոգերը
նախարարաց տուները բաժնեց :

ԳԼՈՒԽ Բ.

ՊԱՐՍԻՅ ԴԵՄ ՀԱՅՈՅ ՅԱՂԹՈՒԹԻՒՆԸ

(Քրիստոսէ 448-49 տարի յետոյ)

Հ. Վասակայ այս չարութիւններն ի՞նչ արդիւնք ունեցան .

Պ. Եկեղեցական Հարք ճարտարութեամբ բաժնեցին ուրացեալները . առ երեսս ուրացեալք խորին զզջում յայտնեցին և եկեղեցականաց քաջալելութենէն ողեղորեալ՝ յարձակեցան անմիջապէս Վասակայ բանակին վրայ , արջապատեցին զարկին , շատ երեկի իշխաններ ձեռք ձգեցին և զանոնք ամուռք բերդերու մէջ դրին :

Հ. Վասակ ի՞նչ եղաւ .

Պ. Վասակ ալ ձեռք բնկաւ . բայց եպիսկոպոսաց ուաքն իյնալով և երդմամբ խոստանալով որ այլևս քրիստոնէութեան դէմ չարժի և անոր վրայ հաստատ մնայ , վերստին ազատ թողուեցաւ :

Հ. Հայք Պարսիկներուն ի՞նչ ըրին .

Պ. Հայոց բանակի Վասակի բանակը զարնելէ և ջնջելէ ետև յարձակեցաւ Պարսիկ զօրաց վրայ , զարկաւ , ցրուեց , բերդերուն տիրեց և մոդերն ալ կէս մը չարդեց և կէս մ'ալ 'ի փախուստ դարձուց . կրակատունները կործանեց և այս բոլոր ըրածներուն մէջ կատարելապէս յաջողեցաւ :

—o—

ԳԼՈՒԽ Գ.

ՕԳՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՅ ԱՌ ԱՂՈՒԱՆՍ

(Քրիստոսէ 450 տարի յետոյ)

Հ. Այս միջոցիս Աղուանից երկիրն ի՞նչ պատահեցաւ .

Պ. Երբուխտ զօրավարին առաջնորդութեամբ Պարսիկը Աղուանից երկրին վրայ յարձակերպվ այս միջոցիս՝ բազում չարիք կը հասցնէին և նոցա եկեղեցիները կործանելով անոնց տեղ կրակատուն կը կանգնէին :

Հ. Աղուանք ի՞նչ ըրին .

Պ. Իրենք իրենց գէմ գնելու անկարող լինելով՝ Հայոցմէ օգնութիւն ինդրեցին , բայց որովհետեւ Հայաստանի միճակն ազահով չէր , Հայք ալ Թէոդոս կայսեր ազաշանաց թուղթ գրելով՝ քրիստոնէութեան պաշտպանութեանն համար նորա օգնութիւնը ինդրեցին :

Հ. Թէոդոս Կայսրն օգնե՞ց .

Պ. Իր մահը վրայ հասաւ . իսկ նորա յաջորդնութէ չօգնեց , այլ և Պարսից հետ ալ բարեկամութեան դաշինք դրաւ . սակայն Հայք առանց լրանելու՝ զօրին երեքի բաժնեցին և մէկ մասը Ներշապուհ՝ Աղծունիի առաջնորդութեամբ Ատրապատականի կողմը դրկեցին :

Հ. Մնացածներն ի՞նչ ըրին .

Պ. Զօրաց մէկ մասն ալ Վարդան Մամիկոն .

Խամբի հրամանին ներքեւ Աղուանից օդնութեան զրկեցին և մասցածին ալ հրամանառարտթիւնը Վասակ Սիւնիի տալով՝ Հայաստանի պահպանութիւնն անոր յանձնեցին :

Հ. Վարդան ի՞նչ ըրաւ .

Պ. Իշ ասկաւաթիւ բանակնվը գնաց Աղուանից երկիրն և անդ իր քաջութեամբն յաղթեց, Պարսից բանակը ցրուեց, կրակատաները կործանեց, մոդերը ջարդեց և Հնաց ազգին հետ ալ բարեկամութեան դաշխնը հաստատեց :

—o—

ԳԼՈՒԽ Պ.

Վ.Ս.Ա.Կ ԵԽ Հ.Յ.Ս.Ս.Ա.Ն

(Քրիստոսէ 451 տարի յետոյ)

Հ. Վասակ ի՞նչ ըրաւ 'ի Հայաստան .

Պ. Վասակ, որ Աղուանից երկիրն մէջ Վարդանայ ըբածներուն վրայ տեղեկութիւն չունէր, ակառ իր գոյնը դուրս տալ և իր չարութիւնները գարծեալ 'ի գործ գնել. կործանեց շատ ամուր բերդեր, տակն ու վրայ ըրաւ դայաստան, ուխտապտէ նախարարաց ընտանիքները Սիւնեաց աշխարհի բերդերուն մէջ դրաւ, Արարատայ գլխաւոր քաղաքներն ու դիւղերն այրեց, կրակատաներ հաստատեց և Սիւնեաց աշխարհի քաղաքները կրակապաշտութեան դարձուց :

Հ. Հայր ի՞նչ ըրին .

Պ. Բոլոր այս եղածներն իմացուցին Վարդանայ, որ կայծակի արադութեամբ հասաւ ՚ի Հայաստան . անօրէն Վասակ երկչոտ ազուեսի նման թաղուց Աղօրատար և գնաց Սիւնեաց աշխարհի ամբութիւններն ապատամեցաւ :

Հ. Վարդան ի՞նչ ըրաւ .

Պ. Որովհետեւ ձմեռը վրայ հասած էր, պատերազմը դաշնան թողուց և միայն հրոսակները դրկեց Վասակայ երկիրները, պատուիրելով որ դաշնան վերստին իր քովը դան :

Հ. Եկեղեցականք ի՞նչ ըրին .

Պ. Եկեղեցականք խորին ցաւ դբացին, ժողովրդեան պատուիրեցին որ առ Աստուած ազօթէ և դերի բռնուած Պարսկի մը միջոցաւ բոլոր եղածներն Յաղիկերափ խմացուցին, այս ամենուն պատճառ ցոյց տալով զՎասակ Սիւնի :

Հ. Յաղիկերտ ի՞նչ ըրաւ .

Պ. Որովհետեւ Հմաց կողմանէ կառկած ունէր, հրավարտակով մը առ երեսս կրօնի ազատութիւն հրատարակեց, չարչարանաց մէջ եղող քրիստոնեաններն ազատեց, և քահանայից պատուիրեց որ իրենց պաշտօնն համարձակ կատարեն եկեղեցեաց մէջ:

Հ. Յաղիկերտ այսպիսի խորամանկ միջոցներով կրցաւ իր նպատակին հանիլ.

Պ. Ոչ, ուստի երբ տեսաւ թէ խորամանկութիւնն օգուտ չըրաւ, Միհր Ներսէհի հրամանառարտթեամբ բազում զօրք զրկեց, որք ՚ի

Փայտակարան բանակեցան . Միհը Ներսէ՞ տմբն բան Վասակին յանձնեց : Վասակ իր կողմը զօրացուց և քանի մը չար ու անպիտան քահանայից միջոցաւ ժողովուրդը քնացնելու համար համբաւ տարածեց թէ Յաղկերտ կրօնի կատարեալ աղատութիւն չողհած է :

Հ. Վարդան ի՞նչ ըրաւ .

Պ. Քաջարին Վարդան իր զօրքերն Արտաշատ քաղաքը ժողուեց , ուր եկան նաև Յովսէփի եպիսկոպոս և Ղեռնդեանք . Վարդան երբ տեղեկացաւ թէ Պարսից գունդեր աստ և անդ ասպատակութիւն կընեն , անոնց վրայ զրկեց Առանձար Ամատունին , որ շատ վսաս տուաւ . Պարսիկը դէպ ՚ի Արտազ գաւառն յառաջան , Հայք ալ կտրեցին նոցա առաջքն և Տըղմուտ գետին եղերքն Աւարայրի դաշտը բանակեցան :

—o—

ԳԼՈՒԽ Ե.

ՊԱՏԵՐԱԶՄ ՎԱՐԴԱՆԱՑ

(Քրիստոսէ 451 տարի յետոյ)

Հ. Հայք ի՞նչ պատրաստութիւն տեսան .

Պ. Ա. Ղեռնդ քահանան առջի իրիկունը դօրաց հոգեւից ճառ մը խօսեցաւ և երկրորդ առաւտուն ալ յունիս Զ , Ա. Պատարագ մա-

տուցուելով՝ զօրքն հաղորդուեցաւ և լոյսը Ճեղքուածին պէս պատերազմի սկսան ,

Հ. Հայոց զօրքն ո՞չափ էր .

Պ. ՚Ի սկզբան 66,000 հոգւոյ չափ էր , յորս քահանաներ , վարդապետներ և եպիսկոպոսներ ալ կային . սակայն Պարսից բանակին ահագին բազմութիւնը տեսնելով՝ Հայոցմէ բաղումք ետքաշուեցան :

Հ. Պատերազմն ի՞նչպէս եղաւ .

Պ. Քաջն Վարդան և Վարդանանք տաիւծի նման յարձակեցան Պարսից բանակին վրայ , կարգերն աւրեցին և մէջերնին մեծ շփոթութիւն ձգեցին :

Եղիշէ ականատես պատմագիրը կըսէ՝ անհնարէ նկարագրել Վարդանանց քաջութիւնները՝ մանաւանդ Վարդանինը՝ որ կայծակի արագութեամբ ամեն կողմ կը հասնէր և Պարսիկներն անխայ կը ջարդէր :

Հ. Պատերազմն ի՞նչպէս վերջացաւ .

Պ. Պատերազմին տաքցած միջոցին քաջն Վարդան վիրաւորուելով՝ մեռաւ քաջութեամբ , իր մահուամբն աղասելով զԱղջն ու Հայրենիք :

Վարդանայ հետ մեռան նաև 4036 հոդի . իսկ Պարսից կողմէ կորան 3544 զինւոր և 9 լ մեծամեծ իշխաններ :

—o—

ԳԼՈՒԽ Զ.

ԱՏՐՈՐՄԻՉԴ ՄԱՐԶՊԱՆ . — Ս. ՂԵԽՈՆԴԵԱՆՑ
ՆՅՀԱՏԱԿԱԼԻԹԻՒՆՆ ԵԽ ՎԱՍՊԻԿՈՅ ՍՍՏԱԿՈՒՄԸ

(ՔՐԻՍՏՈՆԵ 434 տարի յետոյ)

**Հ. Վարդանայ մահուանէն յետոյ ի՞նչ անցք
անցաւ .**

**Պ. Ուխտապահ նախարարներն և եկեղեցա-
կանք տեսնելով որ արձակ դաշտերու վրայ
Պարսից գեր ենելը վատնդաւոր է , զային ա-
մուր բերդեր ապաստանեցան և աղաս լեռնե-
րու վրային սկսան Պարսից մեծ չարիք հասցնել
այնպէս որ Պարսից բանակը խիստ մեծ կորուստ
կրեց :**

Հ. Վասակ ի՞նչ ըրաւ .

**Պ. Վասակ և Մուշկան Նիւսալաւուրտ տես-
նելով որ բանութեամբ իրենց վատ նապատակին
համիլն անկարելի է , զարձեալ խորամննկու-
թիւն ձեռք առին և կրօնի ազատութիւն հրա-
տարակեցին , բայց ոչ ոք հաւատաց և նորէն
Պարսից վրայ էյնալով խիստ մեծ ջարդ տուին :
Հոնք ալ նոյնպէս մեծ զսաս պատճառեցին
Պարսից :**

Հ. Յաղկերտ ի՞նչ ըրաւ .

**Պ. Սաստիկ յուսահատութեան մէջ ինկաւ ,
և տեսնելով որ բանութիւնն անօդուտ է , Ատ-
առնիոյ անուն Պարսիկ մը մարզպան զրկեց և**

պատուիրեց որ զՀայաստան խաղաղեցնէ , կրօնին
ազատ ժաղու և մինչև իսկ բանութեամբ ու-
րացեաներն իրենց կրօնքին դարձնէ :

Հ. Ա.արտրմիզդ ի՞նչ ըրաւ .

**Պ. Կատարեց Յաղկերտի հրամանները , խա-
զաղեցուց զՀայաստան և Ս. Ղեմնդ և նորա
ընկերները կապած Պարսկաստան զրկեց , դա-
նոնք իբր պատճառ ցոյց տալով այս ամեն չար-
եաց :**

Հ. Նախարարներն ի՞նչ ըրին .

**Պ. Յաղկերտի բաղրաքցին և իրենց անձին
զսաս մը չգալու համար երդմամբ խոստում՝
առնլով Պարսկաստան դացին և անդ հաստա-
տեցին Վասակայ գործած չարիքները . Վասակ
որ արդէն հնն դացած և ամեն բան ուղածին
պէս նկարագրած էր , յանցաւոր դատուելով
ինկաւ բոլոր պատիւներէն և մահապարտից բան-
ուր ձգուեցաւ , ուր և որդնալից սատակեցաւ :**

Հ. Յաղկերտ նախարարներն ի՞նչ ըրաւ .

**Պ. Նախարարներն , որ 37 ի չափ կային , Յաղ-
կերտ բանտարկեց և զառն տանիջանաց ենթար-
կեց :**

**Յաղկերտ շղթայակապ բանտարկել տուա-
նակ . Յովսէփ կաթողիկոսը , Ղեմնդ երէցը ,
Աշտունեաց Ս. Մահակ եպիսկոպոսն ևային , և
յետոյ՝ նահատակել տուաւ զՂեմնդեան :**

Հ. Նախարարներն ի՞նչպէս ազատեցան .

**Պ. Յաղկերտ այնքան անօդուտ փորձերէ յե-
7**

տոյ՝ վերջապէս մեղմացաւ և Շղմշապուհ իշխանին միջնորդութեամբ նախարարները բանուէն աղատելով՝ պատւով պահեց և զանոնք իրենց հայրենիքը պիտի գարձնէր, բայց իր մահը վրայ հասաւ :

Եր յաջորդը՝ Պերսկ, մեծ պատւով զանոնք
չայսաստան զբկեց :

— o —

ԳՐԱԴԱՐԱՆ

(Քրիստոնէ 481 տարի յետոյ)

Հ. Պերով ի՞նչ հնարք բանեցուց .

Պ. Պերող ամենելին խստութիւն չբանեցուց՝
կը օնի աղատութիւն տռւաւ . բայց բարձր աս-
տիճանի և պատւոյ հասուց այն մարդիկներն ,
որ իրենց վառապելութիւնն յագեցնելու համար
կը օնափոխութեան հակամէտ էին : Գիւտ կա-
թողիկոս յանդիմանեց թուլացեալ նախարար-
ներն և ուխտապահ նախարարաց հետ այս մա-
սին դարման տանելու ջանաց :

Հ. Պերող ինչո՞ւ Պարսկաստան կոչեց զՊիտ.

Պ. Խմանալով ող Գիւտ իր խորամանկութիւնն
ի գերեւ հանել կը ջանայ, Պարսկաստան կոչեց
զայն: Երանելին Գիւտ ամեն վտանգ Ս.զգի,
Եկեղեցւոյ և Հայունեաց սիրոյն համար աչք
առած՝ դնաց Պարսկաստան, յայտնեց եղած

անիրաւութիւնները , բայց հնան արգիլուեցաւ :
Հ . Նախառիմամութիւնն ով յարոց պաշտաման Հայրմնեաց .

Պ. Ս. Վարդան Մամիկոնեանի Հմայեալ եղ-
լոյնուդին՝ Վահան Մամիկոնեան, որ իր մօրմէն
դաստիարակուած և ճշմարդիս դաստիարակու-
թեան դասն անկէ առած էր :

Հ. Աւրացեալ Հոյք ինչպէս վարուեցան .

Պ. Խրբեա ապստամբ զրադարտեցին զայն . Վա-
հան անձամբ Պարսկաստան գնաց , ինքինք աղ-
գարացուց և Պերսովի վստահութիւնը զրաւելու
համար առ երես ուրացաւ իր հաւատքն և
դարձաւ 'ի Հայաստան , ուր զգջալով իր ակա-
մայ ուրացութեանը վրայ՝ սկսաւ Եկեղեցին և
Հայրենիքը վտանգէ աղատելու միջոցներ պատ-
րաստել : Ուխտապահ նախարարներն ալ իրեն
հետ միացան :

Հ. Ե՞նչ եղաւ Վահանսայ առաջին դործը .

Պ. Վրաց Վախիթանկ թաղաւորին հետ միա-
բանելով՝ պատերազմեցան Պարսից դէմ, զար-
կին, յաղթեցին և սաստիկ ջարդ տուին։ Այս
պատերազմիս մէջ Ատրիվնասազ մարզպանն և
ուրացեալ իշխաններ հազիւ ուրեմն Ատրպատա-
կան փախան։

Հ. Հայր Ենցը ըստն .

Պ. Ուրախութեամբ Գույն մտան և Սահակ
Բագրատունին մարզպան ու Վահան Մամիկոն
և անն ալ ընդհանուր սպազավետ դրին

Ատրվճնասպ և ուրացեալ նախարարք առանց
ժամանակ կորսնցնելու վերսակն յարձակեցան
Հայաստանի վրայ , բայց դարձեալ շարաչար
յաղթուեցան և Ատրվճնասպ և ուրացեալ իշ-
խաններէն շատեր մեռան :

Հ . Պաշտիկը սյն պարտութեան վրէժը լու-
ծելու համար ի՞նչ ըրին .

Պ . Գարնան սկիզբը Պերող Ատրներսէի ա-
ռաջնորդութեամբ բաղում զօրք դրկեց , որ յար-
ձակեցան Հայաստանի վրայ . սակայն Վահան
Մամիկոնեան իր քիչոր զօրքով ելաւ առանց
առջին , պատերազմեցաւ և դարձեալ յաղթեց :

Ուրիշ անդամներ ալ պատերազմներ մղեց և
միշտ յաղթող եղաւ :

Հ . Վահան Մամիկոնեան ի՞նչպէս հասաւ իր
նպատակին .

Պ . Պերողի յաջորդեց Վաղարշ , որ խմանալով
Վահանայ քաջութիւնները , Նեխոր իշխանը
գետպահական պաշտօնով Վահանին զրկեց : Վա-
հան Յ ոլայման առաջարկեց , որք Են՝ Ս. կղօնի-
կատարեալ աղատութիւն . Բ. չար և անպիտան
մարդոց պաշտօն և պատիւ չտրուիլ , և Գ. զրպար-
տութեանց հաւատ չքնծայել , այլ ամեն բան
քննութեամբ և արդար դատաստանաւ վճռել :

— o —

ԳԼՈՒԽ ԺԶ.

ԻՆՔՆՕՐԻՆՈՒԹԻՒՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԱՆԴԿԱՆ ՄԾՌՉՊԱՆ
ԵԽ Վ.Օ.Հ.Օ.Ն ՄԱՄԻԿՈՆԵՅՆԻ ՄԾՌՉՊԱՆՈՒԹԻՒՆԸ
(ՔՐԻՍՏՈՆԵ 481 տարի յետոյ)

Հ . Վաղարշ ընդունեց Վահանայ պայման-
ները .

Պ . Այս , ուստի Վահան անձամբ Վաղարշին
դնաց , որ մեծ պատուի ընդունեց և հրովար-
տակաւ հաստատեց . ճանչցաւ նորա սպարա-
պետութիւնը , նորա ընկերակցող նախարարաց
առատ պարզեներ ընծայեց և արտաքրո կարգի
պատիւներով Հայաստան զրկեց զանոնք :

Հ . Անդէկան ի՞նչ ըրաւ .

Պ . Անդէկան խաղաղութեամբ և բարւոք
կառավարեց զՀայաստան և Վահանայ դործերը
տեսնելով՝ մեծ սէր կապեց անոր վրայ . և երբ
կարեւոր դործի մը համար Պարսկաստան կոչ-
ուեցաւ , Վահանայ վրայօք ճիշդ տեղեկութիւն-
ներ տալով՝ ըստու որ զՀայաստան խաղաղու-
թեան մէջ պահելու համար պէտք է Վահանը
մարզպան դնել :

Հ . Վաղարշ կատարեց Անդէկանի առաջար-
կութիւնը .

Պ . Այս , և անմիջապէս հրովարտակ զրկելով՝
Հայաստանի մարզպանութիւնը Վահանին յանձ-
նեց :

Հ. Վահան ի՞նչ ըրաւ .

Պ. Սոյն հրտվարտակն ստանալուն պէս՝ ուխտագահ նախարարներուն հետ Վաղարշապատու Մայր Եկեղեցին դնաց . ժողովրդեան բազմութիւնն ամեն կողմէ հոն խռնեցաւ , առ Աստուած չնորհակալութեան մեծ հանդէսներ կատարեցին և Յավհան կաթողիկոսն ալ գեղեցիկ տունաբանութիւն մ'ըրտու ըսելով՝ «Օրհնեալ ես Տէր Սոսուած Խարայէլի , որ ետ ինձ տեսանել զորդիս Եկեղեցւոյս՝ որ ինձ հաւատացաւ՝ պատով և չքեղութեամբ պայծառացեալ ՚Քրիստոսէ» եայն :

— o —

ԳԼՈՒԽ Թ.

ՎԱՀԱՆԱՅ ՄԻՒՄ ԳՈՐԾԵՐԸ . — ՄԱՀՆ
ԵՒ ԻՐ ՅԱԶՈՐԴՆԵՐԸ՝ ՄԻՒՉԵՒ Վ. ՂՈՆ ՃԻՀՅ

(Քրիստոսէ 510 տարի յետոյ)

Հ. Վահան ուրիշ ի՞նչ նշանաւոր դործ ունեցաւ .

Պ. Պարսից Կաւատ թագաւորը 493 ին մողերը զօրաց հետ վերստին Հայաստան զրկեց . Վահան յարձակեցաւ ասոնց վրայ , ջարդեց զօրքերն ու մողերը և կործանեց նոցա կամդնած տարուշանները :

Հ. Վահան ո՛քափ ատեն իշխանութիւն վարեց .

Պ. Վահան 25 տարի զՀայաստան խաղաղութեամբ կառավարելէ ետև մեռաւ 310 թուականին :

Հ. Վահանայ ո՞վ յաջորդեց .

Պ. Վահանայ յաջորդեց իր Վարդ Եղբայրն , որոյ իշխանութեան երրորդ տարին Կաւատ ձգեց զայն մարզպանութենէ և նորա տեղ Բուրզան անուն Պարսիկ մը դրաւ :

Հ. Բուրզանի օրով ի՞նչ պատահեցաւ .

Պ. Ոսոր օրովն Հոնք Հայաստան արշաւեցին . Մժէժ Գնունի քաջ իշխանն ատոնց վրայ քալեց , յաղթեց ու փախուց զանոնիք :

Հ. Պարսից Կաւատ թագաւորն ի՞նչպէս վարձատրեց Մժէժի քաջութիւնը ,

Պ. Կաւատ՝ Հայաստանի վրայ մարզպան դրաւ զՄժէժ , որ երեսուն տարի խաղաղութեամբ կառավարեց ազգը :

Հ. Մժէժէն ետև ո՞վ մարզպան դրուեցաւ .

Պ. Պարսից Խոսրով թագաւորը Դենշապուհ անուն Պարսիկ մը մարզպան դրաւ , որ շատ նեղեց Հայերը : Մովսէս Բ. որ այս միջոյներուա կաթողիկոս էր , Պարսից թագաւորին աղաչանաց թուղթ մը դրելով՝ Վահանայ օրով Վարդարշի հրտվարտակն յիշեցուց :

Հ. Պարսից Խոսրով թագաւորն ի՞նչ ըրաւ .

Պ. Կաթողիկոսին այս աղաչանացը վրայ Վըշնասալ Վահան իշխանը դրկեց , որոյ հետզհետէ յաֆորդեցին Վարադդատ և Սուրէն իշխանները :

Հ. Սուրեն ի՞նչ ըրաւ .

Պ. Սուրեն շատ գէշ վարուեցաւ Հայոց հետ .
կրօնի պատճառաւ հալածանք համեց . մեծա-
մեծները նեղեց և Վարդի թոռը՝ Մանուէլ
Մամիկոնեանն սպաննեց :

Հ. Սոյն խառութեանց հետեանքն ի՞նչ եղաւ .

Պ. Մանուէլի եղբայրը՝ Վարդան , նախա-
րաբներն իրեն հետ միացնելով՝ յարձակեցաւ
Սուրենի վրայ , սպաննեց զայն , նուից Հայա-
տանի մէջ Պարսից զօրութիւնն ու բոլոր մողերն
և իշխանները սրէ անցուց :

Հ. Սոյն եղելութեան վրայ Խոսրով ի՞նչ ը-
րաւ .

Պ. Խոսրով այս եղածներն երբ լսեց , սաս-
տիկ բարկացած՝ անհամար զօրօք Հայաստանի
վրայ յարձակեցաւ , բայց Վարդան շուտ մը
կարգաւորելով՝ իր բանակը՝ երկար պատերազմէ
մը յետոյ ցիր ու ցան ըրաւ :

Հ. Խոսրով իր պարտութեան վրէժը լուծելու
համար ի՞նչ ըրաւ .

Պ. Վահրամ զօրսովարին առաջնորդով ետմի
խիստ մեծ բանակ մը դրկեց : Կախարարաց ան-
միաբանութեանը պատճառաւ Վարդան չկրնա-
լով այս անդամ գէմ դնել , իր ընտանիօրը Ա.
Պօլիս գնաց :

Հ. Վարդանին Ա. Պօլիս դնալն ի՞նչ արդիւնք
ունեցաւ .

Պ. Յունաց Յուստինոս կայսրը Մարիկոսու դա-

րավարին առաջնորդով ետմի բանակ մը դրկեց
ի Հայաստան , ուր եկաւ նաև Վարդան , բայց
վերջապէս Պարսից բանակն յաղթող ենելով
տիրեց Հայաստանի . սակայն Խոսրով Հայոց
սիրաը շահելու համար սկսաւ քաղցրութեամբ
վարուիլ , ընդհանուր ներսովութիւն հրատարա-
կեց , իւրաքանչիւրին ստացուածքն իրեն դար-
ձուց և Վզմն Ճիշր. անուն Պարսիկը մարզպան
դրաւ :

— o —

ԳԼՈՒԽ Ժ.

ՍՄԲԱՏ Բ. ԳՐԱՏՈՒՆԻ
ԵՒ ԴԱԼԻԹ ՍՈՀԱՌԻՒՆԻ

(ՔՐԻՍՏՈՆԵ 592 տարի յետոյ)

Հ. Վզմն Ճիշրի օրով ի՞նչ սպատահեցաւ .

Պ. Խոսրովին յաջորդը՝ Ումիդը , Յունաց գէմ
պատերազմի ենելով՝ Հայաստանի միճակը դարձ-
եալ վատթարացաւ . բայց Մօրիկ Հայազդի
քաջ իշխանն Յունաց կայսր ընտրուելով՝ պատե-
րազմներուն վերջ առւաւ և խաղաղութիւն հա-
տատեց :

Հ. Հայաստան ի՞նչպէս խաղաղեցաւ .

Պ. Վարդան Խոսրով Բ. թագաւորն Հայազդի
Միքատ Բագրատունի իշխանն իրեն մատուցած
ծառայութեանցն ու քաջութեանն համար Հա-

յաստանի մարզպան կարգեց 592 թ. և Հայոց վրայ մասնաւոր սէր կապեց :

Հ. Սմբատ ի՞նչ ըրաւ .

Պ. Իր երկիրներուն այցելութեան ենելով՝ շատ բարեկարգութիւններ ըրաւ և խաղաղութիւն հաստատեց ու ամեն կողմ ապահովութիւն դոյցացւց :

Հ. Սմբատ ո՞րքան ատեն իշխանութիւն վարեց :

Պ. Խոսրով Հեփթաղներուն և ուրիշ թշնամեաց դէմ ոլատերազմի ենելով՝ Սմբատն ընդհանուր սպարապետ դրաւ, որ քաջութեամբ յաղթեց, բայց Հայաստան չդարձած՝ Տիղրոնի մէջ հիւանդանալով մեռաւ, որուն իշխանութիւնը 8 տարի տևեց :

Հ. Սմբատին տեղ ո՞վ մարզպան դրուեցաւ .

Պ. Դաւիթ Սահառունի Հայ իշխանը .

Հ. Դաւիթ Սահառունիի օրով ի՞նչ պատահեցաւ .

Պ. Խոսրով Բ. զօրքով Յունաստան արշաւած միջոցին Մուշեղ Մամիկոնեանին հրաման դրկեց որ ինք ալ Յունաց վրայ քալէ, Մուշեղ Պարսից դէմ ատելութիւն ունենալուն պատճառաւ չը հնաղանդեցաւ . Խոսրով վերադարձին Կարին եկաւ և իր քեռորդին Միհրանը 30,000 զօրքով Մուշեղին վրայ դրկեց :

Հ. Մուշեղ ի՞նչ ըրաւ .

Պ. Մուշեղ ալ Գայլ Վահան իշխանն անոր

դէմ դրկեց որ զանազան հնարքներով և խիստ վարպետ ճարտազութեամբ ջարդեց նորա զօրքն ու Միհրանն ալ սպաննեց : Խոսրով 30,000 զօրք անդամ մը, 20,000, և 50,000 զօրք ալ վերատին դրկեց, որոց ամենուն ալ յաղթեց Գայլ Վահան և մինչև Արարացւոց ՚ի Հայաստան արշաւելը՝ Պարսիկը Տարօնի վրայ զօրք դրկելէ դադրեցան :

— o —

ԳԼՈՒԽ ԺԱ.

ՎԱՐՍԶՏԻՐՈՅ ՄԱՐԶՊԱՆ. — ԴԱՒԻԹ. —
ՎԱՐՍԶՏԻՐՈՅ. — ՀԱՄԱԶԱՍՊ ԵՒ ԳՐԻԳՈՐ
ԿԻՒՐԱՊՈՂԱՏՆԵՐԸ

(Քրիստոսէ 622-693 տարի յետոյ)

Հ. Դաւիթ Սահառունիի օրով ի՞նչ պատահեցաւ .

Պ. Խոսրով Բ. ի և Հերակլէսի միջև մեծ և ահեղ պատերազմը տեղի ունեցաւ . Եղիպտոս, Երուսաղէմ, Ասորւոց երկիրն և Փոքր Ասիան Խոսրով Բ. ի ձեռքն անցան և Ս. Խաչը դերի առաւ . յետոյ Յոյնք Միհերկրականէն և Սև ծովէն ահագին զօրութեամբ Պարսից վրայ յարձակելով՝ զանոնք մինչև Պարսկաստան քշեցին և բոլոր տեղերն ու Ս. Խաչն առին :

Հ. Դաւիթ Սահառունին քանի տարի իշխանութիւն վարեց .

Պ. Խոսրավ Ռ. ին Կաւատ որդին իր հայրն սպաննելովինք թաղաւորեց, որուն օրովն Հայաստանի մէկ մասը դարձեալ Պարսից ձեռքն անցաւ և Գաւիթ Սահառունիի մարզպանութեան 23 տարին Սմբատ Բագրատունիի որդին մարզպան դրուեցաւ :

Հ. Վարադտիրոց քանի տարի իշխանութիւն վարեց .

Պ. Իր իշխանութեանն ութերրոդ տարին Պարսից Առոտոմ իշխանէն վախնալով ընտանեօք Յունատան փախաւ :

Հ. Վարադտիրոցին աեղ ով մարզպան դըրուեցաւ .

Պ. Յունաց Հերակլ կայսրը Գաւիթ Սահառունին դարձեալ մարզպան դրաւ, բայց 3 տարիէն զօրքն ու իշխանները վոնետեցին զայն : Հայաստան այս միջոցիս դարձեալ ներքին խռովութեան մատնուեցաւ և միայն Թէոդոս Ռոշտունի քաջ իշխանն արտաքին թշնամեաց յարձակումը վանելու կաշխատէր :

Հ. Այս միջոցիս ի՞նչ նշանաւոր նոր դէմք պատահեցաւ .

Պ. Սաբացիք զօրմալով 640 ին՝ Ասորիքն ու Պարսկաստանը նուածեցին : Ապտրահման իշխանն ալ 48,000 զօրօք մտաւ Հայաստան : Տիրամ Մամիկոնեան՝ Գայլ Վահանի թոռը, Նախարարներն հրաւիրեց միաբանութեամբ դէմք գնել, յանձն չառին . ինք իր սակաւաթիւ զօրօքը դէմք ելաւ . բայց մեռաւ :

Հ. Ապտրահման ի՞նչ ըրաւ .

Պ. Մտաւ Հայաստանի ներսերը, 35,000 դերի վարեց, բայց այս արշաւանքը փայլակի նման բան մը եղաւ : Հայաստան վերստին Յունաց ձեռք անցաւ և կոստանդ կայսրը 640 ին Վարագակիրոցը կիրապաղատ դրաւ և Հայաստան ալ քիչ շատ խաղաղեցաւ :

Հ. Այս հանգստութիւնը կլոյաւ երկար տեւել :

Պ. Ոչ, վասն զի Արաբացիք վերստին զօրացած՝ մտան Հայաստան : Հայք հպատակութիւն յանձն առին . Յունաց կոստանդին կայսրը սաստիկ բարկացած՝ միտքը դրաւ որ Հայերը բնաջինջ ընէ, բայց Ներսէս Գ. կաթողիկոսին աղաջանօքն հաշտուեցաւ և իր զօրքէն պահապան դրաւ :

Հ. Արաբացիք վերստին ի Հայաստան արշաւեցին .

Պ. Արաբացիք Յունաց Հայաստան մտնելուն վրայ վերստին արշաւեցին, Յոյները վանեցին, երկերը նուածեցին, Հայ իշխանաց որդիքը պատանդ առած և տուրքեր դնելով ետ դարձան :

Հ. Տրոց ծանրութիւնն ի՞նչ հետեւանք ունեցաւ .

Պ. Նախարարիք տրոց ծանրութենէն սաստիկ նեղուելով՝ դարձեալ Յունաց կայսեր դիմեցին և նորա հպատակեցան . կայսրը Գրիգոր Գ. կաթո-

դեկտի խնդրանօքն Համազասպ Մամիկոնեանը կիւրապազատ դրաւ :

Հ. Արաբացւոց ամիրապետն ի՞նչ ըրաւ :

Պ. Արաբացւոց ամիրապետն խմանալով որ Հայք թունաց դիմեր են գարձեալ՝ սաստիկ բարկացաւ և այնինչ կը պատրաստուէր Հայաստան արշաւելու, զօրացը մէջ խռովութիւն կինալով զարնուեցաւ ու սպաննուեցաւ : Մատի կամ Մատիէ զօրապետն ամիրապետ եղաւ, որում կամաւ հնազանդեցան Հայք, ըստ որում Յունաց կրօնամնլութենէն սաստիկ զըշուած էին :

Հ. Համազասպէն յետոյ ո՞վ իշխան դրուեցաւ .

Պ. Համազասպէն յետոյ՝ ներսէս զ. կաթողիկոսի խնդրանօքը Գրիգոր Մամիկոնեան վերակացու դրուեցաւ :

Հ. Գրիգոր Մամիկոնեան ի՞նչպէս կառավարեց .

Պ. Գրիգոր Մամիկոնեան երկիրը միշտ խաղաղ և հանգիստ պահելու ջանաց և շատ օդատակար շինութիւններ ու բարեկարգութիւններ ըրաւ : Խազրաց զօրքը բազմութեամբ Հայաստան արշաւելով՝ Գրիգոր անոնց դէմք դնաց . յաղթեց, բայց ինք ալ վէրք առաւ և մեռաւ :

Հ. Գրիգոր Մամիկոնեանէն յետոյ ի՞նչ եղաւ Հայաստանի վիճակը .

Պ. Հայաստան դարձեալ խռովութեան են-

թակայ եղաւ : Աշտ Բագրատունի Բիւրատեան իշխանը երկրին քիչ շատ խնամք տարաւ :

Յոյնք մեծ բազմութեամբ Հայաստանի վրայ յարձակեցան և բազում չպիք դործեցին : Արաբացիք ալ նոյնպէս Հայաստան մտնելով Աշտ իշխանն սպամնեցին :

Հ. Յոյն յարձակմանց վախճանն ի՞նչ եղաւ .

Պ. Յուստիանոս կայսրն անձամբ Հայաստան եկաւ, Արաբացիները վանտեց, ներսէն կամսարականը պատրիկ դրաւ և 30,000 զօրք ալ թողլով ապա ինք Կ. Փոլիս դնաց . բայց տարիէ մը Յուստիաց զօրքը քաշուեցաւ, և Արաբացիք վերստին տիւրեցին և ալ սկսան Արաբացի իշխաննելով կառավարել:

—o—

ԴԼՈՒԽ ԺԲ.

Ա.Բ.Դ.Լ.Ա.Զ.ԷՆ ՄԻՆՉԵՒ ԵԶԻՑ Բ.

(Գրիմատուէ 694-786 տարի յետոյ)

Հ. Արաբացիք զ՞ո՞վ դրին սատիկան .

Պ. Արդլան անուն մէկն, որ շատ նեղեց . Սահակ կաթողիկոսն ու Հայ իշխանները շղթայակապ՝ ամիրապետին զրկեց . սակայն Սմբատ Բիւրատեան Բագրատունի իշխանը փախչելով և Հայաստանի թշուառութիւնը տեսնելով՝ Յուստիանոս կայսրէն օգնութիւն խնդրեց :

Հ. Յուստիանոս օգնեց .

Պ. Յունաց Յուստիանոս կայսրը Լեռն իշխան-մեծ բանակաւ յօդնութիւն զրկեց . Սմբատ ալ զօրացն հետ միանալով՝ Արաբացի զօրքերը երկրէն վանեցին :

Հ. Ամիրապետն ի՞նչ ըրաւ .

Պ. Լեռն , ըստ որում կայսր ըլլալով Պոլիս գա-ցած էր , Արաբացւոց ամիրապետը Մոհամատ զօրա-պետը զրկեց , որպէս զի զՀայաստան նուռածէ , բայց Ներսէն կամսարականն անոր վրայ յարձակելով՝ զօ-րացը սաստիկ ջարդ մը առաւ :

Հ. Խնդիրն ասովի վերջացաւ :

Պ. Ո՛չ , Մոհամատ վերստին զօրք ժողուած՝ Հա-յաստան մոռաւ , ասկայն Ս. Մոհամէ որ դիմաւորե-լու ելած էր , ճանիբան վախճանեցաւ իր ձեռքին մէջ ունենալով աղաղանաց թուղթը , զոր երր Մոհամատ տեսաւ , սիրան ի գութ շարժեցաւ և խնդիրը խա-ղաղաթեամբ վերջացուց և Հայք այլ եւս Արաբաց-ւոց հպատակեցան :

Հ. Արդլահէն յետոյ ո՞վ սատիկան դրուե-ցաւ :

Պ. Կոչմ զօրապետն սատիկան դրուեցաւ , որ Հայ իշխաններն ու զօրքերը խարէութեամբ Նախ-իշեւան ժողուելով՝ զէնքերնին առաւ , եկեղեցին խօթեց և այրեց :

Հ. Կոչմին ո՞վ յաջորդեց .

Պ. 43 տարիէն Վիլթ սատիկանն յաջորդեց . ո-ն օրովը փայլեցաւ Յովհան իմաստասէր կաթո-լիսն , որ Վիլթին և նոյն խակ ամիրապետին սիրե-մ ըլլալով՝ Հայաստանն հանդիսա պահպանեց , բայց 40 տարիէն Մահմետ անոն խռովար իշխանը զրկուեցաւ , որ 4 ասրի զադրը չարչարեց . ասոր յա-ջորդեց Արդլահէն և ասոր ալ Մրուան :

Հ. Մրուանի օրով Հայաստանի վիճակն ի՞նչ ե-ղաւ .

Պ. Ասոր օրովն Հայաստան հանդստութիւն վա-յելց : Մրուան՝ Աշոտ Բագրատունի իշխանն իրեն օդնական առաւ և իշխանաց իշխան անուանեց զայն , և երբ ամիրապետն սպաննուելով՝ Մրուան Հադա-րացւոց մէջ ծագած խռովութիւնն հանդարտեցը-նելու գնաց , Հայաստանի կառավարութիւնն Աշոտին յանձնեց :

Հ. Մրուանէն ետեւ ո՞վ գրուեցաւ սատիկան .

Պ. Մրուան՝ որ ամիրապետ եղած էր , իր մահ-ուանէն ետեւ Եղիտ անոն իշխանն սատիկան դըր-ուեցաւ , որ ծանր ծանր տուբքերով և զանազան նե-ղութիւններով խիստ շատ նեղեց զՀայաստան : Նախարարք սաստիկ ցաւելով՝ ուղեցին ապստամէ-րիւ :

Հ. Նախարարք կատարեցին իրենց խորհուր-դը .

Պ. Աշոտ Բագրատունին դէմ կեցաւ , համողե-

լով թէ ապստամբութեամբ աւելի գէշ կըլլայ երկ-
րին վիճակը : Դաւիթ և Գրիգոր Մամիկոնեան որ
արդէն սաստիկ մշնամութիւն ունէին Եղիսի , բըռ-
նեցին ու աչուլներն հանեցին , սակայն ապստամբու-
թենէ իրենք ալ ետ կեցան :

Հ. Եղիսին ՞վ յաջորդեց .

Պ. Սմբատ Բագրատունին Հայոց ալտորիկ դըր-
ուեցաւ , բայց 6 տարիէն Սիւլէյման իշխանը ոստի-
կան դրուեցաւ : Ասոր ալ յաջորդեց Պէքիր անուն
իշխանն , որ շատ նեղութիւն առաւ : Պէքիր զօրք
բերել առաջի ապստամբները նուաճեց : Սմբատ ալ
սպաննուեցաւ :

Հ. Պէքիրին ՞վ յաջորդեց .

Պ. Հասան ոստիկանն , ասոր օրովն ամեն կողմ
ապստամի ելլալով քաղաքներն ու գիւղերն թալ-
եցին :

Հ. Նախարարը ի՞նչ ըրին .

Պ. Մուշեղ Մամիկոնեան իր զօրքովն ատոնց գէմ
ելաւ և մեծ մասը ջարդեց ու ցրուեց . ուրիշ նախա-
րարներ ալ միացան և Արաբացիներէն ապստամբե-
ցան . բայց Արաբացիք 30,000 զօրք դրկեցին , ուք
Հայոցմէ 3,000 հոգի ջարդեցին , Մուշեղն ալ սպան-
նեցին :

Հ. Հասան ոստիկանին ՞վ յաջորդեց .

Պ. Եղիս Բ. որ կըցաւ Հայաստանի ամեն կողմն
ալ նուաճել :

Դ. Ա Ի Խ Խ Ժ Գ .

ԽՈՒԶԻՄՈՒՄՈ.—ՀՈԼ.—Ս.ՊՈԽՍՔՅ

(Քրիստոնէ 792-849 տարի յետոյ)

Հ. Եղիսին ՞վ յաջորդեց .

Պ. Խուզիմա իշխանն , որ 40 տարի կառավարե-
լէն յետոյ մեռաւ , և իրեն յաջորդեց Հոլ , որուն
օրովը Սեւագա Պարտիկ իշխան մը՝ որ Բագրատուն-
եաց նախարարութեան ցեղէ կին առած էր , Սիւն-
եաց Բագրատունի իշխանը , Սիւնեաց Սահակ իշ-
խանն և ուրիշ նախարարներ իրեն հետ միաբանելով՝
Հոլին գէմ ելաւ , որպէս զի ինք ըլլայ իշխան Հա-
յաստանի :

Հ. Սեւագա յաջորդեցաւ :

Պ. ԱՀ. Հոլ չուզեց որ պատերազմի , ուստի ը-
սաւ՝ “Եթէ չէք ուզեր ինձ հնազանդիլ , թագէք որ
ես երթամ” . բայց Սեւագա մակի շատ . Հոլ ալ
20,000 զօրքը յանկարծ վանին յարձակեցաւ . շա-
տերը ջարդեց , յորս էր և Սահակ Սիւնի : Հոլ գան-
գատեցաւ Դաւիթ կաթողիկոսին , և նորա միջնոր-
դութեամբ Սմբատին հետ հաշտուելով՝ 13 տարի
խաղաղութեամբ կառավարեց :

Հ. Հոլին ՞վ յաջորդեց .

Պ. Բագրատ Բագրատունի Հայ իշխանն , որուն

օլով Արարացիք Պարոից հետ պատերազմեցան և Սահակ Բագրատունի ալ Արարացւոց օդնեց . Արարացւոց զօրապետը շտա դովիեց ամիրապետին առջեւ Սմբատն ու նորա որդին՝ Սահմ . իսկ Բագրատը սաստիկ վար զարկաւ :

Հ. Ամիրապետն ի՞նչ ըրտւ .

Պ. Ապուսէթի իշխանը մեծ բանակով մը Հայաստան զրկեց , և հրաման ըրտւ որ Բագրատարը բռնէ ու իրեն զրկէ : Ապուսէթի եկաւ Հայաստան , Տարօնի մէջ բռնեց զբազարատ և շղթայի զարկած՝ ամիրապետին զրկեց . բայց Սաստունցիք բորկանալով՝ Ապուսէթի վրայ յարձակեցան , ոպաննեցին և զօրքն ալ ցիր ու ցան ըրին :

Հ. Ապուսէթի ո՞վ յաջորդեց .

Պ. Բագրատ անուն մէկն , որում պատուէր տուաւ ամիրապետն , որպէս զի Ապուսէթի մահուան վրէժն առնու , Հայ իշխաններն իրեն զրկէ :

Հ. Ուրիշ ի՞նչ ըրտւ :

Պ. Իշխանները շղթայակապ ամիրապետին զըրկեց և Սմբատն ալ առ ինքն կոչելով յորդորեց որ ամիրապետին երթայ՝ հաւատարմայնելով զի՞քը թէ իր հաւատարմաթեանն ու ծառոյոթեանցը վտխարէն մեծ պատիւ և պարգեւներ պիտի ընդունի :

Հ. Ամիրապետն Հայ իշխանաց հետ ի՞նչպէս փարուեցաւ :

Պ. Իշխաններն երբ շղթայակապ իրեն ներկայա-


ցան , հրամայեց որ բանտարկեն . Սմբատն ալ կապել տուաւ և միւսներուն հետ բանտարկեց :

Հ. Նախարարիք ի՞նչ ըրին .

Պ. Ոմանք ազատեցան , և ոմանք նահատակեցան :

Սմբատ ալ բանտին մէջ մեռաւ . ասոր համար Խոսանվանող կոչուեցաւ :

ՎԵՐԶ Ա.ՆԻՇԽԱՆՈՒԹԵՍՆ ՃԱՄԱՆԱԿԻ



ՄԱՍՆ Գ.

ԲՈԳԻՐՍՈՒՆԵԱՅ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆ

ԳԼՈՒԽԱ.

ԱՇԽԱ.

(ՔՐԻՍՏՈՆԵ 859 տարի յառաջ)

Հ: Ո՞վ եղաւ թագրատոնեաց առաջին թագաւորը .

Պ. Ամեատ խոստովանողին որդին՝ Աշոտ Առաջին :

Հ. Աշոտ Հայաստանի վրայ թագաւորելէն ետեւ ինչ ըբառ .

Պ. Հայաստանի պատկանեալ հիւսիսային ընդարձակ հողերն իր իշխանութեան ներքեւ նուածեց . Եղերացւոց հետ բարեկամական դաշնադրութիւն կնքեց . յետոյ իր աշադրութիւնը Փոքր Հայաստանի վրայ դարձոց , 888 ին լեռն կայսեր այցելութեան գնաց և յաջորդ տարին Շիլակ գաւառին մէջ մեռաւ Աշոտ , որում խիստ փառաւոր թաղման հանգես կատարեցին :

ԳԼՈՒԽ Բ.

ՍՄԲԱՏ Ա.

(Քրիստոնէ 892 տարի յետոյ)

Հ. Աշոտ առաջինի մ՝վ յաջորդեց .

Պ. Սմբատ Առաջին , որուն թագաւորութիւնը խոռվածեամբ սկսաւ և խեղճալթեամբ վերջացաւ , որովհետեւ Յունաց հետ բարեկամնոթիւն հաստատելուն համար Արաբացւոց ամիրապետը թշնամացաւ : Քանից զօրք զրկեց ի Հայոստան , բայց չկըրցաւ յաղթել . նախարարաց տմանք ալ իրեն թշնամացան և սկսան զինքը նեղել :

Հ. Սմբատ ի՞նչ ըրաւ .

Պ. Վերջապէս Սմբատ անցոյս և անօդնական մնալով՝ կապոյս բերդն առաստանեցաւ . Առարպատականի ոստիկանն՝ Յուսուփի պաշարեց զայն . Սմբատ նեզը մտնելով՝ անձնատար եղաւ :

Հ. Յուսուփ ի՞նչպէս վարուեցաւ Սմբատայ հետ :

Պ. Սպաննեց զայն . յետոյ Երնջակ քաղաքի պաշարումն սաստկացուց , տիրեց , բնակիչներէն շատերն գերի տանելով բանատրկեց :

—o—

ԳԼՈՒԽ Գ.

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ=ԱԲԱՍ ԵՒ ԱՇՈՏ Գ. ՈՂՈՐՄՈՒԾ

(Քրիստոնէ 915-928-952 տարի յետոյ)

Հ. Սմբատի մ՝վ յաջորդեց .

Պ. Սմբատի անդրանիկ որդին՝ Աշոտ Բ. որ իր սաստիկ քաջութեանն համար ԱՇՈՏ ԵՐԿԱԹ կոչուեցաւ :

Հ. Աշոտ Երկաթ ի՞նչ ըրաւ :

Պ. Թշնամեաց զօրքերն անխնայ ջարդեց . ներքին և արտաքին թշնամեաց դէմ մաքառեցաւ . Արաբացւոց յաղթեց քանի մանդամ և Հայոստանի դաւառներն յաճախ առպատակութիւններէ և ոտնակիս ըլլալէ աղջանեց :

Հ. Աշոտ Երկաթ քանին՝ տարի թագաւորեց :

Պ. Ճանն և հինգ տարի :

Հ. Աշոտ Երկաթի մ՝վ յաջորդեց :

Պ. Արավինեաւ որդի չունէր , նախարարներն անոր Արաս Եղբայրը թագաւոր գրին :

Հ. Արաս ի՞նչ ըրաւ :

Պ. Արաբացւոց հետ դաշինք դրաւ . գերի գնացած նախարարներն աղասեց . Երկիրը զարդացնելու վայթ տարաւ . կարսը թագաւորանիստ մայրաքաղաք ըրաւ . և հոն փառաւոր եկեղեցի մը շինեց . Ավխաղաց յաղթեց և անոնց թագաւորը գերի ըըռնեց և 24 տարի խաղաղութեամբ կառավարելէ ետեւ մեռաւ :

Հ. Արասին ո՞վ յաջորդեց :

Պ. Իր որդին Աշոտ Գ. որ զՀայաստանի խաղաղ պահելու հոգ տարաւ . արտաքին թշնամիներն՝ որ իր հօրը մահուընէն ետեւ չայաստան մտեր էին, ահեղ զօրութեամբ անսնց վրայ քաղեց . զարկաւ, յաղթեց, յրուեց վահոնք և զջակայ ազգերը զարհուրեցուց, որք ընծ աներ պարգեներ զբկելով՝ խաղաղութեան դաշնորդ դրին իրեն հետ :

Հ. Ամերակետն ի՞նչպէս վարուեցաւ .

Պ. Աշոտին մէկ նշանաւոր ծառայութեանն համար շատ թանկադին ընծ աներ և թաղ զբկեց :

Հ. Աշոտի օրով ի՞նչ պատահեցաւ .

Պ. Յունաց Յովհաննէս Զմէկիկ կայսրը բազում զօրք Հայաստան եկու, բայց Աշոտի զօրութենէն և քաջութենէն ակնածելով՝ առանց բան մ'ընելու դուրս ելաւ :

Հ. Աշոտ ի՞նչպէս կառավավարեց .

Պ. Ժողովուրդին հանդսուութեանն ու բարեկեցութեանը մեծ հոգ տարաւ . արտաքին թըշնամեաց յարձակումէն ազատ պահելու համար երկրին ամեն կողմը բերդեր ու ամրացներ շինել տուաւ . իր գանձն աղքատաց ու կարօտելոց բաժնեց . աղքատանոցներ շինեց և իր ողորմածութեանն համար ՈՂՈՐՄԱԾ անուանեցաւ :

Աշոտ Գ. ողորմած 26 տարի թաղաւորեց :

ԳԼՈՒԽ Դ.

ՍՄԲԱՏ Բ. ԵՒ ԳԱԳԻԿ Ա.

ԱՐԲԱՑԻՑ ԱՐԲԱՑ

(Քրիստոնէ 977-990 տարի յետոյ)

Հ. Աշոտին ո՞վ յաջորդեց .

Պ. Իր որդին Ամբատ Երկրորդ, որ Անիի չորս կողմն ամուռ պարփակ մը շինեց և քաղաքը դեղեցիկ աշտարակներով ու զարդերով շրեպացուց . Տրդատ ճարտարապետն ձեռքով շատ մեծամեծ եկեղեցիներ շինեց . նաև մայր եկեղեցին ալ արտաքրոյ կարգի փառաւորութեամբ սկսաւ շինել, բայց չկըցաւ լրացնել իր կենդանութեանը :

Հ. Ամբատայ օրով ի՞նչ պատահեցաւ .

Պ. Իր հօրեգորայը՝ Մուշեղ, որ Կարուց վրայ կը թաղաւորէր, նորա փառացը վրայ նախանհանձելով՝ Ամբատայ Երկիրներն սկսաւ ասովատակել . Ամբատ պատերազմելու պարաւորեցաւ . բայց Տայոց նահանգի կիւրապատատը Մուշեղին օդնութեան հանելուն համար Ամբատ աշտութիւն ընելու հարկադրեցաւ :

Հ. Ամբատ ի՞նչ անարժան գործեր ունեցաւ .

Պ. Պարզ կասկածանքի մը համար խելագար ողող մէկու մը աշուըներն հանել և եղեգի մէջ զատելով այբել տուաւ և հրամայեց որ մարդին ալ քաղաքէն դուրս նետեն : Նաև իր

քրոջն աղջիկն ալ հակառակ եկեղեցւոյ օրինաց
իշեն կին առաւ :

Հ. Սմբատ քանի՞ տարի թագաւորեց .

Պ. 43 տարի թագաւորեց Սմբատ , և իր քա-
ջութեամբն ահարիու եղաւ բոլոր թշնամեաց :
Սնի քաղաքն իր օրովը խիստ անուանի քաղաք-
ներէն մին եղաւ , և եկեղեցեաց թիւը մինչեւ
4004 ի հասաւ . նոյնպէս բնակիցներն ալ ար-
տաքոյ կարգի բարձրացան :

Հ. Սմբատին սվ յաջորդեց .

Պ. Իր եզրայըը՝ Գաղիկ Առաջին , որ իր ե-
մասութեամբն ու քաջութեամբն անուանի ե-
ղաւ և արքայից արքայ կոչուեցաւ :

Իր քաջութեան համբաւն Հայաստանի թշ-
նամեաց սիրոն այնպէս ահով լցուց , որ ամենն
ալ սասանեցան . բարեպաշտութեան կողմանէ
ալ խիստ անուանի եղաւ :

Հ. Գաղիկի օրով ի՞նչ գէսկը պատահեցաւ .

Պ. Թեթեամիտ կին մը կըսէր թէ՝ « Երազիս
մէջ տեսայ որ Սմբատ իր գերեզմանին մէջ ողջ
է եղեր ». Գաղիկ շշուկին առաջին առնլու-
համար Սմբատին մարմինն հանել տալով՝ հրա-
պագակը գրաւ , որպէս զի ամեն մարդ տեսնէ :

Հ. Գաղիկ քանի՞ տարի թագաւորեց .

Պ. Գաղիկ Առաջին 30 տարի թագաւորեց :

ԳԼՈՒԽ Ե.

ՅՈՎԱՆՆԻՍ ՍՄԲԱՏ

(Քրիստոնէ 4020 տարի յետոյ)

Հ. Գաղիկ Առաջինին սվ յաջորդեց .

Պ. Գաղիկի երկու որդւոցն՝ Յովհաննէս Սըմ-
բատի և Աշոտի միջին յաջորդութեան պատճա-
ռաւ մեծ խոռովութիւն ծագեցաւ և հետեւաբար
ներքին պատերազմ տեղի ունեցաւ . սակայն
Վրաց թագաւորին և Պետրոս Գետաղարձ կա-
թողիկոսին միջոցաւ խնդիրը կարգադրուելով
Յովհաննէս Սմբատ Անիի և Աշոտ ալ Պարսից
ու Վրաց սահմանակից երկիրներուն վրայ թա-
գաւորեց :

Հ. Յովհաննէս Սմբատ ի՞նչպէս թագաւորեց .

Պ. Յովհաննէս Սմբատ գրեթէ հանգիստ չկր-
ցաւ թագաւորել , վասն զի մէկ կողմէ իր եղ-
բայրն և միւս կողմէ ալ Վերք և Սելջուկներն
ու Յոյները կը հայածէին զինքը :

Հ. Վախճանն ի՞նչ եղաւ .

Պ. Յունաց Վասիլ կայսրն անձամբ Վրացւոց
վրայ երթալէ ետեւ՝ շունչն Հայաստան առաւ .
Սմբատ ասկէ զարհուրելով՝ թղթով մը խոստա-
ցաւ իր մահուանէն յետոյ Անին Յունաց կայ-
սեր թողուլ :

Հ. Այդ թողթն ի՞նչ եղաւ .

Պ. Յունաց Կոստանդին կայսրն՝ որ Եղբայրն

էր Վասիլի, իր թագաւորութեանը երրորդ տառ-
րին սաստիկ հիւանդանալով՝ թուղթը Աիրակոս
անուն Հայ քահանայի մը յանձնեց, որպէս զի-
Հայոց թագաւորին տայ . սակայն անօրէն չբա-
հանան Կոստանդինի մահուանէն յետոյ՝ նորա
եղբօրը՝ Միքայէլ կայսեր ծախեց :

—o—

ԳԼՈՒԽ Զ.

ԳՍԳԻԿ Բ.

(Քրիստոսէ 1040 տարի յևաոյ)

Հ. Յովհաննէս Սմբատին ո՞վ յաջորդեց .

Պ. Գաղիկ Երկրորդ, որ Ս.շատին որդին էր,
ըստ որում Յովհաննէս Սմբատ որդի չունէր :
Գ. Գաղիկ Յունաց ձեռքն անցած շատ մը եր-
կիրներ, ինչպէս նաև արքունեաց գունձն ու-
ժամի մը բերդեր, զորս գրաւած էր Վեստ
Սարդիս, ետ առաւ, և մինչև Ս.քարատ նա-
հանդը Սելծուղեանց ասպատակութենէն ազա-
տեց :

Հ. Յունաց կայսրն ի՞նչ ըրաւ .

Պ. Տեսնելով որ պատերազմաւ Սնին ետ առ-
նուն անկարեցի է, սկսաւ խորամանկութիւն
բանեցնել, և Վեստին Սարդսի խորհրդով դոր-
ժել . ուստի քանիցս Պօլիս հրաւիրեց զԳաղիկ-
բայց ամեն անդամուն ալ մերժեց, որովհետեւ
քաջ դիտէր նորա ողին ու նալատակը . սակայն

վերջապէս Վեստ Սարդսի կուսակից նախարար-
ներէն երդմանի առած խոստումին վրայ ակա-
մայ Պօլիս դնաց :

Հ. Կայսրն ի՞նչ ըրաւ .

Պ. Մեծ պատւով ընդունեց զայն . իոկ քա-
նի մ'օրէն յայտնեց՝ իր չար զիտաւորութիւնը,
պահանջելով որ Սնին թողու և վոխարէն՝ Մե-
լիտինէ քաղաքն ընդունի . Գաղիկ ամենեին
յանձն չառաւ . կայսրն ալ մօտակայ կղզի մ'աք-
սորեց զայն :

Հ. Նախարարք ի՞նչ ըրին .

Պ. Նախարարք Գաղիկի աքսորուելուն լուրն
առնլով՝ երկապառակեցան . ոմանք ուղեցին Լօ-
ռու երկրին Գաւիթ Սնիող թագաւորին տալ
Բագրատունեաց թագն, ոմանք Ս.զուանից թա-
գաւորին, սակայն Հայրենեաց գաւաճան Վեստ
Սարդիս իր կուսակիցներովը խօսքը քալեցուց
և Սնիի 40 բանալիներն Յունաց կայսեր զրկեց :

Հ. Կայսրն ի՞նչ ըրաւ .

Պ. Պառականսոս զօրապետին առաջնորդու-
թեամբ 100,000 զօրաց բանակ մը զրկեց . Հայք
դիմադրեցին, բայց Գաղիկին սպառահածը լսե-
լով՝ մեծ սղով ու ողբով՝ քաղաքն Յունաց յանձ-
նեցին, որով վերջացաւ Բագրատունեաց հարը-
տութիւնը .

—o—

ԳԱՐԻԿԻ ՏՅ ՏԱՐՈՒԹՅ ՊԱՆԴԻՏՈՒԹԻՒՆ
ԵՒ ՀԱՅԱՍՏ ԱՆԻ ՎԻՃԱԿԻ

Հ. Գաղիկ ի՞նչ եղաւ .

Պ. Ա. սորբանքէն վերադարձաւ և կայսեր կողմէ իրեն համար նշանակուած Կապադովիլիոյ Պիղու քաղաքը գնաց նստաւ :

Հ. Հայաստանի վիճակն ի՞նչ եղաւ .

Պ. Յոյնք ամենայն խորամանկութիւն , նենդութիւն և անագործութիւն ՚ի գործ զրին և մինչև իսկ Պետրոս կաթողիկոսն , որ Սնին Յունաց յանձնելու գլխաւոր ջանադիրներէն մին էր Հայաստանէն գուրս աքսորեցին :

Հ. Յոյնք նենդութեամբ և խորամանկութեամբ ձեռք բերած յաջողութիւննին կրցան վայելել .

Պ. Ո՛չ . վասն զի Սելճուղներն սկսան նեղել և անդադար Հայաստանի վրայ յարձակիլ :

Հ. Ի՞նչ ըրին Սելճուղեանք .

Պ. 1050 թուին Տուղրիլ պէջ անձամբ Հայաստան եկաւ . Հայ նախարարոք թէպէտ Կարոց Աբասեան Գաղիկ թագաւորին հետ միան բանած լնդդէմ ելան , բայց վերջապէս չորս կողմանէ պաշարուելով՝ յաղթուեցան :

Ա.յո պատերազմիս մէջ միայն 30 իշխան մեռուաւ :

Հ. Թշնամեաց բանակէն մեռնազներուն մէջ ո՞ր երեելի անձը կար .

Պ. Պարսից Ասուրան ամիրային որդին , որ Թաթուլ քաջ իշխանէն դաշնուեցաւ , և Թա-

թուլ ալ գերի բռնուեցաւ . և որովհետեւ Ասուրանի որդին շատ միրելի էր Տուղրիլի , Թաթուլի ըստ « Եթէ այս տղան աղատի , զքեզ ալ կաղատեմ » . Թաթուլ պատասխանեց « Եթէ հարուածն իմ է , չապրիր » : Տղան մեռաւ . Տուղրիլ ալ զԹաթուլ սպաննել տուաւ և նորա աջքաղուկն Ասուրի-զրկեց , ըսելով թէ « Տղադվար բաղկէ մեռած չէ » :

Հ. Տուղրիլ ուրիշ ի՞նչ ըրաւ .

Պ. Որովհետո Տուղրիլի դիտաւորութիւնն այն էր որ Յունաց ձեռքէն Հայաստանի ամուր քաղաքներն առնէ , Ապահովնեաց Մանազկերտ պաշարեց , բայց զայն չկրնալով առնուլ , Արծկէ քաղաքին վրայ գնաց , կործանեց և անդ շատ անդթութիւններ գործեց :

Հ. Ասկէ ետքն ի՞նչ պատահեցաւ .

Պ. Ա.յո միջոցիս Տուղրիլ մեռնելով՝ իրեն յաջորդեց Ալփասլան , որ նոյնպէս սաստկութեամբ ջանաց զՀայաստանն իր իշխանութեանը ներքենուածել :

Հ. Ալփասլան ի՞նչ ըրաւ .

Պ. Մանազկերտ , Անի և Կարս քաղաքներն առաւ , Յունաց Դիոմէն կայսրն՝ որ իր մասերը պաշտպաննելու եկած էր , գերի բռնեց և տիրեց Հայաստանի :

Հ. Գաղիկ ի՞նչպէս անցուց իր կեանքը .

Պ. Յունաց երկրին մէջ ՚ի Կիզիստրա միշտ թագաւորի անուն կրելով և ամենուն ակնածելի

ըլլալով։ Գագիկ տեսնելով որ իր աղջն Յոյ-
ներէն ամեն օր նախատինք կը կրէ, ինք ալ ա-
նոնցմէ միշտ վրէժ կը լուծէր, և ուր որ երթար,
հրաման կընէր իր մարդոցն որ յոյները բռնեն
ու ծեծեն։

Հ. Ի՞նչ նշանաւոր դործ ունեցաւ իր պան-
դրխառութեանը միջոցին։

Պ. Լսելով որ Կեսարիոյ մետրապօլիսն իր
շանն անոնը Արմէն դրեր է, օր մ'անոր այ-
ցելութեան գնայ. և երբ գինւով զուարթա-
ցան, ստիպեց որ շունը կանչէ. մետրապօլիսը
նեղը մտնելով արմէն արմէն կանչեց. Գագիկ
աչք ըրաւ ծառաներուն, որ շունն ու մետրա-
պօլիսը պարկի մը մէջ դրմն և շունն սկսան
այնքան անխնայ ծեծել, որ զմետրապօլիսը կտոր
կտոր ընելով սպաննեց։

Հ. Գագիկ ի՞նչպէս մեռաւ.

Պ. Յոյնք Գագիկի վրայ սաստիկ ոխ պահե-
ցին։

Գագիկ օր մը Կիղիստրա բերդին կողմերը
պտտելու գացեր էր. Յոյն իշխաններն՝ ՅՕ հոգի
ծածուկ տեղ մը պահեցին և իրենք ալ մեծ
յարդութեամբ իր դիմացը ենելով՝ յանկարծ
ձիէն վար նետեցին և դարանամուտ եղողներն
ալ զինքը բերդը տարին և չուանով խեղդելով՝
մարմինը պարսպէն վար կախեցին։

ՄԱՍՆ Դ.

ՈՒԽԵՒՆԵԱՆՑ ՀԱՐՍՏՏՈՒԹԻՒՆ

—ο—

ԳԼՈՒԽ Ա.

ՈՒԽԵՆ ՏՈՒՐՈՍ ԼԵՐԱՆՑ ՎՐԱՅ ՈՒԽԵՒՆԵԱՆՑ
ՀԱՐՍՏՏՈՒԹԻՒՆԸ ԿԲ ՀԻՄՆԵ

(Քրիստոսէ 4080 տարի յետոյ)

Հ. Ուուրիննեանց հարստութիւնն ի՞նչպէս հիմ-
նուեցաւ.

Պ. Ուուրէն անտան քաջ իշխան մը, որ կիզիստ-
րայի բերդէն գագիկ Բ. ին կախուին աչքավը տե-
սած և Յունաց գէմ արտէն սաստիկ ատելու-
թեամբ լցուած էր, իր ընկերացն հետ ձեռք զար-
կաւ աղջն աղաստել Յունաց ձեռքէն և իր իմաս-
տութեամբն ու քաջապատութեամբն յաջողեցաւ.
վանեց Յոյներն և Ուուրիննեանց աէրութիւնն հիմ-
նեց.

Հ. Ուուրէն ի՞նչ ըրաւ.

Պ. Տաւրոս լերանց մօտերը տիրող Հայ իշխան-
ները միացուց, Ժողովրդեան հանգստութեանն ու
ապագայ բարդաւաճմանը մեծ հոգ տարաւ.

Հ. Ուուրէն ո՛րչափ ատեն իշխանութիւն վարեց.

Պ. Ուուրէն տասն և հինգ տարի իշխանութիւն
վարեց :

—o—

Գ.Լ.Ռ.Ի. Բ.

ԿՈՍՏԱՆԴԻՆ Ա. ԹՈՐՈՍ Ա.

(Քրիստոսէ 1095-1400 տարի յետոյ)

Հ. Ուուրէնին ո՞վ յաջորդեց .

Պ. Ուուրէնին յաջորդեց իր որդին կոստանդին
Ա. որ իր քաջութեամբն ու իմաստութեամբն ըն-
դարձակեց տէրութեան սահմաններն և վահկայ բեր-
դին ալ տիրելով՝ աթոռն հոն հաստատեց :

Հ. Ուուրէն ի՞նչ ըրտու .

Պ. Ուուրէն Խաչակրայ բանակին մասնակցեցաւ .
Նիղակակցութեան դաշինք դրաւ և ամեն կերպ օգ-
նութիւն ընծայեց , որով Խաչակրաք Անախաքայ տի-
բեցին :

Կոստանդին հինգ տարի իշխեց :

Հ. Կոստանդինի ո՞վ յաջորդեց .

Պ. Կոստանդինին յաջորդեց իր որդին Թուրոս
Ա. որ իր հօրը քաջութեանն և իմաստութեանն
հետեւեցաւ , երկիրն ընդարձակեց , ներքին բա-
րեկարգութեան հոգ տարաւ , Յունական զօլքը
Կիլիկիայէն վանեց , քաղաքները դարդարեց , Անար-
դակայ երեւելի քաղաքն ու Կիլիստրայ բերդն ա-
զարայ :

Հ. Թորոս ուրիշ ի՞նչ ըրտու .

Պ. Սելճուղեանք , որ Յունաց գրգռմամբը
քանից յարձակեցան , Թորոս դէմ ելաւ , ամեն
անգամուն ալ յաղթեց , Կիլիկիոյ սահմանները
մինչև ծովափունքն ընդարձակեց և օտարաց
առջև մեծ անուն ստացաւ , այնպէս որ օտարք
Կիլիկիան « Թորոսի երկիր » կանուանէին :

Հ. Թորոսի օրով ո՞ր անուանի իշխանը կար .

Պ. Գող Վասիլ , որ իր քաջութեամբն ու հնա-
րագիտութեամբն Յունաց մեծ վնասներ տուաւ :

Հ. Թորոս քանի տարի իշխանութիւն վարեց .

Պ. Թորոս քսան և երեք տարի իշխանութիւն
վարեց :

—o—

Գ.Լ.Ռ.Ի. Բ.

ԼԵՒՈՆ Ա. ԹՈՐՈՍ Բ.

(Քրիստոսէ 1125-1144 տարի յետոյ)

Հ. Թորոսի ո՞վ յաջորդեց .

Պ. Իր եղբայրը՝ Լեւոն Ա. որ քաջութեամբ
Տարածն ու Մամեստիան առաւ , քրիստոնեայ
իշխանաց մեծ օգնութիւններ ըրտ և Յունական
աններողութիւնն ու ամրարհաւաճութիւնն իրեն
դէմ ունեցաւ :

Հ. Լեւոնի ի՞նչ դիպուած պատահեցաւ .

Պ. Իր քաջութեամբն որ ամենուն սիրտը վախ
ձգեր էր , Անտիոքայ և Մարաշի իշխանները

զինքը խարէութեամբ Մարաշ կոչելով՝ Անտիռքայ մէջ բանտարկեցին . Լեւոն պատանդներ Աստանա և Մամեստիա քաղաքներն ու մեծագումար դրամ տալով աղատեցաւ :

Հ. Լեւոն ասկէ ետքն ի՞նչ ըրաւ .

Պ. Լեւոն իր աթոռը դառնալուն պէս՝ զօրք ժողուեց , և իր տուածներն առնելէ զատ՝ անոնցմէ պատանդ ալ առած ետ դարձաւ :

Հ. Ուրիշ ի՞նչ պատահեցաւ .

Պ. Յունաց Կոմիենոս կայսրն անձամբ Կիլիկիոյ վրայ յարձակեցաւ . Հայք թէպէտ մեծ քաջութեամբ դէմ դրին , բայց վերջապէս ահեղ զօրութեան առջև յաղթուեցան , որովհետեւ Լատին իշխաններն ու Սելջուկեանք ալ միաբանած էին . Լեւոն դերի բռնուեցաւ , զօր կապանօք Պօլիս տարաւ կայսրն ու բանտարկեց , և ուր մեռաւ :

Հ. Լեւոն քանի՞ տարի իշխեց .

Պ. Լեւոն 14 տարի իշխեց , և 4 տարի ալ բանտարկեալ կեցաւ :

Հ. Լեւոնին ո՞վ յաջորդեց .

Պ. Լեւոնին յաջորդեց իր որդին Թորոս Բ . որ նոյնպէս Պօլիս տարուած էր , և իր հօրը մահուանէն յետոյ՝ հնարքով մը Կիլիկիա փախչելով՝ ինքինք ճանցուց , որուն շուրջը բոլորեցան 10,000 էն աւելի քաջ Հայեր և հետզհետէ տիրեցին Անարզաբայի , Վահկայ բերդին , Ատանայի , Մամեստիոյ և հետևաբար դարձեալ տէր եղան Կիլիկիոյ :

Հ. Թորոս ուրիշ ի՞նչ ըրաւ .

Պ. Թորոս Յունաց Անդրոնիկոս զօրավարին յաղթեց ու գերի բռնեց . և դարձեալ Յունաց մեծամեծ բանակացն յաղթեց . Խաչակրաց բանակին օդնեց , և երբ Յունաց կայսրն անձամբ Կիլիկիոյ վրայ ելաւ , ինդիլն իրաւախոհութեամբ վերջացուց :

Հ. Թորոս Բ. քանի՞ տարի իշխեց .

Պ. Թորոս Բ. քսան և չորս տարի իշխեց .

—o—

ԹՈՎՄԱՍ ՊԱՅԼ.—ՄԼԵՀ.—ՌՈՒԲԻՆ Բ.

(Քրիստոնէ 1168-1174 տարի յեաոյ)

Հ. Թորոսի ո՞վ յաջորդեց .

Պ. Ըստ որում իր որդին անշափահաս էր , Թորոս իր աները՝ Թովմաս Պային իր կենդանութեանը խնամակալ կտրդեց , որում հնազանդեցան իշխաններն և իրենց զլուխ ճանչցան .

Հ. ի՞նչ պատահեցաւ .

Պ. Թորոսի եղբայրը՝ Մլեհ , Բերիոյ Նուսրէտովին սուլթանէն օդնութիւն առած՝ Կիլիկիա եկաւ և տիրեց :

Հ. Մլեհ ի՞նչ ըրաւ .

Պ. Իր նախորդաց քաղաքականութեան չհետեւեցաւ . Մահմէտական իշխանութեանց կողմը բռնեց . Ասով ալ քրիստոնեայ իշխանութիւններն

իրեն դէմ ելան : Հուսկ ապա Մլեհ փոխեց իր քազաքականութիւնը , բայց Յունաց դէմ տաելութիւնը միշտ վառ պահեց :

Հ. Մլեհ Յունաց հետ պատերազմեցաւ .

Պ. Յոյնք քանիցու մեծամեծ բանակներ զրկեցին , բայց ամեն անդամուն ալ յաղթուեցան , Մլեհ անդամ մ՞ալ Յունաց դէմ յարձակեցաւ . կացալն անձամբ իր բանակին գլուխն անցաւ , սակայն առանց պատերազմի՝ հաշտութիւն գցացաւ .

Հ. Մլեհ քանի սարի իշխանութիւն վարեց .

Պ. Մլեհ ատելի ըլլալով իւր զօրացը՝ սպաննեցին զինքն , որ Յ սարի իշխանութիւն վարեց .

Հ. Մլեհի մվլ յաջորդեց .

Պ. Իր եղբօրուդին , Ուուրէն , որ Լամբանի Հեթամ իշխանին վրայ երթալու պարտաւորեցաւ . սակայն Անտիոքայ Պէմունդ իշխանէն խարէութեամբ բռնուելով բանտարկուեցաւ .

Ուուրէնի եղբայրը . Լեւոն , սաստիկ պաշարելով զէեթում , այնքան նեղը ձգեց , որ Պէմունդէն Ուուրէնի աղասաւթիւնը ձեռք բերելով՝ հազիւ աղատեցաւ .

Հ. Ուուրէն քանի սարի իշխանութիւն վարեց .

Պ. Ուուրէն տասն և մէկ սարի իշխանութիւն վարեց :

→→→•••←←

ԳԼՈՒԽ Ե.

ԼԵՒՈՆ Բ.

(Քրիստոսէ 1185 տարի յետոյ)

Հ. Լեւոն ս'րալիսի ոք էր .

Պ. Լեւոն հանճարեղ , քաղաքադէտ , քաջարի և լսւ ռազմադէտ մէկն էր , որ նախ Լամբանի իշխանութիւնը նուաճեց և միացուց աղդային իշխանութեան հետ . գերմանացոց Ֆրետերիկոս կայսեր՝ որ Խաչակրաց բանակին գլուխն անցած էր , օդնեց . Ընդարձակելով՝ սահմանագլուխներն ամրացուց :

Հ. Գերմանիոյ կայորն ի՞նչպէս վարձատրեց զլեւոն .

Պ. Թագաւորական թագ զրկեց Լեւոնին , որ 1198ին՝ իր ծննդեան օրը մեծ ու փառաւոր հանդիսիւ թագաւոր օծուեցաւ . նոյնպէս Յունաց Ալեքսան կայորն ալ թագ զրկեց և նորա բարեկամութիւնը ինդրեց :

Հ. Լեւոն թագաւոր օծուելէն յետոյ Բնչ ըրտաւ .

Պ. Լեւոն թագաւոր օծուելէն յետոյ իր աթոռն ի Սիս փոխադրեց . գեղեցիկ շնութիւններով զարդարեց զայն և եւրապական կարգեր հաստատեց : Նոյնպէս այլ և այլ պատերազմներ մղեց . Լուսինեան ցեղին հետ խնամութիւն և բարեկամութիւն հաստատեց , և 13 սարի իրը իշ-

— 9 —

խանաց իշխան և 21 տարի ալ թագաւորական իշխանութիւն վարելէ յետոյ՝ մեռաւ :

—o—

Գ. Հ ՈՒ Խ Խ Զ.

ԶԱՊԷԼ ԵՒ ՓԻԼԻՊՈՈՍ.—ՀՅԹՈՒՄ Ա.

(Քրիստոնէ 1219-1226 տարի յետոյ)

Հ. Լեւոնի ո՞վ յաջորդեց .

Պ. Իր մէկհատիկ Զապէլ անուն աղջիկը , դոր Անտիոքայ Պէտանդ իշխանին Փիլիպոս որդւոյն հետ ամուսնացուցին , և հետեւաբար Փիլիպոս 1222ին Հայոց թագաւոր պատկուցաւ , որ և Հայաստանեայց եկեղեցւոյն ու ազգային սովորութեանց հաւատարիմ մնալու երդում ըրաւ :

Հ. Ի՞նչ ըրաւ Փիլիպոս .

Պ. Փիլիպոս իւր երդումը չպահեց . Հայոց և Լատինացւոց միջեւ խտրութիւն դրաւ . Լատինականութեան հետեւեցաւ և միանգամայն պալատին հարստութիւններն Անտիոք զրկեց *

Հ. Հայք ի՞նչ ըրին .

Պ. Համբերութիւննին հատնելով՝ 4 տարիէն գահընկեց ըրին զայն և ի բանա դրին , ուր մեռաւ :

Հ. Փիլիպոսին ո՞վ յաջորդեց .

Պ. Կոստանդիին իշխանին որդին , Հեթում , որ Ազգին և կաթողիկոսին հաւանութեամբ Զապէլի հետ ամուսնացաւ և թագաւոր պսակուեցաւ :

Հ. Հեթում ի՞նչ ըրաւ .

Պ. Հեթում իր աշալիջութեամբն ու գործունէութեամբը կրցաւ հայրենեսոյը ծառայել . Մողլաց (Թաթար) հետ բարեկամութեան դաշինք դրաւ , որք Հայաստանը գրաւելէն յետոյ՝ կուզէին Կիլիկիոյ վրայ յարձակիլ և ապա անձամբ Մողլաց երկիրը (Թաթարստան) դնաց , ուր մեծ պատռով ընդունուեցաւ և այս երկու թագաւորները նիզակակացութեան դաշինք կնքեցին :

Հ. Հեթում կիլիկիա վերադառնալէն յետոյ ի՞նչ ըրաւ .

Պ. Գերմանիկն առաւ և արեւելեռն կողմէն Կիլիկիոյ սահմանն ընդարձակեց : Մողլներուն հետ Ս. Երկիրը ազատելու համար միաբանութեամբ պատերազմի սկսան և նախ Բերիոյ վրայ քալեցին , յաղթեցին և այս պատերազմիս մէջ Մէլիք Նաղար ընտանիօք գերի բռնուեցաւ :

Հ. Կրցա՞ն Ս. Երկիրն ազատել .

Պ. Ո՛չ , վասն զի Մողլաց զօրավարն եւ դառնալու սովորուեցաւ . Եղիսպացւոց (Մէլիքներու) Սուլթանը՝ ֆնտուխտար ահեղ պատրաստութեամբ Ասորիք արշաւեց , աիրեց Անտիոքայ և Կիլիկիոյ վրայ ալ ասպատակներ զրկեց

որոց գէմ ելան չեթումի որդիքը՝ թողոս և լեռն :

Հ. Ի՞նչ ըրին .

Պ. Թողոսս սպաննուեցաւ և լեռն ալ գերի բռնուեցաւ . Եղիպատական զօրքն ամենուրեք տաշրածուեցան . Սիս մայրաւքալաքն ալ առին և կրակի տուին և թագաւորաց և իշխանաց սկսուները գերեղմաններէն համեցին . չեթում ասոնց դպիմն առնելուն սկս խցացաւ , բայց ամեն բան լինցած էր . ուստի չեթում գեսպան զրկեց և աղոչեց որ զիեւոն գերութենէ դարձնէ և մէջերնին բարեկամութեան դաշինք հստատեն :

Հ. Չեթում ասկէ եռքն ի՞նչ ըրաւ .

Պ. Չեթումի խնդիրը կատարուեցաւ . լեռն դարձաւ գերութենէ և չեթում տարի մը եւս թաշգաւորելէ յետոյ՝ հրաժարեցաւ իշխանութենէ , վանք մը քաշուեցաւ . և թագաւորութիւնը լեռնի յանձնեց :

—o—

Գ. Լ. ՈՒ Խ. Ե.

Լ. Ե. Խ. Պ. Գ.

(Քրիստոսէ 1270 տարի յետոյ)

Հ. Լեռն ի՞նչ ըրաւ .

Պ. Բարերարութեան և բարեպաշտական դոր-

ծոց ձեռք զարկաւ , քաղաքական յանդաւորաց ընդհանուր ներողաւթիւն շնորհեց . աղքատաց առատ ողպամութիւն բաշխեց և զանոնք իրեն սեղանակից կընէր . արքունիքը բարեկարգեց , զօրաց ոռծիկն աւելցուց . ուսումն ու գիտութիւնը ծաւալելու ձեռք զարկաւ , զիտուն տնձինքը քաջալերեց և եկեղեցիները նորսոց եց :

Հ. Լեռնի օրով ի՞նչ պատահեցաւ .

Պ. Պարոններն (իշխանք) ի ներքուստ նենդութիւն և իր կենաց գէմ դաւաճանութիւն կը նիւթէին և Սելջուգեանք ալ արտաքուստ կասպատակէին և քաղաքները կը կործանէին , և այս ամենը տեւեցին մինչեւ 1276 , որ առեն գէպերն սկսոն փոխուիլ :

Հ. Լեռնի թագաւորութեան այս երկրարդ շըրջանն ի՞նչպէս անցաւ .

Պ. Իշխանները միացան , լեռնի Սմբատ եղբօրն առաջնորդութեամբը Մէմլուքներուն վրայ գոյցին՝ որ արդէն կվիկից կողմը զօրապեր էին , յազթեցին և Մողոլաց խանն այս յազթութեան վրայ սաստիկ ուրախացած՝ բազում ընծաներ զըրկեց :

Յետոյ քանի մ'անդամներ ալ պատերազմեցան և Մէմլուքք դագրեցան այլեւս կիվիկից վրայ յարձակելէ :

Հ. Մէմլուքներուն դագրելէն յետոյ լեռն ի՞նչ ըրաւ .

Պ. Մինչեւ իւր մահը ժողովուրդին մոտաւոր և
բարոյական կրթութեանն ու զարդացմանն հոգ
տարաւ և իր ջանքը երկրին բարւորմանը նուի-
ըեց :

—o—

ԳԼՈՒԽ Բ.

ՀԵԹՈՒՄ Բ.—ԹՈՐՈՍ Գ.—ՍՄԲԱՏ.—ԿՈՍՏԱՆԴԻՆ

(ՔՐԻՍՏՈՆԵ 1289-1305 տարի յետոյ)

Հ. Լեւոն Գ. ի սկ յաջորդեց .

Պ. Իր որդին Հեթում Բ. որ պապական ար-
քունեաց հետ յարաբերութեան մոտաւ . կոս-
տանդին կաթողիկոս առ այս զինքը կշտամբե-
լուն համար ամոռուէն ձգեց . Մէմլուքները գարձ-
եալ յարձակեցան կիլիկիոյ վրոյ և Հոռմիլոյ ամ-
րոցն առին և կաթողիկոսն ու Ս. Աջը գերի տա-
րին :

Հ. Հեթում Բ. ուրիշ ի՞նչ ըրաւ .

Պ. Հեթում Բ. վերջապէս իր սխալանքը
ճանչցաւ և ամոռուէն հրաժարեցաւ իշխանու-
թիւնն իր Թորոս եղբօրն յանձնելով , և ինք քաշուե-
ցաւ :

Հ. Թորոս ի՞նչ ըրաւ .

Պ. Թորոս երկու տարիէն հրաժարեցաւ և Հե-
թում վերստին ձեռք առաւ թագաւորական
իշխանութիւնը , Մարիամ քոյլն Յունաց Անդ-

րոնիկոս կայսեր՝ Միքայէլ որդւոյն տուաւ ՚ի
կնութիւն և քանի մը տարիէն իր Թորոս եղբօրն
հետ Կ. Պօլիս գնաց այցելութեան համար , և
Սմբատ եղբայրն իրեն փոխանորդ կարգեց :

Հ. Սմբատ ի՞նչ ըրաւ .

Պ. Անմիջապէս ինքզինք թագաւոր օծել
տուաւ . և երբ Հեթում և Թորոս վերադար-
ձան , Սմբատ վրանին քալեց , սպաննեց զՍմբատ
ու Հեթումի աշուլներն ալ վորելով՝ բանտար-
կեց . սակայն Կոստանդին եղբայրն իր վրայ
յարձակեցաւ , բռնեց զայն , բանտարկեց և Հե-
թումն աղատեց :

Փիչ ատենէն Հեթումի աշուլները բացուե-
ցան և ուզեցին որ զայն թագաւորեցնեն :

Հ. Վախճանն ի՞նչ եղաւ .

Պ. Կոստանդին Սմբատայ հետ միանալով՝
խռովութիւն և ընդդիմութիւն յարուցանել ջա-
նացին . Հեթում բռնեց զանոնք և Կ. Պօլիս
դրկեց , ուր մեռան :

Հեթում քիչ ատենէն դարձեալ հրաժարելով
իշխանութիւնէ՝ իր Թորոս եղբօրը որդին՝ Լեւոնը
թագաւորեցուց և ինք գնաց վանք մը քաշուե-
ցաւ :

—o—

(Քրիստոնէ 1505 տարի յետոյ)

Հ. Լեւոնի օրովլ ի՞նչ եղաւ .

Պ. Գրիգոր Ե. կաթողիկոսն Հայկական ծիսից և արարողութեան մէջ փոփոխութիւններ մտցնելով՝ Հայաստանեայց եկեղեցին Եւրոպից առջև ռազմէու երեցնել և հետեւաբար նորա պաշտպանութիւնն հրաւիրել կը հետամտէր , իբր թէ մեր եկեղեցին փոփոխութեան պէտք ունենար :

Գրիգորի մահուրնէն յետոյ՝ նորա առաջարկութիւնները քննելու նպատակաւ Հեթում և Լեւոն Սոոյ Ս. Սովիա մայր եկեղեցին ժողովդումարեցին :

Հ. Հետեւանքն ի՞նչ եղաւ .

Պ. Սոոյ քնակիներն յուղուելով ազգային եկեղեցւոյ մէջ մտցնել ուղուած Լատինական ձեերէն՝ վրդովիեցան յոյժ և դացին Անարդարա նստող Մողոլաց բանակին հրամանատար Պիլարդու զօրավարին բողոքեցին , որ Հեթումն ու Լեւոնն առինքն կոչեց և երկուքն ալ մեռցնել տուաւ :

Հ. Լեւոն քանի՞ տարի թագաւորեց :

Պ. Լեւոն՝ որ իւր բոլոր գործոցն համար Հե-

թումի խորհրդոցը կը հետեւէր միշտ , երկու տարի թագաւորեց :

—ο—

ՕՇԻՆ ԵՒ ԼԵՒՈՆ Ե.

(Քրիստոնէ 1308-1342 տարի յետոյ)

Հ. Լեւոնի ովլ յաջորդեց .

Պ. Իր եղայրն , Օշին , որ անմիջապէս զօրք ժաղուելով՝ Մողոլաց բանակն հալածեց կիլիկիոց սահմաններէն , և ծագած կրօնական խոռովութիւններն իրը թէ դագրեցնելու համար կրկին անդամ ժողով գտամարեց ի Սիս , բայց իր գոյնը դուրս տուաւ , ստիպելով որ Գրիգոր կաթողիկոսի կանոնագրութիւնն ընդունի աղդը :

Հ. Սոոր հետեւանքն ի՞նչ եղաւ .

Պ. Աղմուկներն աւելի սասակացան , և Երուսաղէմայ Հայոց Սարդիս եպիսկոպոսն ալ չանօալով իրեն եղած անիրաւ հրամանին , Մէմուգներու Սուլթանէն Ելուսաղէմայ Պատրիարքութիւն ստացաւ :

Իսկ Օշին գեսպաններ զրկեց առ Յովհաննէս ԺԲ. Պապն , որ մեծամեծ յոցսերով Գաղղիացւոց Փիլապոս Պ. թագաւորին զրկեց զանոնք , բայց բնաւ օդուտ մը յառաջ չեկաւ :

Հ. Օշին քանի՞ տարի թագաւորեց :

Պ. 12 տարի իշխելէ և իր անխորհուրդ քաղաքականութեամբը երկրին ազետիցը պատճառ ըլլալէ ետեւ՝ մեռաւ, որում յաջորդեց իր տասնամյաց որդին՝ Լեւոն Ե. ընդ խնամակալութեամբ Օժին իշխանին :

Հ. Եւրոպիոյ հետ գեսպանութան յարաբերութեանց պատճառաւ, ի՞նչ չարիք յառաջ եկաւ.

Պ. Մէմլուդներու Մէլիք-Նազար-Սուլթանն իշրեն հետ միացուց թաթարներն և օգուտ քաղելով մանաւանդ ազգին երկպառակեալ վիճակէն, ոյս ադրերն ալ հետզետէ արշաւեցին ի կիրկիս, բազում աւել ու կոտորած գործեցին. Սակայն իշխանութեան գլուխ գ անուող անձինք այս միջոցին դարձեալ գիր զրեցին առ Եւրոպա :

Հ. Ի՞նչ օգնութիւն եղաւ.

Պ. Դարձեալ ոչինչ. ուստի իշխանութեան գըլուխ կեցողներն ամեն կողմէ անցոյս ու անօդնական մնալով՝ Մողոլաց գիւմեցին և իրենց միջեւ վազեմի գաշինքն ու բարեկամական յարաբերութիւններն յիշեցուցին, և հետեւաբար յաջողեցան համազել Բուսացիդ խանն, որ 20,000 զօրք յօդնութիւն դրեց :

Ասոր վկայ Մէմլուդներու Սուլթանը պարտաւորեցաւ խաղաղութիւն կնքել :

Հ. Սոյն խաղաղութիւնը տեւական եղած :

Պ. Լեւոն երբ սկսաւ ինքնազլուխ թագաւորել, իր խնամակալին հետ թշնամանալով նախ

զայն սպաննել առւառ, չոտ իշխաններ պաշտօնէ ձգեց, վրավից ներքին խաղաղութիւնն և կնքեալ պայմանները գործադրելու բնաւ հոդ չառաւ. ասոր վկայ Մէմլուդները գալձեալ սկսան կիմկից վկայ արշաւել, որք աւելի սաստիկ զայրացան Գաղղիացոց Փիլիպպոս Զ. թագաւորին թուղթի վկայ սպառնալիքներէն :

Հ. Սպառնացող այս ահեղ աղետից առաջքն ի՞նչպէս առնուեցաւ.

Պ. Սուլթանին գեսպաննին առջեւ Լեւոն խաչի և Աւետարանի վկայ երգմանք խստացաւ որ այլ եւս ետ կենաց Պապին և Եւրոպիոյ հետ հաղորդակայութիւնէ և միանգամայն իր ոտանձնած պարտականութիւնները ճշգիւ կատարէ :

Հ. Լեւոն պահեց իւր խոստումը .

Պ. Պապին յորդուանացը վկայ Լեւոն գրժեց իւր երգմանն և վերստին յարաբերութիւն հասաւաեց. Մէմլուդներն ալ սկսան վերստին շարունակել իրենց արշաւանքներն, որով կիմկից վիճակն աւելի վատթարոցաւ մինչ ի Լեւոնի մահը .

Հ. Կոստանդինէն ետեւ ո՞վ դրուեցաւ թագաւոր .

Պ. Սորա եղբայրը՝ Գումանը թագաւոր դըրուեցաւ . բայց այս ալ բոլորպին իր եղբօրն հետեւելով՝ ներքին խռովութիւնն ու երկպառակութիւնն երթալով սաստկացաւ, աղմուկն աւելցաւ, որոցմէ Մէմբագներն ալ օգուտ քաղելով սկսան դարձեալ երկիրն ասպառակել :

Հ. Գուիտոն արտաքին թշնամեաց առաջքն առնըլաւ համար ի՞նչ ըրաւ .

Պ. Ներքուսո օգնութիւն չունենալով՝ կղեմէս Զ. Գապին միջոցաւ Գաղղիացւոց և Անդղիացւոց թագաւորներէն օգնութիւն խնդրեց, բայց արդիւնք մը յառաջ չեկաւ . ներքին վիճակն երթալով կը ծանրանար . աղմուկք և խռովութիւնք սաստիկ կը բորբոքէին, և ահա Ունիթոռք աղաս ասպարէղ գտած էին իրենց ուզածն ընելու .

Հ. Հետեւանքն ի՞նչ եղաւ .

Պ. Հայրենասաէքը կ'զգուշացնէին մոլեռանդ թագաւորն և իր եղբօրը վիճակը կը յիշեցնէին, սակայն ի զուր . վասն զի Գուիտոն Գապերու ազդեցութենէն չէր կրնար ելնել . ուստի այնքան անօգուտ փորձերէ յետոյ՝ զարկին սպաննեցին զայն :

—o—

ԳԼՈՒԽ ԺԱ.

ԿՈՍՏԱՆԴԻՆ Գ. ԵՒ ԳՈՒԻՏՈՆ

(Քրիստոսէ 1342 տարի յետոյ)

Հ. Լեւոն Ե. ո՞վ յաջորդեց .

Պ. Սորա մահուամբը թագաւորական ցեղն սպառելով՝ իւր աղդականներէն Յովհաննէս անուն իշխան մը, որ Հեթում Բ. ի Զապէլ քրոջը որդին էր : Զապէլ կիսրոսի թագաւորին եղբօրն հետ ամուսնացած էր :

Յովհաննէս երբ թագաւոր եղաւ, անունը փոխեցին և կոստանդին դրին :

Հ. Կոստանդին ի՞նչ ըրաւ .

Պ. Իր անխոհեմ վարմանքովը մեծամեծ խռովութեանց պատճառ եղաւ . արքունեաց ձեւելով փոխեց, բռնութեամբ հրամացեց թողարկութեանցն աղդամաներն և արեւմտեան աղդաց սովորութեանցն հետեւիլ:

Հ. Ուրիշ ի՞նչ ըրաւ .

Պ. Եկեղեցականներն ալ սախուց որ եկեղեցական պաշտամունքն Ունիթուաց պէս կտառարեն . այս ամենուն պատճառաւու ժողովուրդն և թէ արքունական զօրքը սաստիկ զայրացան և հետեւարար զօրիկին սպաննեցին զինքն, որոյ թագաւորութիւնը գրեթէ հազիւ տարի մը տեւեց :

Գ. Լ. ՈՒ Խ Ծ. Ժ.Բ.

ԿՈՍՏԱՆԴԻԻՆ Դ.

(Քրիստոնէ 1345 տարի յետոյ)

Հ. Գուխտոնէն եռեւ մ՞վ թագաւոր դրուեցաւ .

Պ. Աղջը պահ մը ճանչիլով՝ պապական թագաւոր ընտրելու սխալանքն և զողցես խրատելով՝ չեթում իշխանին որդին՝ կոստանդինը թագաւորեցաց :

Հ. Կոստանդին Պ. Բ³նչ ըրաւ .

Պ. Գագիլեցուց կրօնական խնդիրները , իրատիւ արգիլեց պապական ձեւերն և Ռւնիթառաց քարոզութիւններն , որ այնքան աղետաց և դառնութեանց պատճառ եղան և վերջապէս Ռուրինեան թագաւորութեան անկումը փութացուցին , կոստանդին խստիւ պտտուիլեց որպէս զի ամենայն լնչ ըստ հոգրենի կարգաց և սովորութեամ կատարուին , և արգիլեց ամենաուն օտարամուտ սովորութիւններն , որ հակառակ էին Հայաստանեաց եկեղեցւոյ և աղգայինն սովորութեան և միանդամայն պատճառ ներքին յուղմանց և աղետաց :

Հ. Կոստանդին սոյն կարգադրութիւններն ընելէ յետոյ լնչ ըրաւ .

Պ. Աղջին միաբանական օգնութեամբը ցըր-

ուեց հալածեց արտաքին թշնամիները այնպիսի աւաեն մը՝ յորում ասոնք զօրութեան կատարն հասած էին . իր նախորդաց օրովը կարառած շատ տեղեր և յոյժ կարեւոր ամրութիւններ վերստին ձեռք անցուց և կիլիկիոյ վիճակն ըստ բաւականին ապահովեց , և ամենեւին ականջ չկախեց Պապերու կողմէ գրկուած թղթոց և կոնդակաց , զորո Պապերը կը տեղացնէին յաջորդաբար :

Հ. Կոստանդին Պ. քանի՞ ատրի թագաւորեց .

Պ. 16 տարի բարսոք կաւավարելէ յետոյ՝ մեռուաւ խաղաղութեամբ . բայց իր մահուընէն եռեւ քայքայեցաւ ազգին խաղաղութիւնը և վերստին ըսկըսան ներքին խուվութիւնք , որ վերջապէս կիլիկեան իշխանութեան վերջին հարուածը տուին :

—○—

Գ. Լ. ՈՒ Խ Ծ. Ջ.Գ.

ԿԻԼԻԿԻՈՅ ԵՐԵՒՔ ՏԱՐՈՒԱՆ ՎԻՃԱԿԸ
ԵՒ ԼԵՒՈՆ Զ.

(Քրիստոնէ 1362-1365 տարի յետոյ)

Հ. Կոստանդին Պ.ի մահուընէն յետոյ լնչ եղաւ կիլիկիոյ վիճակը .

Պ. Յաջորդութեան պատճառաւ ծանր անկարգութիւններ և մեծամեծ աղմուկներ տեղի անեցան , որ 3 տարի աեւեցին .

Իշխաններն յաջորդի մը ընտրութեան վրայ չը-
կրնալով համաձայնիլ՝ բնակիչներէն բազումք սկսան
Մեծ և փոքր Հայաստանի կողմերն և ուրիշ տեղեր
գաղթել .

Կիպրոսէն և ուրիշ տեղերէ պատպական իշխան-
ներ և բազում բաղդախնդիր անձինք կիլիկիա վա-
զելով՝ և թագաւորական տան հետ իր թէ ազգա-
կանութեան իրաւունքի վրայ վիճելով՝ թագաւորա-
կան գահը ձեռք ձգել կը ճգնէին .

Այս միջոցիս արտօնքին թշնամիք ալ ազատ աս-
պարէզ գտնելով՝ անդադար կիլիկիա կարշաւէին :

Հ. Ո՞վ ընտրուեցաւ թագաւոր .

Պ. Վերջապէս գուխանի ազգականներէն լե-
ւոն անուն մէկը թագաւոր ընտրեցին . ասկայն խըն-
դիրն ասով չվերջացաւ և օգուտ մը չեղաւ երրէք ,
վասն զի քաղաքական կուսակցութիւնք մէկ կողմէ
և կրօնական անվերջանալի կուսակցութիւնք միւս
կողմէ երկրին պիմը սպառեր էին , մանաւանդ կրօ-
նական անհեթեթ կուսակցութիւնը՝ զոր հանապազ
կարծարծէին Հռովմայ Պատերն Ռւնիթուաց միջո-
ցաւ :

Հ. Լեւոնի օրով առաջին անդամ ի՞նչ պատա-
հեցաւ .

Պ. Մէմուգներն 1367 ին կիպրացւոց ծոված
յին զօրութենէն սաստիկ հարուած կրելով՝ ո-

բաց օդնութիւն լրած էր նոեւ լեւոն , սաստիկ կա-
տապաթեամբ կիլիկիայ վրայ յարձակեցան . լեւոն
վորբ ինչ գիմագրելէ յետոյ՝ ամուր տեղեր ապաս-
տանեցաւ և բաւական առենչերեւաց . Մէմուգներն
յանկարծ ետ քաշուեցան , բայց լեւոն դարձեալ չէր
երեւէր . ուստի կարծուեցաւ թէ մեռեր է , և հե-
տեւարար Մարիամ՝ թաղահին ուղեց որ արիշի մը
հետ ամուսնանայ :

Պապը ձեռքը երկնցաւց և կը ջանար Պրաւնըշվայ-
կի Օթոն իշխանն ընտրել տալ . սակայն լեւոն յան-
կարծ երկւան ելաւ :

Հ. Լեւոնը մեռած կարծելով տեղն ուրիշ մընտ-
րելու գաղափարն ա'րակիսի հետեւանայ պատճառ
եղաւ :

Պ. Մէլիք-էլ-էշրէֆ Եղիպատյաց սուլթանը լը-
սելով լեւոնի տեղ ուրիշի մընտրաթեան առթիւ-
ելուագացւոց միջամտութիւնը , և անտոյ իրեն համար
կառկածելով՝ միաքը գրաւ որ կիլիկիան իշխանու-
թիւնը միանդ ամ ընդ միշտ վերջացնէ և երկիրն իր
ձեռացը տուկ նուածէ . ուստի իւր եղբայրն ոհագին
զօրութեամբ կիլիկիայ վրայ զրկեց :

Հ. Մէմուգներն ի՞նչ ըրին .

Պ. Լեւոն , ըստ որում անձարացած՝ կապան
բերդն ամրացած էր . Մէմուգներն անարդ ել մտան
ի կիլիկիա , և մինչեւ Սիս քալեցին :

Հ. Ուրիշ ի՞նչ ըրին .

Պ. Կապան բերդին պաշարումը սաստկացուցին ,
այնպէս որ մէջի բնակիչներն ինն ամիս գիւմանալէ
ետեւ վերջապէս անձնատուր եղան :


Եղիպատրոցիք մասն բերդը , թագաւորն ու շըլթայի զարկած՝ Եղիպատր տարին , Սուլթանը բանտարկել տուաւ դլեւոն , որով վերջացաւ . Կիլիկիոց մէջ Հայոց իշխանութիւնը . Երկիրն տարականեցաւ , քաղաքներն ամսոցամն և 60,000 ի մօտ ժաղսվուրդ թողլով կիլիկեան աշխարհը՝ դէպի Վրաստան , Աղուանք , Փոքր Ասիր զանազան կողմերը դաղթեցին :

Հ. Լեւոնի վախճանն ի՞նչ եղաւ .

Պ. Լեւոն 1382 ին կասափիլով Յովհաննէս թագաւորին միջնորդութեամբը բանաէն ազատուելով՝ նախ Սպանիա անցաւ իր ազատչին երախառազիսութիւն յոցանելու և ապա գնաց Գոտզդից և Անդզիոյ թագաւորաց միջեւ տիրած վէճն հանգարակեցնելու , որմէ յետոց շատ ջանաց իր կորուսած թագը վերտանն ձեռք բերել , բայց իր բոլոր ջանքն ի գերեւ ելաւ .

Լեւոն 11 տարի թագ աւորելէ , 7 տարի Եղիպատրի մէջ բանտարկեալ մնալէ և 12 տարի եւրապապանդխառելէ յետոյ՝ մեռաւ ի ֆարիզ և Կեղեստինեանց վանքը թագուեցաւ , որոյ գերեզմանը մինչեւ այսօր կեցած է .

Վ. Ո. ԹՇԱՆ ՌՈՒԲԻՆԵԱՆՑ ՀԱՐՍՏՈՒԹՄԱՆ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՃԱԿՆ

ՌՈՒԲԻՆԵԱՆՑ ՀԱՐՍՏՈՒԹՄԱՆ ԿՈՐԴԱՆԵԼՔ ԹԵՏՈՑ

—ο—

Գ. Ա. Ա. Ա.

ՄԵԼԻՔ-ՇԱՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԻՐԵԼՔՆ
ՄԻՆՉԵՒ ԹԱԹԱՐԱՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԻՐԵԼՔ

(Քրիստոսէ 4086-1233 տարի յիշոյ)

Հ. Բաղրատունեանց իշխանութեան կործանումէն յետոց ի՞նչ եղաւ Հայաստանի վիճակը .

Պ. Բաղրատունեանց իշխանութիւնը կործանելու ատեններն Հայաստանի արեւմտեան մասն Յունաց ձեռքը կը գահուէր , արեւելեան մասը՝ Պարսից , հիւմսացինը՝ Վրաց ձեռքն և հարաւային գտաւառաց ալ Հագարացիք կիշառէին .

Հ. Հայաստան քանի տարի սոյն վիճակին մէջ մնաց :

Պ. Հայաստան 40 տարւոց չափ սոյն վիճակին մէջ մնաց . բայց Ալիքապանին որդին՝ Մէլիքշահ , Երբ թագաւորեց , աէրութեան սահմաններն ընդարձակելու ձեռք զալնելով՝ անհամար զօրքը Հայաստան արշակոց , տիրող իշխանները վանեց և բոլոր երկրին տիրեց . իսկ իր մահուանէն յետոց Հայաստան դարձեալ զանազան ազդաց ձեռք անցաւ , որոյ մեծ մասին Թաթարները տիրեցին :

Հ. Սոյն միջոցին ի՞նչ պատահեցաւ .

Պ. Սոյն միջոցին վրաց դաւիթ քաջայաղթ թագաւորը մի քանի յաղթական պատերազմներով ախրեց Հայաստանի մեծ մասին և իրեն դիմուլ Հայոց հող և ապրուստ տալով խնամեց : Դաւիթ Շիրակ գաւառին ալ ափերելով՝ անդորրավթիւն ու բարեկեցութիւն վերահաստանեց անդր , ուր դարձեալ բնակութիւն հաստատեցին Հայք :

Հ. Դաւիթի մահուլնէն յետոյ ի՞նչ եղաւ Հայաստանի վիճակը :

Պ. Դաւիթի մահուլնէն յետոյ ֆալտուն անհամար զօրօք դարձեալ պաշարեց Անի մայլաքաղաքը . բնակիչք թէպէտ քաջաթեամբ դէմ դրին , սակայն սովին սաստիկ նեղուելով և արտաքին օդնութեան բնաւ յոյս չունենալով՝ պայմանաւ յանձնեցին քաջաքը : Ֆալտուն չըս տարւոյ չափ նոյն աեղերան ախրեց՝ յետոյ՝ վիրք վերսակին զօրանալով՝ տիրեցին Անիի և Զաքարիա ու Խւանէ անուն Հայողդի քաջ իշխանաց առաջնորդութեամբը բոլոր հիւսիսային Հայաստանին տիրեցին , ինչպէս նախ Պարսից ձեռքէն ալ Հայաստանի արեւելեան մեծ մասն առին :

—o—

Գ Լ Ո Ւ Խ Բ.

ՀԱՅԱՍՏԱՆ ԹԱԹԱՐԱՅ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ՆԵՐՔԵՒ

Ճելայէտոտին Խորազմիի սուլքանին Հայաստան փախչին ու Թաքարաց ի Հայաստան արշակելն եւ Հայաստան աշխարհին զանազան ազգերի գրաւուից :

(Քրիստոսէ 1233-1340 տարի յետոյ)

Հ. Հայաստանի հանգիստն ինչո՞ւ դարձեալ վըրդապեցաւ .

Պ. Եղեքատասաներարդ դարտուն սկիզբներն հիւսիսային թաթարներն սկսան Ասիոյ մէջ զօրանալ , որք երենց ձինկիղ խան քաջ թագաւորին առաջնորդութեամբն Ասիոյ մեծ տէրաթիւնները նուաճելով՝ յաղթեցին նաեւ . Խորազմիի ձէլալէտախն Սովորանին . որ մինչ ի Հայաստան փախաւ .

Հ. Վերջը ի՞նչ եղաւ .

Պ. Փաքր Ասիոյ և Ասորւոյ այլազգի իշխաններն ու Լատինացւոյ և Կիլիկեան Հայոց զօրքերն ասոր վըրաց դալով՝ մինչեւ Պարսկաստանի ստհմանը փախուցին , ուր սպաննուեցաւ :

Հ. Ասկէ եաքն ի՞նչ անցք անցաւ .

Պ. Ճինկիղլանի մահուլնէն յետոյ Թաթարաց զօրքն իրենց Զաքարիաղան զօրավարին առաջնորդութեամբն յարձակեցան Հայաստանի վրայ , Վրաց Հայաստանի բաժնին տիրեցին և Անի քաղաքն ալ առին :

Հ. Զարմաղանի ո՞վ յաջորդեց :

Պ. Զարմիալուն հիւանդութեան պատճառաւ չկը բ-նալով զօրսավայրութիւն ընել, թամբարաց Ռիխաթիաց խանը բաշու զօրսավարը պէկեց, որ սաստիկ պատերացմաւ կարին քաղաքին տիրեց :

Թաթարը Հայաստանի մէջ ուրիշ շատ աեղերու ալ տիրեցին և ժողովրդեան վայ ծանր տարբեր դը-նելով՝ սասափիկ նեղեցին . բայց կիլիկիոյ Հեթում թագաւորին առ Մանդայ աղաջանօքն հազիւ քիչ մը թեթեցան ժողովուրդին կրած տաւապանքները :

Հ. Հայտառանի վրայ թալթարաց իշխանութիւնը
քանի ասրի աեւեց :

Պ. Հայաստանի վրաց թաթարաց իշխանութիւնն իննաւուն տարբեաց չափ տեւեց :

Պատմագիրք այս դարան մէջ Անիի կործանումը
կը նկարագրեն, որոյ բնակիչներն ասդիս սնողին ցըր-
ուելով սմանք ի խրիմ, սմանք ի Լեհաստան և սմանք
ի Մոլտուիա անցան և նոյն աեղուանքն հաստատե-
ցին իրենց բնակոթիւնը :

իսկ չորեքտասաներորդ գարուն կէսելը թաթարաց տէրութիւնը զամազան մասսանց բաժնուելը՝ նորա միաւթիւնը քայլայեցաւ, և իրարմէ անկախ տէրութիւններ եղան :

Հ. Հայաստանի վիճակն ի՞նչ եղաւ .

Պ. Հայաստան աշխարհն ալ վերստին զանազան
իշխանությ ձեռք անցաւ . Կարաւային կողմերը Քուր-
դերը բռնեցին , որք տուանձին իշխաններու կամ պէ-

յերու իշխանաթեան ներքեւ մնագնագլուխ տէրութիւն մը կազմած էին, արեւելքան կազմը Պատահիկ ները դրաւեցին . իսկ արեւմուեան կազմը կէս մը Թամանցիք և կէս մ'ալ թիւ բքմէն ցեղերն իրենց իշխանութեանը ներքեւ նուռաճեցին :

— 0 —

• L o k h u •

ՀԵՆԿԹԻՄՈՒՐԻ ԱՐԺԱԿԱՆՔԸ

(Քրիստոնէ 1340-1461 ապրիլ յեռոյ)

Հ. Այս միջացնելուու ո՛րպիսի դառն աղեաներ
պատահեցան .

Պ. Հայրաստանի մէջ պատերազմներն ու աղքա-
ները պահ մը գաղթելէն յետոյ՝ նոր և անհնարդին
թշուառաթիւնք վերատին յաջորդեցին, վասն զի
կօգպէք թաթարաց թագաւորը՝ լէնկթիմուր, այս
միջոցիո ստոսափկ զօբանալով՝ տմբողջ թաթարաստանն
իր ձեռացը ներքեւ նուաճելէ, անհամապ զօրքը և
սրավ ու հրավ Պարսկաստանի տիրելէ յետոյ՝ Հայաս-
տանի վրայ արշաւեց :

Հ. Անկթիմուր Ի՞նչ ըրաւ ի Հայաստան .

Պ. Խւր հրամանաւը զօրքը նախ Սլովենաց աշխարհը մտան, աւր բնակիչներն անփառայ ջարդեցին, քաղաքները կործանեցին, բազում տեղեր աւելակ

գարձուցին, և բիւրտուր անձինք գերի բռնեցին, յետոյ վաճառյ վրայ քաշեցին և սաստիկ պատերազմաւ քաղաքին տիրելով՝ բնակիչները բերդէն վարնետեցին :

Հ. Գաղանամիտ Լէնկթիմորի բռնութեան և սուկալի անդթոթեանց բավանդակոթիւնն ի՞նչ է :

Պ. Բաւական կը լինի ըսել թէ ոչ անդաստան մնայ և ոչ մշակ, որով ուտելիքն սպառելով՝ ահաւգին առվ մը տիրեց, որ թաթարաց անդթոթիւնը գերազանցեց :

Այնքան ահաւգին էր սյու սովոր, որոյ ազգեցութեան ներքեւ գագրեցան մարդկացին ամենէն վոեմ զգացութնելը ժողովրդեան հոգւոյն և սրտին մէջ, և ահա մինչեւ խոկ սիզծ անսաստներն ուտելով սպառելէ ետեւ՝ ոկտան իրարու ձեռք զարնել և հայրըն՝ իր սիրելի սրդին, մայրն՝ իր կաթողին դուստրն և եղբայրն իր հարազատը մարթեց, խորտից ու կերպու :

Հ. Լէնկթիմուր տրիշ ի՞նչ անդթոթիւններ ըրաւաւ Պ. Լէնկթիմուր ամեն տեսակ չարիք և անդթութիւն գործելէ ետեւ՝ անցաւ ֆոքր Ասիտ և Սերաստիոյ տիրեց, մէջի զօրքը կենդանուցն թաղել առաւ և իշխաններն ալ դուռն ու սոսկալի տանջանքներով սպաննեց. անտի գնաց Անկիւրիտ և ապա դարձաւ ի Սմրզանդ :

Հ. Լէնկթիմուր իր աթառը դառնալէ ետեւ՝ ի՞նչ եղաւ Հայաստանի վիճակը .

Պ. Հայաստան թէպէտ քիչ մատեն խաղաղու-

թեան երես աեստաւ, բոյց նորա մահուընէն յետոյ՝ ոգի առին և զօրացան այն ամեն իշխաններն ու թագաւորներն, որք լէնկթիմուրի զօրոթիւննէն ընկճեր և իրենց անկախութիւնը կողուսեր էին, և ահա զինու զօրութեամբ դարձեալ ձեռք բերին իրենց կորոսած տեղերն :

Հ. Ի՞նչ նոր դէպքեր պատահեցան :

Պ. Գարա Եաստափ՝ Քուրդերու կամ Թիւրքմէններու թագաւորն առանց գմուլութեան շատ տեղերու տիրեց. սուկայն քանի մը սարիէն Շահրուխ՝ Լէնկթիմուրի սրդին, պատերազմի ելնելով՝ Հոյաստան երկու կողման զօրքէն ոսնակոխ եղաւ, որով բազում քաղաքք և գիւղեր կործ անեցան և բնակիչք ամուր տեղեր ապաստաններու հարկագրեցան :

Այս պատերազմու մէջ մեռաւ Եաստափ, որում յաջորդեց իր եղբայրն՝ Խոկէնտէր :

—o—

Գ. Լ. Խ. Խ. Դ.

ՕՍՄԱՆՑԻՈՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԻՐԵԼԸ

(Քրիստոսէ 1475-1585 տարի յետոյ)

Հ. Օսմանցիք ի՞նչ պատճառաւ տիրեցին Հոյաստանի .

Պ. Թիւրքմէններուն Ուզուն Հասան անուն իշխանը սաստիկ զօրանալով՝ շատ մը երկիններու, ինչպէս նաեւ Պարսկաստանի ալ տիրելէն յետոյ՝ Օսմանցւոց

Կըկին ալ յարձակեցաւ, ուր բազում կռասրած և
անդիթոթիւն գործեց :

Յաթին Սուլթան Մէհմէտ Բ, մեծաւ պատրաս-
տովթեամբ անոր վրայ քաղեց և Դերջոնին մօտ նորա
բանակը ջախչախելով՝ զինքն ալ վանեց և Հայաստա-
նի արեւմտեան մի քանի քաղաքաց տիրեց :

Հ. Ուրիշ ի՞նչ դէպք պատահեցաւ .

Պ. 40 տարիէն Շահ Խանայիկ բազում զօրօք Օռ-
մանցւոց երկիրն արշաւելով՝ մեծամեծ չարիք գործեց
անդ . ասկայն Սուլթան Մէհմէտ ահազին բանակու մը
յաղթեց անոր և Հայաստանի հիւսիսային դաւառ-
ներն իր իշխանութեանը ներբեւ նուաճեց :

Դահմաղպ՝ Շահ Խանայիկի յաջորդն արշաւեց ի
Հայաստան . Թրքաց Խալքահմէտ վաշա զօրապեան Հա-
յաստան եկաւ, յաղթեց նմա և հարաւային դաւառ-
ներն ալ տռաւ :

Հ. Դահմաղպ վերստին արշաւեց .

Պ. Այս, բայց Սուլթան Սիւէյման այս անդամ
անձամբ անոր վրայ զնաց, զարկաւ նորա բանակը,
և ապա Դահմաղպին հետ հաշտուելով ետ դարձաւ :

Հ. Սոյն հաշտութիւնն ո՞քան տաեն տեսեց .

Պ. Հազիւ թէ 20 տարի, և ահա նորէն պատե-
րազմ տեղի ունեցաւ, որով Հայաստան վերստին
թշտաւութեան, աղետից և տառապանաց ենթար-
կեցաւ և պապէտ շարտանուից, մինչեւ որ Օսմանյիք
զօրանալով՝ Պարսկիներն Հայաստանէն վանեցին և
զայն ամբողջ գրաւեցին :

Հ. Սոյն անդադար պատերազմաց հետեւանքն
ի՞նչ եղաւ :

Պ. Դարձեալ ահապին սով, որոյ զոհ գաղին հա-
զարաւար անմեղ բնակիչք, և բազում դիզեր ու
բազմամարդ քաղաքներ ունայի մնացին :

—o—

Դ Ա Ր Ի Ե Ւ Ե.

ԱՐՃԱՒԱՆՔ ՇԱՀԱԲԱՍԱՅ Ի ՀԱՅԱՍՏԱՆ ԵՒ ՊԱՐՍԻՑ
ՈՒ ՕՍՄԱՆՑԻՈՑ ՄԻԶԵՒ ՀԱՇՏՈՒԹԻՒՆ ԿՆՔՈՒՄԱԾ

(Քրիստոնէ 1603-1620 տարի յետոյ)

Հ. Օսմանյիք Հայաստանի վրայ իրենց տիրապե-
տովթիւնը կրցին հաստատ պահել .

Պ. Շահաբատ իր գոհուն վրայ հաստատուելէ ե-
տեւ միաքը գրաւ որ Պարսկաստանի կորուստ եր-
կերները վերստին ձեռք բերէ :

Շահաբատ բազմաթիւ զօրօք քաղեց Հայաստանի
վրայ և շատ աեղերու տիրեց :

Հ. Օսմանյիք ի՞նչ ըրին .

Պ. Սուլթան Մէհմէտ այս անակնկալ յարձակման
վրայ ձըլլոլզատէ Սինան վաշան մեծ պատրաստու-
թեամբ Հայաստան վրկեց . ուսկայն Օսմանյոց բա-
նակը գեռ չհատած՝ Շահաբատ Հայաստանի բնակիչն-
ները Պարսկաստան տանելու խորհուրդն յշտացաւ և
հրաման ըրաւ որ ժողովուրդը պատրաստուեն և դի-
մադրուղներն սպաննեն : Պարսկի իշխաններն իրենց
զորքերով փութապէս ատրածուեցան և բնակիչները

բուռն չարշարամհօք իրենց տեղերէն հոնեցին և դունչ դադանդ Սրարատեան դաշտը րերին, որոց բաղմութեամբը լցուեցաւ, և քաղաքներն ու գիւղերն ալ ամբարանոցներովն հանդերձ այրեցին.

Հ. Շահաբաս թ' նշպէս պարտ Հայերը .

Պ. Շահաբաս տեսնելով որ Օսմանեան բանակը շատ հեռի չէ, պատուիրեց որ խեղճ Ճողովարդը վտաթով յառաջ քշեն. ուստի անադպուն Պարսիկք առանց հանդիսատ առյուն անդադար կը քշեն, ակար թեան և կամ խոնջութեան պատճառաւ. ետ մը նացողները չարշալը կը ծեծէին, ոմանց քիթն ու տկանջը կը կարէին և զոմոնս ալ սպանները՝ զըսիսին երկոյն յողերու կանցնէին, որպէս զի միւնները վտիսնան և շուտով յառաջ քողեն .

Հ. Ամենէն զարհուրելի տեսարանն ուր կտար կտար եցաւ .

Պ. Երասխ գետին վրայ, որովհետեւ այնքան բաղմութիւնն անցնելու համար ոչ նաևուկ կար և ոչ ժամանակ, և ահա խեղճ Ճողովարդը բոնաթեամբ կ'ստիպէին որ ջուրին վրայէն դիմաց անցնի. հսո բացուեցաւ ամենէն զարհուրելի տեսարանը . Ամենին ալ սկսոն լոլ, կոծել և սըրալ, վասն զի մէկ կողմէ ջուրն և միւս կողմէ օսւրն իրենց կենացը կ'ոպանային . խեղճ ժաղարդեան մէկ մասն այսպէս կորաւ և մնացածն ալ Պարսկաստան տավին .

Հ. Շահաբաս Պարսկաստանի մէջ Հայոց հետ թ' նշպէս վարուեցաւ .

Պ. Հայոց սիրտն որսալու և զանոնիք Պարսկաստա-

նի հետ կապելու համար սկսաւ անոնց վրայ սէր և համակրութիւն ցոյց տալ, իրենցմէ մին քաղաքապետ դրաւ, կրօնի կատարեալ աղաստութիւն հրատարակեց և հանդիսաւոր օրեր շատ անգամ Հայոց եկեղեցին կերթար, նոյս գլխաւորներէն սմանք իրեն սեղանակից կընէր, երբեմն ինք անոնց տունը կը ճաշէր, Հայոց անիրաւութիւն և զրկանքը ընող Պարսիկները խստիւ կը պատմէր և Հայոցմէ խիստ քիչ հարկ կտանուր :

Հ. Ասկէ յետոյ Հայաստանի վիճակն թ' նշ եղաւ .

Պ. Ա՛լ աւելի անգամ և դաղանամիտ թշնամեաց ձեռք անցաւ, որոյ զանազան կողմերը բռնացած էին ապստամբ իշխաններ՝ Գալէնսէր օղլու, Միւսէլիմ Զալուշ, Ճէմշիս և Թօփտալ Օսման, որոց ամեն մէկը 10–12,000 աւազոկ և գաղանաբարոյ մարդոց գլուխն անցած՝ կասպատակէին, կը յափշտակէին ու կը քանդէին, և ահա այս պատճառաւ մնացող Հայերէն շատեր սկսան լեհաստան, Մոլտավիա և Սժամէրխան գաղթել, մինչեւ որ Գոյուճու Մուրաս փաշան յիշեալները նաևաճեց, երկիրը խաղաղեցուց և ապա Պարսից ու Օսմանցւոց միջեւ հաշառութիւն կնքուելով՝ ամեն կողմը հանդարտեցաւ և Հայաստանի արեւելեան մասը Պարսից ձեռքը մնաց :

ՄԱՍՆ Զ.

ԴԱՒԻԹ ՍԻՒՆԻ ԽՇԽԱՆՆ ԵՒ ԵԽԻ ԳՈՐԾԵՐԸ

(Քրիստոնէ 1720-1729 առարի յետոց)

Հ. Սոյն հաշատթենէ յետոց ի՞նչ անցք անցաւ :
Պ. Մնացած ժողովորդը քիչ մատեն հանդլուսութեան երես անսաւ , բայց ԺԲ. գործուն սկիզբներն այս հանգստաթիւնը դարձեալ վրայովեցաւ , որոց պատճառն էր նախ Լաղերան Պարսից երկրին վրայ յարձակիլն և երկրորդ՝ Գանուահարի իշխան Միք Մահմուտին Ասպահան քաղաքն առնվազ՝ Շահ Հիւսէինը գահնկէց ընելը :

Հ. Այս միջոյիս Հայք ի՞նչ օգնութիւն ունեցան .
Պ. Սիւնեաց և Արցախ նահանգի Հայ ինակինք տեսնելով որ իրենց համար ինքնոգնութենէ զատ ու ըիշ յոյս չկայ , Դաւիթ Սիւնի քաջ իշխանին շուրջը 4-500 քաջակիրտ Հայեր ժողվուեցան , որոց վրայ Դաւիթ Սիւնի հրամանատար կարգեց Միքիմար անուն անձն . ուրիշ աեղերէ ալ հետղիետէ եկողներով՝ զօրաց թիւն 2000ն անցաւ :

Հ. Պարսիկը ի՞նչ ըրին .

Պ. Երբ իմացան Հայոց այս շարժումը , վրանին յարձակեցան . բայց Դաւիթ-իր Միքիմար և Տէր Աւետիք զօրապետներովն անոնց ընդ առաջ ելաւ , յաղթեց և քանի մը բերդերու ալ ալիլեց . և երբ Դաւիթ Պարսից զօրացը հետ կը կուռէր , ասդին 3-4000 Հայեր ալ իրենց մօտաւոր Պարսիկ իշխանաց հետ կոռուելով՝ շատ անդամ կը յաղթէին :

Հ. Այս պատերազմոց մէջ ամենէն փառաւորն ո՞րն եղաւ .

Պ. Մեզրի քաղաքին մէջ մղուած պատերազմն , յորում Ստեփան Խիտոնն 2000 քաջորի զօրքով՝ 18,000 Պարսիկ զօրտոց հետ զարդուելով՝ անոնց մեծ մուսլ ջարդեց և մնացածը ցիր ու ցան ըրտ :

Միքիմար և Տէր Աւետիք նոյնպէս Թիւրքմէններու հետ ալ պատերազմեցան , յաղթեցին և մնացածներն հալածեցին :

Հ. Դաւիթի սըրան ատեն իշխանաթիւն վարեց .

Պ. Դաւիթ արիշ մի քանի յաղթական պատերազմներ ալ մկելէ ետեւ՝ իր իշխանաթեանը վեցերորդ տարին վախճանեցաւ :

Հ. Դաւիթին սըլ յաջորդեց .

Պ. Զօրաց և իշխաններուն հաւանաթեամբը Միքիմար քաջ զօրապետն յաջորդեց , բայց գժրապդաբար արտ իշխանաթիւնը շատ քիչ աեւեց , վասն զի տարիէ մը թշնամիք դարձեալ Հովհանոր բերդը պաշարեցին , և այս անդամ մէջիններուն մէջ գժրալդաբար խռովութիւն ծագելով՝ բերդը թշնամոյն մատնեցին :

Հ. Միքիմար ի՞նչ եղաւ :

Պ. Թէպէտ ժիտաւ և նորէն զօրք ժողուելով՝ քանի մը քաղաքներու տիրեց , բայց թշնամին Հովհանորն առնէլէ ետեւ՝ սասափիկ զօրութեամբ Միքիմարի ետեւէն ինկան , որպէս զի վայն բռնեն . Միքիմար ելաւ խնձորէպ բերդն եկաւ , ուր մի քանի վտա Հայեր զինքն սպաննեցին և գլուխը Դավիթի վաշային

զրկեցին, որ այնովիսի քաջ մէկու մը սպաննաւելուն վրայ սաստիկ ցաւ դդալով՝ սպաննիշներն անմիջաւ պէս դլխառել առւաւ :

Հ. Միսիմարի մահուընէն ետեւ Հայք թնչը ըրին .

Պ. Միսիմարի գժբարդ մահուընէն ետեւ մի քանի չայ իշխաններ փառձ փառձեցին նոյն տեղերն ինքնագլուխ իշխելու, բայց չկմնալով յաջողիլ, ամանք Օսմաննեան իշխանութեան հպատակեցան և ոմանք ալ Հայաստանէն դուրս հեռաւար տեղեր դադթեցին :

—o—

ԳԼՈՒԽ Ե.

ՕՍՄԱՆՑԻՈՅ ԲՈԼՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԻՐԵԼՆ
ԵՒ ՆԱՏԸՐ ՇՈՀԻՆ ՆՈՐԱ ՄԷԿ ՄԱՍՆ ԵՏ ՍՈՆՈՒԼԸ
(Քրիստոնէ 1722-1746 ապրիլ յետոյ)

Հ. Միսիմարի մահուընէն յետոյ որիշ թնչ նշանաւոր գէպքեր անցան .

Պ. Սուլթան Ահմէտ զ. Պարսկաստանի մէջ ներքին խռովութիւններէ օդուտ քաղելով՝ իր կորուսած երկիրները վերստին ձեռք բերելու համար քէօփրիւիլ Սպառովահ, Հաճի Մոթափա և Ալիֆ Ահմէտ փաշաները զիկեց, որք առանց դժուարութեան Պարսից երկիրը մտան և հետզհետէ երեւան, Նախիջեւան և բոլոր Ալինեաց նահանգն առին և մինչեւ Դավիչժ հասան :

Այս միջացիս էշրէփ իշխանը Պարսից դահը ձեռք ոց և Օսմանցւոց գէմ ենելով՝ յաղթեց, սակայն

զինքը Պարսից թագաւոր ճանչնալու դաշտմբ՝ առած երկիրներն Օսմանցւոց առւաւ :

Հ. Սոյն հաշտութիւնը կրցա՞ւ տեւական լինել.

Պ. Ոչ, վասն զի գահմազպ շահն իշխանութեան բարձրանալուն պէս իր նախարդին դաշնքն անզօր և անվաւեր հրապարակելով՝ գեսպանութեան միջոցաւ նոյն երկիրներն ետ պահանջեց և անմիջապէս Օսմանցւոց վրայ յարձակեցաւ. սակայն Սոլթան Մահմուտ Ա. անթիւ զօրքը չէքիմքառէ Ալի փոշան զրկեց, որ յաղթեց Պարսից և ամբողջ Հայաստանի տիրեց :

Հ. Խնդիրն ասով վերջացա՞ւ .

Պ. Ոչ, վասնոզի Նատըր Ալի գահմազպին կնքած գոշանցը վրայ սաստիկ զայրանալով՝ դահընկեց ըրաւ զայն և նորս նորսածին սրտին ի գահ բազմեցնելով՝ բանուկին գլուխն ինք տնյատձ՝ Հայաստանի վրայ եկաւ քանի մը գաւառ և բազում քաղաքներ առւաւ, սակայն հետեւեալ տարին Պարսից և Օսմանցւոց միջեւ խաղաղութիւն հստատեցաւ, որով Նատըր Ալի իր առած բոլոր տեղերն ետ առւաւ :

Հ. Սոյն խաղաղութիւնը կրցա՞ւ տեւական լինել .

Պ. Գարձեալ ոչ, որովհետեւ Նատըր Ալի թագաւորական աթոռը բազմելէ ետեւ՝ զանազան պատրուակներով գալձեալ Հայաստան մտաւ, Օսմանցւոց յաղթեց, և այս անգամու դաշնագրութեան զօրութեամբ մինչեւ Երեւան Պարսից ձեռքը մնաց :

Ահա սոյն արդիւնքն ունեցաւ այն երկարատեւ պատերազմն, որով Հայաստան աշխարհը սոյն երկու աէրութեանց միջեւ բաժնուեցաւ :

Գ. Լ. Ռ Ի Խ Բ. Բ.

ՌՈՒՍԱՅ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵԿ ՄԱՍԻՆ ՏԻՐԵԼԸ

(Քրիստոնէ 1826-1829 ապրիլ յետոց)

Հ. Հայաստան Պարսից և Օտնանցոց միջեւ բոյժնուելքն ետեւ ի՞նչ փոփոխութեն կրեց .

Պ. Մինչեւ Քրիստոնի 1826 թուականը նշանառ փոփոխութիւն մը չկրեց , բացի ի Հայոց զաղթականութենէն , որ զանազան պատճառուներով գարձեալ տեղի ունեցու . ուսկայն յիշեալ թուականին Պարսից ֆէթհ Ալի Շահն յանկարծ Ռուսոց երկիրն յարձակելով՝ Հայաստանի վրայ նոր և ահեղ պատերազմի մը առիթ ընծայեց :

Հ. Սոյն պատերազմի ս' բափիսի հետեւանք ունեցաւ .

Պ. Ռուսոց Նիկողայա կոյսեր հրամանաւ Հայազգի Մասամթալ զօրապեաը կովկասեան բանակին գլուխն անցած Պարսկաստանի վրայ քալեց , յաղթեց Պարսից և Հայ ժաղավորեան աջակցութեամիը մինչեւ Եջմիածնի ալիքեց , սրբվէտեաւ նոյն կողմերու Հայք Պարսից բանութիւններէն զզուած ըլլալով՝ Ռուսական բանակն իր աղատիչ ընդունեցին և ամեն կերպիւ ծառացեցին նմա :

Հ. Սոյն պարասամթեան վրայ Պարսիկք ի՞նչ ըրին .

Պ. Պարսիկք լրենց կրած պարտամթեան վիէժն բնակչաց վրայ թափեցին . ուստի բոլոր գիւղերն աւերեցին և բոլոր բնակիչներն ալ երախ գետէն անդին քշեցին :

Հ. Պարսից և Ռուսաց միջեւ պատերազմն ե՞րբ վերջացաւ .

Պ. 1828 վերարկար 22 ին , պավիճեաւ Պարսից Ֆէթհ Ալի շահն , որ ի սկզբան կը մերժեր Ռուսաց կայսեր պայմաններն՝ յետոց ընդունիլ հարկադրեցաւ վերջապէս , որով երախ և կոր գետելուն մէջտեղի երկիրներն Ռուսաց կը թողուր , և միանգամայն յանձն կառնուր Պարսից երկրէն Ռուսիա անցնիլ ու զողներուն արգելք չդնել :

Սոյն պայմանաց յանձնառութեամբ պատերազմը վերջացաւ :

Հ. Սոյն պատերազմէն յետոց ի՞նչ դէպք պատահեցաւ .

Պ. Նոյն առարւոյ յունիւ 14 ին Ռուսաց Նիկողայս կայսրն Օսմանցուց դէմ պատերազմ հրամարակեց և Բասպետիչ զօրապեալին հրամանառարութեամբ Ռուսաց բանակին Օսմաննեան Հայաստանի վրայ յարձակեցաւ և հետալճեամբ տիրեց Ալիղյաղի և Արտահանի :

Հ. Սոյն պատերազմն ի՞նչ արգիւնք ունեցաւ .

Պ. Յաջորդ գարնան պատերազմը վերատին սկըսաւ , Ռուսաց բանակը մինչեւ կարին մտաւ , սակայն սեպտ . 14 ին Ադրբանուպոլաց մէջ (ի Բումէլի) խաղաղութիւն կնքուելով՝ Օսմաննեան Հայաստանի մէկ փոքր մասն Ռուսաց անցաւ :

Հ. Ռուսաց և Օսմանցուց միջեւ պատերազմը խաղաղութիւն յետոց ի՞նչ անցք անցաւ .

Պ. Կարնոց առաջնորդ կարապետ եպիսկոպոսին անխորհուրդ և անհեռատես քաղաքականութեամբն

ու յորդարանքը կարմայ նահանգի Հայ ժողովուրդէն 100,000 անձինք ի Ռուսիա գաղթեցին, և ահա սոյն գաղթականութիւնն Օսմանեան Հայաստանի մէջ Հայոց թիւը նուազելուն վերջին դժբաղդ պատճառն եղաւ, որուն վրայ պաշտպանն Հայրենեաց Ներսէս կաթողիկոսը խորին ցաւ կ'զգար միջու։

→→→ՉԾԵԿ←←

ՇՐՋԱՆ ՊԱՏՐԻՈՐԲՈՒԱՆ ԽՇԽԱՆՈՒԹԵԱՆ

ՅՈՎԱԿԻՄ ՊԱՏՐԻԱՐՔ

(Քրիստոսէ 1461 էն մինչեւ հիմա)

Հ. ԹՎԱԿ Եղաւ. Կ. Պօլայ առաջին Պատրիարքն և ինչպէս։

Պ. Օսմանցւոց ֆաթիհ Սուլթան Մէհմէտ թագաւորը Կ. Պօլայ տիրելէն յետոց՝ իւր վազեմի բարեկամ Պրուսայու Յովակիմ Եպիսկոպոսը Կ. Պօլայ Պատրիարք անուանեց, և ազգին այլեւայլ ազատութիւն և ազգային իրաւունք շնորհեց։

Յովակիմ Պատրիարք Պատրիարքական բայրածակ իշխանութեամբ 17 տարի կառավարեց։ Այս միջոցին էջմիածնայ կաթողիկոսն էր Գրիգոր Մակուեցի, պատմ. յաջորդեց Ազգամարաց կաթողիկոսը։

Հ. Յովակիմ Պատրիարքին ո՞յք յաջորդեցին։

Պ. Յովակիմ պատրիարքին հետաքեաէ յաջորդեցին Նիկողայոս Ա. որ 11 տարի իշխանութիւն վարեց։

Կարսապետ Ա. 20 տարի, Մարտիրոս Ա. 20 տարի, Գրիգոր Ա. 14 տարի և Աստուածատուր Ա. 14 տարի, որուն օրով էջմիածնայ Ստեփան կաթողիկոսը կ. Պօլայ եկաւ Քանունի Սուլթան Սիւլէյմանին աղաչելու, որպէս զի առարկերն քիչ մը թեթեւցնէ։ Պարսից Թահմազ շահին ալ նոյնպէս ընծաներ զրկելով՝ աղաշեց որպէս զի ասպատակներն արդերու Հայոց նեղութիւն առաջ և վաճարերն ու եկեղեցիները կողոպաելէ։

Հ. Սոյն աղաչանքն ի՞նչ հետեւոնք ո՞նեցաւ։

Պ. Բանաթիւններն առժամանակեայ կերպիւ դադրեցան. Ստեփանոս կաթողիկոս Գերմանիոյ կարուս Ե. կայսեր այցելաթիւն տուի ետեւ՝ անցաւ ի Էկհաստան, ուր Հայ ազգոցինք մեծ պատիւ և ընդունելու թիւն ըրին։

Ստեփան կաթողիկոսի սոյն այցելութեան նպատակն էր, մաղավորդն ի հոգեւորս մխիթարել։

Հ. Աստուածատուրին ո՞վ յաջորդեց։

Պ. Աստուածատուրին յաջորդեց Ստեփան Ա. որ 11 տարի իշխանութիւն վարեց. ասոր յաջորդեց Տիւրատուր, որ կեղեքելուն համար ժողովուրդը զինքն երկու տարիէն գահնկէց ըրաւ. ուստի Տիւրատուր կելիկիս գնաց, ուր կուսակիցներ ճարելով՝ ապօրինաւոր կերպիս. կաթողիկոս ձեռնադրուեցաւ իւրնաւորդին կենդանութեանն, և այս պատճառաւ սաստիկ գրգռու թիւն և խուլիսնեթիւն յառաջ եկաւ։

Հ. Տիւրատուրին ո՞վ յաջորդեց։

Պ. Տիւրատուրին յաջորդեց Յակով Ա. որ 11 տարի իշխանութիւն վարեց։

Այս միջոցիս էր որ Պարսկաց Շահ իսմայիլ թագաւորն Հայոց երեւելի իշխաններն սպաննել տուաւ և իր անդթաթիւններն վայնքան նշանաւոր եղաւ : Եւ այս պատճառաւ պատահած է Սուլթան Մուրատ Ա. Պարսկաց հետ պատերազմն , որով շատ մը տեղերու տիրելէ ետև՝ 60,000 Հայ ժողովորդ իր հետն առած՝ թանայ գաւառները տարաւ :

Հ. Յակոբ Պատրիարքին ովլ յաջորդեց .

Պ. Յովհաննէս Ա. որ 8 տարի իշխանութիւն վարեց , և որոյ յաջորդները թովմաս Ա. 10ը տարի՝ Սարդիս Ա. 3 և Յովհաննէս Բ. 1 տարի իշխանութիւն վարեցին : Այս վերջինը Կիլիկիոյ կաթողիկոս էր միանդամայն . տարը յաջորդեց Սարգիս Բ. որոյ պատրիարքաթեան երրարդ տարին Սայ տագօրինաւոր Տիրասուր կաթողիկոսը Պօլիս եկաւ . վերսալն Պատրիարք եղաւ :

Հ. Ասոր օրովլ ի՞նչ պատահեցաւ .

Պ. Երրորդ տարին Էջմիածնայ Մելքիսեդեկ Ա. կաթողիկոսը Կ. Պօլիս եկաւ այցելս թեան և հանգանակութեան համար : Պօլոյ Հայք յոյժ մեծ ալանօք ընդունեցին զայն , և ըստ որում արդէն դժուհ էին Տիրասուրի Պատրիարքաթեանէն , վերսալն զահընկեց ըրին և թափանձնանօք Պատրիարք ըրին վՄելքիսեդեկ , որոյ օրովն Հայաստանի մէջ սաստիկ սովլ և մահապահամ պատահեցաւ :

Մելքիսեդեկ տարիէ մը հրաժարեցաւ :

Հ. Մելքիսեդեկի ովլ յաջորդեց .

Պ. Յովհաննէս Գ. համի , որ տարի մը պատրիար-

քութիւն ըրաւ , և ասոր ալ յաջորդեց Գրիգոր Բ. Կեսարացի , որ բարի և աղքամէր մէկն ըլլալով՝ ժողովուրդը ըստ խնամեց :

Ասոր օրովլ Շահարաս Հայաստան Օսմանցոյ ձեռքէն առաւ , Հայերը բանութեամբ հանեց և կաթողիկոսէն պահանջած մեծ գոմարը չկրնալ տալան համար երկար ատեն բանարկեց զայն . ապս Պարսկաստանի Հայք հանդանակութեամբ՝ ողուած գոմարը վճարեցին , որով կաթողիկոսն աղոտեցաւ :

Հ. Գրիգոր Բ. քանի՞ տարի իշխանութիւն վարեց .

Պ. Երրորդ տարի իշխանութիւն վարեց Գրիգոր Բ. որում հակառակելով Յովհաննէս Գ. վերսալն պատրիարքական աթոռը բարձրացաւ , ասկայն տարիէ մը ժողովարդը գահընկեց ընելով զայն յիշեալ Գրիգորը պատրիարք դրու , որ 10ը տարի խաղաղութեամբ կառավարեց զազգը : Բայց Յովհաննէս երրորդ անգամ պատրիարք ըրին , որ երկու տարի իշխանութիւն վարեց , և իրեն յաջորդեց գարձեալ Գրիգոր , որ 3 տարիէն հրաժարեցաւ և տեղն անցաւ Զաքուրիա Ա. :

Հ. Զաքարիացի օրովլ ի՞նչ պատահեցաւ .

Պ. Էջմիածնայ Մովսէս կաթողիկոսը իմէ Էջմիածնայ և թէ շնչակոյ վանքերը նորոգեց , դպրոցներ հաստատեց և որում ծառալելու մեծ հագ տարաւ : Այս միջոցիս Պատրիարքի Յովհաննէս վարդապետը տպարան հաստատեց և Հայերէն դրեանք տպեց :

Զաքարիա Յ տարի իշխանութիւն վարեց և որում յաջորդեց Յովհաննէս Գ. չորրորդ անգամ Յ տարի և

Հայերէն դրեանք տպեց :

ասոր ալ դարձեալ Զաքարիա Ո. որ 3 տարիւ պատշ
բխարքութիւնն ըրաւ : Ասոր օրովը Լեհաստանի Նիկոլ
չեք Եպիսկոպոսն իր գերն ոկուաւ :

Հ. Զաքարիայի մկը յաջորդեց .

Պ. Դաւիթ Ա. Արեւելցի , որ Էջմիածնէն նուիրակ
եկած էր , և 2 տարիէն վար առնուելով՝ Երեւանցի
Կիրակոս վարդապետը դրսեցաւ :

Այս ազգասէր պատրիարքը վիճակներն այցելու-
թեան երաւ . Պրոտայու տղայինք իրեն մեծ ու փա-
ռաւոր ընդունելութիւն ընելուն վրայ աեզւոյն . «Գա-
տըն» որ հայտաեաց մէկն էր , սասաիկ բարկանալով՝
հրաման ըրաւ որպէս զի Հայոց Եկեղեցին կործանեն .
Սակայն մեծ-եպարքոս Գարս . Մուտտաֆա փաշան
յիշեալ քատըն և Եկեղեցին կործանալով խասիւ
պատժեց և հրաման ըրաւ որ վերստին շնորհ :

Հ. Կիրակոս քանի՞ տարի իշխանութիւնն վարեց .

Պ. 15 ամիս , ողովինետեւ Բահուալուամէն վախ-
ճանեցաւ . և իրեն յաջորդեց Սեբաստացի Խաչատուր ,
որ 18 ամիս պատրիարքութիւնն ըրաւ , և ասոր ալ
յաջորդեց դարձեալ Դաւիթ Ա. որոյ օրով՝ Լասախնք
մենէ բաւական անձինք որացին , որով Ազգին մէջ
խռախտթիւն սերմանուեցաւ :

Այս միջոցիու թավմասանուն վարդապետ մը պատշ
բխարք եղաւ , բայց վերջը չռոմ փախաւ :

Հ. Թուլմամին մկը յաջորդեց .

Պ. Դարձեալ Դաւիթ Ա. երրորդ անդամ , որոյ օ-
րովը սոսկալի հրդեհէ մը 2000 տասն և գումարքուի
Մայր Եկեղեցին այրեցան . ստկայն Մուլթան Խղբա-

հիմի հրամանաւն յիշեալ եկեղեցին՝ Տիվրիկցի Պողոս
վարդապետին ջանիւքն առաջինէն աւելի փառաւոր
շնորհցաւ :

Դաւիթի որատրիարքութեան հինգերորդ տարին
թովինափի կուսակիցները վար ուռին զայն և ազգը 44
ամիս աշխարհական տեղապահով կառավարեցաւ , և
ապա Դաւիթ Ա. դարձեալ պատրիարք եղաւ , բայց
3 ամիսէն վերստին վար առնուելով՝ աշխարհականք
սկսան կառավարել , մինչեւ որ Այնթապիցի Եղիազար
պատրիարք եղաւ , որ ապա Երուսաղէմայ և յետոյ
ալ Էջմիածնայ կաթողիկոսութեան կոչուեցաւ :

Հ. Ազգին մէջ խռախտթիւնն Բնչակէս հանդարը
տեցաւ .

Պ. Էջմիածնայ Փիլիպպոս կաթողիկոսը խողազա-
սէր ազգայնոց հրամանօքը Պօլիս գալով՝ իր պատ-
կառելի ներկայութեամբն ու պերճախօսութեամբը
ժողովուրդն հանդարտեցաց , Յովհաննէս Մուղնեցին
պատրիարք դրսաւ , և ժողովուրդնալ Էջմիածնայ հա-
մար իրեն առատ նուէրներ տուաւ :

Փիլիպպոս Պօլիս գալէն առաջ Ա. Երուսաղէմ
ու իսակ գնաց , ուր ներկաց էր Սայ Ներսէս կաթողի-
կոսն (Սեբաստացի) որոյ հետ սիրով տեսակցելով՝
կաթողիկոսական աթոռաց միջեւ կեցած դժուութիւնն
ու երկապառակութիւնը բառնալու համար վիճակային
ժողով գումարեցին և ամթը կէտերէ բողկացեալ
կանոն մը հաստատեցին :

Հ. Յովհաննէս Մուղնեցի ո՛չափ ատեն պատրի-
արքութիւն ըրաւ :

Պ. 4 տարի պատրիարքութենէ ետեւ՝ յիշեալ Այնթաղյի Եղիազարն իր կուսակիցներովը գահըն կէց ըրու զոյն , բայց ինք ալ չկրցաւ իր նպատակին համիլ , որովհետեւ աշխարհական երեւելիք Սամաթիոյ Ս. Գէորգ , որ էր պատրիարքարանը , դումկա բուի Ս. Աստուածածին , Լանկայի Ս. Սարգիս , Ալաճա Մէջիանի Ս. Նիկոլոս , Պալատու Ս. Հրեշտակապետ և Ղալոթիոյ Ամենափրկչի եկեղեցեաց կողմէ տեղապահ ընտրուեցան :

Այս միջոցիո Փիլիպպոս կաթողիկոսը վախճանելով իրեն յաջորդեց Զուղոյեցի Յակոբ եպիսկոպոսն , որ վեհանձն , առաքինի և խորագէտ եկեղեցական մէր :

Հ. Յիշեալ տեղապահներն ո՛րչափ ատեն իշխանութիւն վարեցին .

Պ. 2 տարի , վասն զի Հռոմ փախած թովմաս Բ. Պոլիս գալով՝ գետանաց միջոցու վերստին պատրիարք եղաւ : Այս միջոցիս ծուազակի մը պատճառաւ Հայոց և Յունաց միջեւ ծանր վէճ մը ծագեցաւ , երկու կողմէ տէրութեան գատարանաց դիմեցին , բայց Եղիազար գառը շահեցաւ .

Թովմաս 18 ամիս պատրիարքութենէ ետեւ՝ ժողովութեան միջոցաւ գահընկէց եղաւ , որում յաջորդեց Երուսաղէմաց միաբան Եաֆացի Մարտիրոս , որ աթոռը Սամաթիոյէն գումարարու վոխագրեց :

Հ. Մարտիրոս ո՛րչափ ատեն պատրիարքութիւն ըրաւ .

Պ. 17 ամիս , և ապա վար առնուեցաւ , և Բ. Դը-

րան գիւտանադպիր Տիվրիկյի Խպրահիմ էֆէնտիի ձեռօք Տիվրիկյի Ղաղար վարդապետը պատրիարք եղաւ . բայց աս ալ 28 ամիսէն վար առնուելով՝ Էջմիածնայ միաբան Յավհաննէս վարդապետն , որ նուիրակութեամբ Պոլիս եկած էլ , հաւաքած նուէրներով պատրիարքութիւնը ձեռք բերաւ . սակայն վատնած սակիները ձեռք բերելու համար ժողովս բան հարըստահարելուն պատճառաւ սաստիկ խռովութիւն ծագելով՝ 13 ամիսէն վար առնուեցաւ , որում յաջորդեց Երուսաղէմաց նուիրակ Ռօսամթոյի Սարգիս վարդապետն , որ նոյնպէս հաւաքած նուէրներուն միջացաւ ձեռք բերաւ պատրիարքութիւնը :

Հ. Սարգիս Գ. ո՛րչափ ատեն իշխանութիւն վորեց .

Պ. 3 տարի , որոյ մահաւանէն ետեւ՝ Էջմիածնայ միաբան Մելլիեցի Ստեփամնաս պատրիարք գրուեցաւ . Սա ոսումնական և հանճարեղ մէկն ըլլուլով՝ զազգը խաղաղութեամբ կառավարեց , և 4 տարիէն մերանելով՝ իրեն յաջորդեց Յավհաննէս Զ. (Սամաթիացի) քօփալ մականուանեալն , որուն օրովը վերստին շինուեցաւ Լանկայի հրկիղեալ Ս. Սարգիս եկեղեցին .

Տարիէ մը Յավհաննէս վար առնուելով՝ Անդրէաս անուն քահանոն գրուեցաւ և մէկ տարիէն ալ տառը յաջորդեց Կեսարացի Կրայց Կարապետ վարդապետը :

3 տարիէն , Սարգիս անուն մէկն , որ աղքունիքանակին մէջ հացագործ էր , Երէցութեան աստիճանաւ պատրիարք եղաւ . բայց տարիէ մը յետոյ Կեսարացի Կարապետ գարձեալ պատրիարք գրուեցաւ .

Հ. Կարապետ ո՛րչափ ատեն իշխանութիւն վարեց .

Պ. 17 ամիս, և այս միջոցիս Էջմիածնոյ Յակոբ
կաթողիկոսը խաղաղութեան համար Պօլիս դաշտվ՝
վախճանեցաւ, որուն յուղարկաւորութիւնը խիստ
մեծահանգեռ չքով կատարեցաւ և բերայի գերեզ-
մանասան մէջ թաղուեցաւ: Իսկ կարապետի յաջոր-
դեց թուրոս Ա. Երեց, որ 40 օր պատրիարքութիւնը
ը-
րաւ. ասոր հետզետէ յաջորդեցին կարապետ կե-
սարացին Երրորդ անգամ՝ 2 ասորի, Էջմիածնի միու-
րան և նուիրակ՝ Եփրեմ վարդապետ 20 ամիս, կա-
րապետ կեսարացին չորրորդ անգամ՝ 4 ասորի, Խա-
չասար Լճեցի՝ 7 ամիս, և ապօ կարապետ կեսա-
րացին հինգ Երրորդ անգամ, բայց 5 ամիսէն ժողովուր-
դը գինուր գահընկէց ընելամ՝ աքսորել տուրու:

Հ. կարապետ Բ. ի ՞վ յաջորդեց .

Պ. 2 աշխարհական աեղապահներ՝ Սուրբ օղլու և
Շահին, որ կատարեալ խաղաղութեամբ զադդը կա-
ռավարեցին: Ասոնց յաջորդեց Մատթէոս, (Սարի
մականուանեալ) որ 2 ասորիէն Ասոյ կաթողիկոսու-
թիւնն յափշտակեց: Ասորալ յաջորդեց Եփրեմ Ղա-
փանցի, որոյ օրովը ճեզուիք և Լատին կրօնաւորներ
Պօլիս, Փոքր Ասիա ու Պարտկաստան տարածելով՝
սկսան մեծ գեր խաղալ և յանդկնեցան մինչեւ իսկ
յայտ յանդիման նախատել Հայուսանեացը անկախ
և աղաս եկեղեցին, որով սաստիկ խոտիւթիւն ձա-
գեցաւ, և թէպէտ սատիկան զինուարներ զանոնք կը
ձերբակալէին, բայց Գաղղիոց գետպահնին միջոցաւ
Խակոյն բանտէն ելնելով՝ գարձեալ ուղածնին կընէին:
Հ. Եփրեմ ս'ըշափ ատեն իշխանութիւն վարեց .

Պ. 3 ու կէս ատրիէն հրաժարելով՝ իրեն յաջոր-
դեց Մելքիսեդեկ Սուպիի, որուն օրովը Սեբատացի
Մխիթար վարդապետը Պօլիս եկու, Գալաթիոց եկե-
ղեցոյն քարոզիչ կարգեցաւ, լուսաւորութեան մա-
սին յայժ օգտակար առաջարկութիւններ ըլուու, բայց
ազդին գլուխ կեցողք գմբարդաբար իրեն հակառա-
կեցան առ նախանձու և հալածեցին զայն, որ հումկ
ապա Մոռա և յետոյ Վէնէտիկ գնաց, որ և հաս-
տատեց Վէնէտիկոյ միաբանութիւնը :

Հ. Մելքիսեդեկ ս'ըշափ ատեն պատրիարքութիւն
ըլուու .

Պ. 15 ամիս պատրիարքութենէ յետոյ՝ Քուրդլս-
տանցի Մխիթար վարդապետն աքսորել տարօվ զայն
լինք եղաւ. պատրիարք, բայց Մելքիսեդեկ 14 ամի-
սէն վերադարձաւ և վերասին պատրիարքական ա-
թուրը բարձրացաւ: 9 ամիսէն Եփրեմ Ա. Երկրորդ
անգամ պատրիարքութիւնն յափշտակելով՝ ամոռն
Ագրիանուազօլիս փախարքեց և ի Պօլիս փախանորդ մը
դրաւ :

Հ. Եփրեմի Երկրորդ անգամ պատրիարքութեանն
ատեն ի՞նչ պատահեցաւ .

Պ. Լատին կրօնաւորներ և ճիզուիթք Պօլոյ մէջ
սկսան գարձեալ խոտիւթիւն և երկպառակութիւն
սերմաննել և ազգին խաղաղութիւնը վրդովիլ: Ասոնց-
մէ ոմնոնք պատրիարքը որսալու նպատակաւ Հայ եկե-
ղեցականի կերպարանօք Ագրիանուազօլիս գնացին,
որ Եփրեմ պատրիարք զիրենք խիստ լաւ ճանչելով՝
ոչ երես տուաւ և ոչ եկեղեցւոյ մէջ ընդունեց . սա-

կայն ասոնք մի քանի տղետ և միամիտ քահանաներու միջոցաւ, զորս կրցեր էին պատալ, երկպառակութիւն սերմաննելով՝ յաջողեցան տապալել զոյն իր աժոռէն :

Հ. Եփրեմի ովկ յաջորդեց .

Պ. Երգնկացի Աւետիք վարդապետն, որ իր համեստ վարտաքն և պերճախօսութեամբը ժողովութիւն յոյժ սիրելի լինելով՝ ազգային կամքը պատրիարք եղաւ, պահ մը յետոյ Երաւաղէմայ պատրիարքութիւնն ալ իրեն յանձնուեցաւ :

Աւետիք քիչ ատենէն Պոլիս եկա. Աղրիանուպօշտէն, որ ազգն իրեն խիստ մեծաշուք ընդունելութիւն ըրաւ, որուն նմանը Երբէք տեմոււած չէր .

Օտար տէրութեանց դեսպաններն ալ այցելութեան եկան : Գաղղիոյ գեսպանը՝ Պ. Ֆէրիոլ և գարուզնեանց վանահայրն՝ Հայր Յակիմթոս խիստ սիրալիր տեսակցութիւններ ըրին պատրիարքին հետ և խոստացան Երկպառակութիւնը բառնալու աշխատիլ :

Հ. Ասոնք կատարեցի՞ն իրենց խստումը.

Պ. Ոչ միայն չկատարեցին, այլեւ մանաւանդ թէ աշխատեցան որ Աւետիք պատրիարքն ալ իրենց կողմը որուան . բայց ոս Հայաստանեայց եկեղեցւոյ ծիսիցն ու արարողութեանցը ջերմ նախանձախնդիր մէկն ըլլալով՝ իր վարմունքովն ու պերճախօսութեամբն յաջողեցաւ օտարացեալ Հայերն իր կողմը ձղեւ, որ ստէպ եկեղեցի գալով՝ պատարագիներին կայ .

Հ. Աւետիք ո՛ըշափ ատեն պատրիարքութիւն ըրաւ,

Պ. Լատինք ասսափիկ հակառակերպվ իրեն, 20 ամիս պատրիարքութենէ յետոյ՝ Սոլթոն Ահմէտի օրով գահնկնէց լինելով զոյն եէտի-գոտէի բանալը գնել տուին և պատրիարքութիւնն իրենց ձեռքն անցընելու համար սկսան սասափիկ աշխատիլ .

Հ. Աւետիքին ովկ յաջորդեց .

Պ. Կայծակ Գալուստ վարդապետ, որոյ անհոգութենէն Լատինք օգուտ քաղելով՝ իրենց հակառակորդ Հայերէն շատելոն սկսան Բ. Գրան մասնել. իրենցմէ ալ բանատրկուողներ կըլլային, բայց Գաղղիոյ գեսպանին միջացաւ խկոյն կարձակուէին :

Ազգը չհանդուրժելով այլեւս Գալուստի անհոգութեանը՝ գահնկնէց ըրաւ զոյն, որում յաջորդեց Կ. Պոլսեցի Ներսէս վարդապետը .

Հ. Ներսէսի ովկ յաջորդեց .

Պ. Ազգն ըստ որում մեծ սէր ունէր Աւետիքի վրայ գարձեալ պատրիարքական աթուու բարձրացընել ուղեց .

Լատինք Հայոց այս սէրն ու փափաքն իմանալով՝ ազգին գլխաւորներէն օհ հաղի բանատրկել տուին . սակայն, ազգն տասր վրայ ալ աւելի գրգռուելով՝ բազմասարբագիր հանրագրով մեծ-եպարքուին դիմեց, տեղեկացուց թէ Աւետիք ազգին սիրելին է, և թէնորա հակառակորդները պապականներն են միայն :

Եպարքուն ամեն բան քննելէ և հասկնալէ յետոյ՝ Ներսէսը ձգեց, որ 4 ամիս միայն իշխանութիւն վարեց, և Աւետիքը գարձեալ պատրիարք դրաւ .

Հ. Աւետիք ինչպէս վարուեցաւ .

Պ. Միշտ ներողամտութեամբ և ամսիչաշարութեամբ վարուեցաւ, ընդ որ իւր հակառակորդներն իսկ զարմացան. Ֆէրիօլ՝ իւր անագորոյն թշնամին և հայր Յակինթոս իրեն այսելութեան եկան, զորս մեծ պատուով ընդունեց և իր բոլոր թշնամեացն հետ ոյս պէս յարդանոք վարուելով՝ ամենքն ալ սկսան իրմէ ակնածիլ : Սակայն Ֆէրիօլ՝ սկսաւ դարձեալ դրդուել ժաղովարդը :

Հ. Աւետիք երկրորդ անդամ ո՛րչափ ատեն պատրիարքոթիւն ըրաւ .

Պ. Տարի մը, որմէ յետոյ Բ. Գուռուը զայն պաշտօնէ ձգելով՝ Պօհճա-Աստափի զրկելու համար ճանրայ հանեց. բայց Լատինք ճանրան Գաղղիացի նաւով մը Մարտիիս տարին զինքն, ուր Երկրին ներսերը՝ Նորմանտիոյ և Պրլթանիոյ սահմանագլխին մօտ Պէնէ-դիկտեան կրօնաւորաց վանքը դրին զայն ճիշուիթները. Խեղճ Աւետիք Յ տարի բանտարկեալ մնալէ յետոյ՝ Փարիզ եկաւ և 10ն ամիսէն մեռաւ 1711 յուլիս 24 ին :

Հ. Աւետիքին ո՛վ յաջորդեց .

Պ. Հայք Աւետիքը գանելու համար բազում ստակ վասնեցին և ամեն տեղ խուզարկութիւն ընել տուին, բայց ամեն ջանք ապարդիւն ելաւ, որսվհետեւ ճիզուիթները նորա հետքը խիստ թագուն պահած էին :

Բ. Դառը Գաղղիոյ դեսպանին խնդրանօքը Սարի մականուանեալ կեսարացի Մատթէոսը պատրիարք դրաւ, բայց 2 ամիսէն ազգը գահընկցը ըրաւ զայն և Աւետիքի փոխանորդը՝ Մարտիրոս վարդապետը պատ-

րիարք ըրաւ, սակայն Աւետիքի փոխանորդն ըլլալոն համար գաղղիոյ դեսպանը 4 ամիսէն վար տոնել տուաւ, և հետզհետէ յաջորդեցին Միքայէլ երէց 8 ամիս, Ապուչելիցի Սահակ վարդապետ 8 ամիս, և ապա Զմիւռնիացի Յովհաննէս է. որ երբեմն Աւետիքի փի փոխանորդն էր, և նորս հետքը գտնելու համար Եւրոպա ճանբորդած և ունայն վերադարձած :

Հ. Յավհաննէսին ո՛վ յաջորդեց .

Պ. Սա ըստ որում ամեն գաղտնիք եպարքուն յայտնած և այս վերջինը Քրոփականացի քարոզիչներն ու կաթոլիկ Հայերը բանտարկելով՝ քննութեան ենթարկած էր, սակայն Գաղղիոյ դեսպանն առաւ գանոնք և պատրիարքն ալ գահընկեց ընել տուաւ, որում յաջորդեց Սահակ Ապուչելոցի. սակայն Յ տարի և Յ ամիս պատրիարքութենէն յետոյ՝ հրաժարեցուցուելով՝ տեղն անցաւ Գոնձակեցի Յովհաննէս Ը որուն օրովը Լատինք գարձեալ սկսան ազգին մէջ խոռվութիւն և Երկպառակառթիւն սերմաննել :

Հ. Յովհաննէս Ը ո՛րչափ ատեն իշխանութիւն վարեց .

Պ. 20 ամիս, որուն օրովը Երուսաղէմայ վանքը բազում պարաւուց պատճառաւ մեծ վասնզի ենթարկուած էր, Երուսաղէմայ Գրիգոր պատրիարքը շարունակ ութը տարի շղթաց կրելով՝ հանգանակութեամբ բարտքը վճարեց. և Երուսաղէմն ոպտանացող վասնզէն աղասից :

Գլխուր պատրիարք Կոբայակիր կոչուեցաւ :

Հ. Յովհաննէս Ը և ո՛վ յաջորդեց .

Պ. Բաղրիչեցի Յովհաննէս կոլոտ վարդապետն, որ
ազդին բազում թախանձանացը վրայ հազիւ ընդու
նեց Պօլսոյ պատրիարքութիւնը :

Սա բազում դժուարին աշխատութեամբ ժողո-
վորդն զդաշացուց Լատինաց գարաններէն և մեքե-
նայութիւններէն . Խակիւառարու մէջ դպրոց մը հաս-
տաեց և ազդը լաւ ինամեց :

Այս միջոցիս կաթողիկոս ընարսւելով Գաղատիոյ
առաջնորդ Ուլիեցի կարապետ Եպիսկոպոս՝ ըստ ո-
րում Էջմիածին Օսմանցւոց իշխանութեան ներքեւ կը
գտնուէր, Պօլսու եկու և Մայր եկեղեցւոյ մէջ կա-
թողիկոս օծուեցաւ :

Հ. Յովհաննէս կոլոտ քանի տարի իշխանութիւն
վարեց .

Պ. 25 տարի Յ ամիս, և իրեն յաջորդեց Յակոբ
Նալեան :

Այս ալ խոհեմ և ազդասէր մէկն ըլլալով՝ Ղազ-
գը Խաղաղութեամբ կառավարեց :

Ասոր օրու Ծիլիսարեցի Պրովոլոն անուն վառա-
սէր վարդապետ մը Պօլսու եկաւ . կաթողիկ Հայք զին-
քըն Հայոց պատրիարք ընելու խոստմամբ իրենց կող-
մը որսացին և խիստ թանկագին ընծաներու զօրու-
թեամբ՝ առանց ազդին կամսոց պատրիարք դնել
տուին :

Հ. Պրովոլոն ո՞չչափ ատեն պատրիարքութիւն
ըրաւ :

Պ. Զատկին առջի օրը բազում քավագներով բըռ-
նութեամբ եկեղեցի մտաւ և պատրիարքական ամոռ-

բազմեցաւ, և երբ քարտղի պատրաստուեցաւ, ժո-
ղովուրդն սկսաւ աղաղակել թէ զինքը պատրիարք
Ճանշար . սակայն ազդին մեծամեծները տեսնելով
որ բոլոտ թեամբ կուզէ պատրիարքութիւն ընել, ա-
ղերսագէ՛ : Բատուցին Սուլթանին, որ եպուրքուն յան-
դիմանեց առանց ազդին կամսոց պատրիարք դնե-
լուն համար :

Պրովոլոն 7 օր պատրիարքութիւն ընելէ յետոյ՝
Սամսունի բերդն աքսորուեցաւ :

Հ. Ո՞վ եղաւ պատրիարք .

Պ. Յակոբ Նալեան 8 տարի և 2 ամիս պատրիար-
քութիւն ընելէն յետոյ հրաժարեցաւ . և Երուսաղէ-
մայ միաբանութիւնը նոյն աթուախն պատրիարք ընտ-
րեց զայն . իսկ Պօլսեցիք Ս. կարապետի վանահայր
Մինաս վարդապետը կ. Պօլսոյ պատրիարք դրին :

2 տարիէն Էջմիածնայ կաթողիկոսը վախճանելով՝
Մինաս պատրիարքը կաթողիկոս ընտրուեցաւ և Ղա-
փանցի Գէորգ վարդապետն ալ Պօլսոյ պատրիարք
դրուեցաւ, որ ազդը Խաղաղութեամբ կառավարեց,
սակայն հիւանդութեան պատճառաւ տարիէ մը հը-
րաժարեցաւ :

Հ. Գէորգի ո՞վ յաջորդեց .

Պ. Յակոբ Նալեան, որ 3 տարի Երուսաղէմայ
պատրիարքութենէ ետեւ՝ ազդին խնդրանօքը վե-
րատին Պօլսոյ պատրիարք եղաւ և 12 տարի ազդը
Խաղաղութեամբ կառավարեց .

Իսկ ապա կ. Պօլսեցի կարապետ վարդապետն ի-

բեն յաջորդ կորդելով՝ ինք հրաժարեցաւ պատրի-
արքութիւնէ :

Հ. Յակոբ Նալեանի օրով ազգին մէջ ո՞ր նշանա-
ւոր անձը կար .

Պ. Դավար ամիրայ, որ բազուպ փաշա եպարքո-
սին սեղանաւորն ու սիրելին էր, յետոյ սեղանաւո-
րաց գլուխ (սարավարքեանեասը) եղաւ և հրաման
ստացաւ թաւշեայ փակեղ գնելու և ձիով ու սպա-
սաւով պատելու, որ յառուկ տռանձնաշնորհու-
թիւն էր :

Հ. Յակոբ Նալեան ի՞նչ երկարասիրութիւններ
թողած է .

Պ. Զէն Հոգեւոր, վէմ Հաւատոյ, Մեկնաթիւն
Նարեկի և Գանձարան Ծոնացմանց անուն երկասի-
րութիւննելը թողած, 1764 յուլիս 48 ին մեռած և
Բերայի գերեզմանատունը թագուած է :

Հ. Պատմաճեան Գրիգոր ո՞չչափ առեն իշխանու-
թիւն վարեց .

Պ. Գրիգոր Պատմաճեան 6 տարի և 6 ամիս զազ-
գը խաղաղութեամբ կառավարելէ և ճիզուիթաց ա-
մին կերպ մեքենայութիւնները խորտակելէ և ազգին
ծառայելէ եռեւ՝ իր կանքն հրաժարեցաւ, որում
յաջորդեց կողմուանցի Զաքարիա վարդապետը :

Հ. Զաքարիա ո՞րչափ առեն պատրիարքութիւն
ըլուա .

Պ. Զաքարիա իր աղջակալութեամբ զազդն հայ-
րաբար կառավարեց խաղաղութեամբ : Ճիզուիթք
մելթ ընդ մելթ փորձեր կը փորձէին, բայց պատ-

ըեւրքին և նորա խորհրդականաց մէկ ակնարկավը կը
փշուէին նոյն փորձերն, որ առանց հետեւանքի կը
մնային : Սակայն Լատինք վրդովեցին վերջապէս աղ-
զին խաղաղութիւնն, ոյր պատճառաւ Զաքարիա 9
տարիէն հրաժարեցուցաւելով՝ Պրուսա սպարուեցաւ .

Հ. Զաքարիայի ո՞վ յաջորդեց .

Պ. Արմուանցի Յովհաննէս վարդապետը . բայց 11
ամիսէն ողգը գահընկէց ընելով զայն՝ դարձեալ Զա-
քարիան ի գահ բազմեցաց :

Այս միջոցին Սայ Եփրեմ կաթողիկոսը տեղոյն
օտարազդի մեծամեծներէն թանուորութելով՝ մեռաւ,
որում յաջորդեց Սակոյի Թորոս Եպիսկոպոսը :

Զաքարիայի օրով ճիզուիթաց թերագրութեամբ
ազգին մէջ դարձեալ խոռվութիւն սերմանուեցաւ և
այնքան սաստկացաւ, որ ազգայինք սկսան զիրար
մասներ . այս պատճառաւ շատ մը անմեղներ կը բան-
ատրկուէին և ծանր պագանիներով հազիս կազատէին :

Հ. Զաքարիա երկրորդ անգամ քանի՛ ասրի
պատրիարքութիւն ըրաւ .

Պ. 17 տարի, որուն օրովք Փայլի ոկտու Առաքել
ամիրայ Տատեան, որ նախ Ազատլիյի վառօդարանը
շննեց և Սուլթանին հրամանաւն արքանի վառօդա-
րանին վերատեսուչ կարգեցաւ և Տատեան գերդա-
տանն հետզհետէ կայսերական շնորհաց արժանացաւ :

Հ. Զաքարիայի ո՞վ յաջորդեց .

Պ. Էջմիածնայ նորիբակ Գանիիէլ վարդապետն, որ
իր առաքենի և խոհեմ բնաւորութեամբն ազգին սի-
րելի եղաւ, 11 ամիսէն Էջմիածնայ Ղուկաս կաթո-

զիկոսը վախճանելով՝ կաթողիկոս ընտրուեցաւ . ու կայն դաւիթ եպիսկոպոս վրաց դաւիթ իշխանին միջոցաւ կաթողիկոսութիւնն յափշտակելով՝ դանիէլ կարին մնաց և դաւիթ Պարսից զօրութեամբ աղդին վրայ կը բռնանար . իսկ Պարսից դէմ Ուռոաց յաղթութեամբ դաւիթ անվաւեր կաթողիկոսը գահէն վար առնուելով՝ դանիէլ կաթողիկոսական աթոռը բարձրացաւ .

Հ. Դանիէլի աեղ ո՛վ եղաւ պատրիարք .

Պ. Յովհաննէս եպիսկոպոս Ժ. Բոյց սա իր խատըմքեր վարմամբ ժողովագեան ատելութիւնն իր վրայ հրաւիրելով՝ տարիէ մը Եւդոկիա աքսորեցաւ , և իրեն յաջորդեց Խամսեցի Գրիգոր Եպիսկոպոս , որ Ա ամիսէն ի Քաղկեդոն աքսորեցաւ .

Այս միջոցիս գարձեալ խռովութիւն ծագեցաւ աղդին մէջ և սմանք Յովհաննէսը կուզէին , ու սմանք ալ Դաւիթը . սակայն յետոյ միաբանելով՝ Յովհաննէսը բերին Եւդոկիայէն , որոյ օրովը շնուռեցան Նարլ-Գալաթի հիւսնդանոյը և Սամաթիոյ Ա. Գէորգ եկեղեցին նորոգուեցաւ .

Հ. Յովհաննէսի օրով Ի՞նչ պատահեցաւ .

Պ. Յովհաննէսի օրով Յոյնք գարձեալ սկսան Երուսաղէմոյ վանքը պահանջել . պատրիարքն աղդին Երեւելիներն ու Տիւղեան Զէլէպիներն ի ժողով հրաւիրեց , որք միաբան ջանիւք վանքն աղասաեցին :

Այս միջոցիս գագրեցաւ Ա. Պատարագի ատեն Տաթեւացւոյն և Որոտնեցւոյն յիշատակութիւնը .

Հ. Յովհաննէս երկրորդ անգամ ո՛րչափ ատեն պատրիարքութիւն ըրաւ .

Պ. Ա Ու ատրի պատրիարքութիւնէ եաեւ՝ հրամաւըեցաւ , և Եղմիածնայ նորիրակ Արլահամ եպիսկոպոսն ի նպաստ վանքին հաւաքած դրամներովը Պօլոյ պատրիարքութիւնը ձեռք ձգեց , և ի սկզբան սիրով և հեղութեամբ վարուեցաւ . բայց յետոյ սկսան եկեղեցականաց և աշխարհականաց հետ խստութեամբ վարսի , ինչպէս և Երուսաղէմոյ վարդապետները Պօլոյ եկեղեցեաց մէջ պատարագ ելէ արդիեց :

Հ. Արլահամ ո՛րչափ ատեն պատրիարքութիւնը ըրու .

Պ. Նախկին Յովհաննէս պատրիարքը Պէղճեան Յարութիւն անուն անձն իրեն զրկելով՝ Խնդրեց որ Երուսաղէմոյ վարդապետաց նկատմամբ գրած արգելքը վերցնէ . Արլահամ մերժեց սոն խնդիրն և հրամացեց Պէղճեանին որ սենեակէն գուրս ելնէ , զայն գետուպան հերձուածողաց կոչելով .

Պէղճեան սպին նախառանաց վրէմը լու ծելու յարմաք առթի մ'սպասեց . Յերազի աղդայինք և կեղեցոյ շնուռթեան արքանի հրամանին համար պատրիարքին գիմեցին . պատրիարքն իրենցմէ բազում ստակ սպահանջելուն վրայ սաստիկ գրգռուած՝ սոք ելան և Պէղճեանի թեւլագլութեամբ պատրիարքին դէմ Սուլթանին գանգառանաց աղերսագիր տուին :

Սուլթանն հրաման ըրաւ որ սրիշ պատրիարք մը ընտրեն . ուսափի 2 տարի և 4 ամիս պատրիարքութեամբարեն .

նէ յետոց՝ Արբանամ հրաժարեցուեցաւ :

Հ. Արբանամին ո՞վ յաջորդեց .

Պ. Ագրիանուազօլեցի Պօղոս Եպիսկոպոսն , որ աղքին մէջ կրօնական բաժանումները վերցնելու ձեռք զարկաւ . և Հռովմէտական ազգայնոց երեւելիներն ի ժողով հրաւիրելով՝ ազգային Եկեղեցին բաժնուելուն և միանգամայն իրենց կրօնաւորաց զայն նախատելուն պատճառն հարցուց : Մոքա միութեան մասին իր յայտնած փափաքանացը նկատմամբ չնորհակալութիւն յայտնելով՝ պատասխանելու համար Յ ամեն պայմանաժամ խնդրեցին :

Հ. Յ ամիսէն պատասխանեցին :

Պ. Ոչ , ուստի պատրիարքն ազգին և Հռովմէտական ազգայնոց երեւելիները գարձեալ ժողովի հրաւիրելով՝ բաժանեալները պերճախոս լեզուաւ ի միութիւն յորդորեց . Հռովմէտական ազգայինք իրենց կրերին վրայօք գանգատեցան և յայտարարեցին թէ երեսաւ երես գալ չեն ուզեր , և յաւելցուցին թէ մենք պատրաստ եմք , ինչպէս կուզէք լրէք :

Պատրիարքն ասոր վրայ Հռովմէտական Հայոց կրեղելներն ուղղակի հրաւիրեց , որ գարձեալ չպատասխանեցին , և ահա այս անգամ արհեստաւորաց գառն հրաւիրեց , բացատրեց նոյտ իւր նպատակն ու տարած ջանքերն , յայտնեց ամեն բան և օրհնեց զանոնք :

Հ. Ժողովուրդն ի՞նչ ըրաւ :

Պ. 300 էն աւելի անձնիք նոյն գիշերը Լատինաց բերայի Ս. Երրորդութիւն Եկեղեցին ժողովելով՝

պատրիարքին հարցմանցը չպատասխանելուն ու պատճառն հարցացին իրենց կրօնաւորացն , ովք պատիպատ խոռքերավ կը ճգնէլն զիրենք արդարացնել . այս միջացիս Լատին Եկեղեցականք յանկարծ վրայ գալով ժողովարդը վանաեցին , առարկելով թէ Լատինաց Եկեղեցին ձեր ժողովատեղին չէ : Ժողովուրդն արդար զայրացիթավ լցեալ աղաղակեց թէ ՄԵՐ սաակներն երբ կառնաք , Եկեղեցին ձերն է կաէք , և երբ հիմա ժողով լնելու եկանք , Լատինաց Եկեղեցի է ըսկըլ գոթրդ կը վանաեք » :

Հ. Ժողովուրդեան ցոյցն ի՞նչ արդիւնք ունեցաւ :

Պ. Գոյէճեանք Լատին կրօնաւորներէն թելադրեալ՝ ժողովուրդն Եկեղեցին կոխեց և այս գիշեր ալ Գաղղիոյ գեսպանատանը պիտի կոխէ ըսկըլ գացին Գոխածալապետին մասնեցին , որ անձամբ քննութիւն բանալով զրպարտութիւն ըլլալն հասկցաւ :

Ազգը պարտ ու պատշաճն ի գործ պիտի գնէք , բայց Տիւղեան գերգաստանին պատահած աղետիցը վրայ խոհեմութիւն համարեց յարմար առթի սպասել :

Հ. Տիւղեանց ո՞րպիսի աղետ պատահեցաւ :

Պ. Արքունի վաղերանացին վերատեսուչ Խոյլութևահ էֆէնախն , Հալէթ էֆէնախի զրգումամբն , որ Սուլթանին առջեւ մեծ յարդ և համարում տնէք , և որ հակակիր էր Տիւղեանց , Տիւղեանները բանապեկեց , նոյտ հաշինելը քննութեամ ենթարկեց և քանի մանձերէ ալ բոնի ստորադրութիւն առաւ , որ պէս թէ Տիւղեանք մեծագումար պարտք ունենացին

արքունի գանձուն, և ըստ այնո՞ւ Տիւղեանց և նոյս
բոլոր գործակալաց տուները կնքել տուաւ:

Հ. Տիւղեանց վիճակն ի՞նչ եղաւ.

Պ. Նոյս բոլոր գոյքերն աճուրդի հանուեցան,
բանտարկելոց մէջէն մի քանին բանտին մէջ մեռան
ժանտախտէն. Տիւղեանը 1817 հոկտ. 4 ին գլխատ-
ուեցան, որով ազդն ի խոր սուդ համակեցաւ, և լա-
ցին բոլոր Հոյք:

Աղջը Բ. Գոնէն հրաման տռնլով Տիւղեանց մար-
միններն ի գուրու-ջէշմէ՝ իրենց նախնեաց դամբա-
րանն ամփոփեց և պէղճեան Յարութիւն ամփրայ, որ
երբեմն Տիւղեանց գործակատար էր և այն աղետէն
յետոյ՝ Սուլթանին հրամանաւ փողերանոցի վերատես-
չութեան պաշտօնին կոչուած, միս բանտարկելոց ա-
զատութիւնը ձեռք բերաւ. զորս պատրիարքը Սուլ-
թանին հրամանաւ որոշեալ տեղեր սրարեց:

Հ. Տիւղեանց տուները խողարկուելու սրահուն
ի՞նչ յայտնութիւն եղաւ.

Պ. Սեղանի վէմ և եկեղեցական զարդեր դրա-
նուելով՝ երբ կառավարութիւնը տեղեկացաւ թէ Հայ
Հռովմէականաց տուները գաղտնի պատարագ կըլլոց
և թէ սոքա Հայոց պատրիարքին իրաւասութիւնը չեն
ճանճար եղեր, այն բաժանումը վերցնելու խիստ
հրաման զրկեց ի Պատրիարքարան և պահանջեց որ
պատրիարքն ամբողջ ազդին համար տէրութեան առ-
ջեւ երաշխաւոր լինի:

Հ. Պատրիարքն ի՞նչ ըրաւ.

Պ. Ազդին երեւելեաց խորհրդովս Հռովմէական
ազգայնոց երեւելիններն հրաւիրեց և տէրութեան
հրամանն անոնց հաղորդեց. հրաւիրեալք խնդրեցին
որ բաժանման պատճառ եղող կէտերն հմատ անձեւ-
թէ յանձնաժողովից մը միջոցաւ քննուին, որպէս զի
ազդին փափաքանացն համեմատ համաձայնութիւն
գոյանայ. ուստի երկու կազմէն խառն յանձնաժողով
մը կազմեցին, որ Յ ամսա աշխատելէ յետոյ՝ իւր տե-
ղեկադիրը մատոյց, որուն վրայ պատրիարքն ընդհա-
նուր ժողով գումարեց, յորում մի առ մի քննուելով՝
ժողովս իր հաւանաթիւնն յայսնեց, և որոշեց որ
համաձայնութեան կէտերն «Հրաւէլ Սիրոյ» անուամբ
տպադրուի:

Հ. Այս միութիւնն ո՞չափ ատեն տեւեց.

Պ. Խիստ քիչ, որովհետեւ Լատինք և Գոլէճեանք
ժողովուրդն սկսան գրդուել թէ՝ մինչեւ որ Պապը
չիշէք, կատարեալ ուղափառ չէք ըլլար, և երբ
պատրիարքն 1820 յուլիս 12ին վերջին օծման իւղն
օրհնելով՝ եկեղեցիները զրկեց օծուիլ ուղող հիւանդ-
ներն օծելու համար, Լատինք իրենց յայսերուն ոչն-
շանալը աւեսնելով՝ պառակտման վերջին փորձն ալ
ըրին, և յաջողեցան. Գոլէճեան վարդապետ մը Հայ
վարդապետի կերպարանք մտնելով և Հրաւէլ սիրոյ
տեարակին մէջի Լուսաւորչայ պատկերին վրայ Պա-
պին պատկերը փակցնելով՝ կեսարացի կօշկակարնե-
րը դրդուեց, որը խստացան. երկրորդ օրը Պատրի-
արքարանը կոխել:

Հ. Երկրորդ օրն ի՞նչ եղաւ .

Պ. Պատրիարքն այս լուրջ գիշերանց առնյով՝ առեն չանեցաւ առաջքն առնելու . առառօտուն խուռն բազմութիւն մը Մայր Եկեղեցի իջաւ , որ սկսան ազդակել թէ մեք Հայ Երև և Գրէնկ չինք ըլլար : Պատրիարքն՝ Յակոբոս և Մարկոս եպիսկոպոսները զրկեց , բայց ժողովուրդը հանդորտեցաւ . վաղեցին խորասկեցին պատրիարքարանի դռներն և պատրիարքը կը փնտուին , որ արդէն Թարքի մը տան փախած էր . Եէնիչէրի ազատին վրայ հասաւ , բռնեց միքանին և տանջանաց ենթարկեց . Բանտարկեալք առահի մատնեցին ազգին Երեւելիներէն ամսնք , որոց մէկ քանին մահուան գատապարտեցան և մէկ քանին առարտուեցան , յորս էր Պէղճեան Յարտթիւն ամիսյ , սրուն աեղ՝ վողերանցի վերստեռչութիւնը Պէղճեան Պօղոսի յանձնուեցաւ :

Հ. Առէ յետոյ ի՞նչ եղաւ .

Պ. Արբայեանք սկսան ասոր վրայ Լատինաց Եկեղեցին երթալ : Այս միջոցին Հայէթ էֆէնտի և նորասեղանաւորն՝ Խոխէլ անուն Հրեան խեղդամահ Եղան և Պէղճեան Յարտթիւն ամիսյ յաքորանաց վերադառնորդ ըստ առաջնոյն՝ վաղերանցի վերասեռ չութեան կոչուեցաւ և յարմար տոփիթ գտնելով՝ Սոլթանէն Տիւղեան շէլէպինելաւն աքարտանաց աղատութեան հրամանն ստացաւ :

Հ. Պօղոս պատրիարք ո՛քան առեն իշխանութիւն վարեց .

Պ. Ութը տարի , և ծերութեան պատճառաւ հըրաժարեցաւ . իրեն յաջորդեց կ. Պօղոսի Կարապետ վարդապետ :

Սա խոհեմ և շրջահայեաց մէկն ըլլալով՝ Պէղճեանի հետ խորհրդակցութեամբ ուղեց որ Հռովմէական ազդայնոց համար վոխանորդ մը գլուխ ի Ղաղաթիա , որպէս զի արքունի հրամաններն այս միջոցաւ անոնց ալ հաղորդուի : Պէղճեան սոյն որոշումնեւ անոնց հաղորդեց , ուք Մարտու շ Պօղոս վարդապետն ընտրեցին :

Հ. Հռովմէական Հայք Հայոց պատրիարքարանի իրաւասութենէն բաժնուելու համար ի՞նչ միջոյներու դիմեցին :

Պ. 1823ին Ռուսաց և Պարսից միջեւ ծագած պատերազմին հետեւալիթեամբ Սրարաւանահանգն Ռուսաց անցնելէն օգոստ քաղել ուղելով Հռովմէական Հայք , Սուլթանին աղերագիր մասուցին և իրենց ազդակիցներն անխղճաբար զրպարտելով՝ ուրաց պատրիարքութեամի մարտօնութիւն խնդրեցին : Սուլթանը բացատրութիւն ուղեց Պէղճեանէն . Պէղճեան՝ գոլէճեանց ազդին գէմ տածած անհաշտ ատելութիւնը բացատրելով՝ ըրածնին սոսկ զրպարտութիւն ըլլալն հասկցուց և յաելցաց թէ պատրիարքն ազդին համար լաս որում պատամխանատու՝ կրնաց երաշխառուել :

Հ. Ցիշեալ տհողոք զրպարտութեան հետեւանքն ի՞նչ եղաւ .

Պ. Սուլթանին հրամանաւ թ. Դուռն հարցուց պատ-

ըիսրբին թէ բոլոր Օսմանեան տէրութեան մէջ դըս-
նուող Հայոց համար կընայ՝ երաշխաւորել. պատրի-
արքն անմիջապէս պատասխանեց թէ ըստ ամենայնի
կերաչխաւորէ և վաստերով վասահայուց. սակայն
յարեց թէ կաթոլիկ կոչուած մաս մը եկեղեցւոց և
Պատրիարքարանի հետ յարագերութիւնը կտրած լի-
նելով՝ աստինց համար չկընար երաշխաւորել:

Հ. Այս միջոցիս ուրիշ ի՞նչ պատահեցաւ :

Պ. Թէնիւեանները աքսորուեցան ի կեռարիս, և ու-
զովհետեւ այս միջոցիս Յունաստանի ազգուամբու-
թիւնը վրայ հասած էր, Սուլթան Մահմետ Երո-
պական գեոպահներն արտաքսելով՝ Ծուսաց դէմ
պատերազմ հրասարակեց և հրաման ըրաւ որպէս զի
Գաղատացիները իրենց հայրենիքն աքսորէ, Հռով-
մէական կարգաւորներն Եւրոպա զրկէ, պատրիարքին
չհնազանդող Փօլսեցի Հռովմէականներն Սնասուու-
աքսորէ, ինչպէս նաեւ մայրապեաններն ալ աքսորէ,
և խստիւ արդելու Հռովմէականաց՝ որ Եւրոպացի
դանուած տեղեր չբնակին :

Հ. Սուլթանին հրամանն ի՞նչպէս դորձադրուեցաւ.

Պ. 1828 յունվար 9 ին աքսորն սկսաւ և նախ Գա-
ղատացիք աքսորուեցան. յունվար 28 ին տեղափո-
խութիւնն սկսաւ: մետրվար 6/ն կարգաւորներն Եւ-
րոպա և փետր. 23 ին մայրապեաններն ի Պահարմա-
ի Մահալճ աքսորուեցան: Իսկ պատրիարքին իրա-
ւասութիւնն ընդունող Հռովմէական աղքայինք Պօ-
լիս մնային:

Այս միջոցիս վերաշինուեցան Գումարարուի Մայր

եկեղեցին և Պատրիարքարանն, որ մեծ հրդեհին այ-
րել էին:

1829 ին Թիվքայ և Ռուսաց միջեւ հաշառութիւն
գոյացաւ. գեոպահները վերադարձան, որոց խիստ
փառաւոր խնդյաք մը տուալ Սուլթանը Պէջիքսէրէի-
դաշտավայրին մէջ, և նոցա խնդրանացը վրայ աքսո-
րելոց վերադառնալու և առանձին պատրիարքով կա-
ռավարուելու արածութիւն չնորհեց :

Հ. Ո՛վ եղաւ Հռովմէական Հայոց առաջին պատ-
րիարքը :

Պ. Նուրիճանեան Անտոն վարդապետն Հռովմէն
պատրիարք զիկուեցաւ, բայց Աւոտրից հպատակ լի-
նելուն՝ Սուլթանը չընդունեց նորա պաշտօնն. ուստի
Հռովմէականիք ալ Մանսուկեան Յակու վարդապետը
պատրիարք դրին և այսպէս Զ պատրիարք ունեցան,
Նուրիճանեանն հոգեւոր և Մանսուկեանն աշխարհա-
կան գործոց համար :

Սոյն միջոցիս Անաստուի քաղաքներէն 5000 ի չափ
Հայ երիտասարդներ իրը զինուոր՝ Փօլիս բերուեցան,
և իիլիկնանեի ու բերանանեի մէջ կաշխատէին :

Կարապետ պատրիարք 8 տարիէն հրաժարեցաւ,
որում յաջորդեց Աղաւնի Սաեփան եպիսկոպոս :

Հ. Հռովմէական Հայոց պատրիարքներն ի՞նչպէս
կառավարեցին .

Պ. Նուրիճանեան ուղեց Հայաստանեայց եկեղեց-
ւոյ ծխիցն ու արարողութեանցն համաձայն կառա-
րել Հռովմէական Հայոց եկեղեցին՝ Լատինք և Գո-

Էջեանք հակառակեցան . Նորիճան չոսմ դրեց ,
ուստից հրաման եկաւ որպէս զի Նորիճանեանի հը-
րամանացն հնազանդին . Գօլէճեանք յաջողեցան դո-
նէ ծոնացոյցին մէջ փոխոխոթիւն մոցնել . և հետե-
ւաբար Ա. Ծննդեան տօնն յաւաշ անցոցին , Սրբոց
տօնախմբութեան օրեւը փոխեցին , Ա. Հայորդու-
թեան գինիին մէջ ջար խառնեցին , Ա. Ուստածն
սկսան աւանց “Խաչեցար” ի երդել և պատարագի
ատեն Պապին անունն յիշել : Նաեւ՝ որպէս թէ զատ
ազգ մը ձեւանալու համար ալ փոխանակ Հայերէնի՝
սկսան ջաճկերէն խօսիլ :

Հ. Պէղճեան Յարութիւն ամիրայ ա՛րպիսի նշանա-
ւոր գործեր աւնեցած է :

Պ. Պէղճեան Յարութիւն ամիրայ իր ճոխութիւնն
ու ազգեցութիւնը միշտ ի նպաստ ազգին դուծ ածած
է . բազում եկեղեցիներ շինած և եկեղեցական ճոխ
զարդերով և գեղեցիկ զգեստներով զարդարած է
զանոնք : Նոյնպէս՝ Եշտի-Գուլէի ազգային հիւանդա-
նոցն ինք շինած է . Մայր եկեղեցւոյ , գումգումբու-
դրսի և գարթալի վարժարանոց հաստատուն եկա-
մուտ կազած է . Երուսաղէմի Ա. Գերեզմանին վրայ
պատարագելու համար տէրութենէն մատնաւոր ար-
տօնութիւն ձեռք բերած է . Պարսկերէն և Հայերէն
բաւարան մը տպագրել տուած և Վէնէտից Հայ-
կապեան բաւարանին ապադրութեան ամբողջ ծալիքն
ինք ըլրած է :

Հ. Պէղճեան որիչ Քնչ գործեր աւնեցած է :

Պ. Բավմայ բարեկեցաթեան պատճառ եղած ,
շատեր մահուանէ աղասած , աղքային ծախուց մա-
տակարարութեան համար առաջ նուէլներ տուած ,
ոտարազգեաց ալ մեծամեծ բարերարութիւններ ը-
րած , տէրութեան հաւատարմարար ծաւայած , Սուլ-
թան Մահմուտի պէս թագաւորի մը մաւրիսութեանն
արժանացած է : Նաեւ Ուստածիկան պատերազմին
պատճառաւ պատերազմական տուգանքը վճարելու
հնարքը դուծ է , որուն համար տէրութիւնն անհը-
նարին տագնապի ենթակայ եղած էր , և բարձրաս-
տիճան անձննութիւնն կրցած միջոցը դանել , բայց Պէղճ-
եան Յարութիւն ամիրայ իր բնաձիր հանճարովը միւ-
ջոցը գտնելով՝ տէրաւթիւնն աղասեց սպառնացող
վտանգ էն :

Հ. Պէղճեան Յարութիւն ամիրայ ուրիշ ի՞նչ պատ-
ւոյ արժանացաւ և ե՛րբ մեռաւ .

Պ. Սուլթան Մահմուտ իր խկ ձեռօքը կախեց
նորա կուրճքը թասվիրը Հիւանյուն պատուանչանն ,
որում հազիւ 2-3 հոգի արժանի եղած էին :

Պէղճեան ամիրայ 1834 յունիլար 3 ին մեռաւ .
որով ազգն անհնարին սդոյ մէջ ինկաւ :

Նորա յուղարկաւորութեան հանդէսն արտաքր-
կարգի մեծահանդէս շքով կատարեցաւ . ըստ հրա-
մանի Սուլթանին՝ նորա գաղազը պալատին առջեւէն
անցաւ և մարմինը Մայր եկեղեցւոյ գաւիժն ամիրու-
փեցաւ :

Հ. Աղաւնի Սուեփան պատրիարքին օրով Բնչեղաւ .
14

Պ. Աղաւնի Ստեփան պատրիարքին օրով բարձա-
թիւ եկեղեցիներ շնուռեցան և գաստիարակութեան
հարկն զգացուելով՝ մի քանի վարժարաններ բացուե-
ցան և ֆէշտմոլճեան Գրիգոր, Պաղտառար, Խոչտ-
առար, Գէորգ, Յարութիւն, Թագուր, Ֆիղիդա Պօ-
ղոս և Տ. Մեորոս վարժարանները այն ժամանակիս
մէջ նշանաւոր համերիացան։ Մի և նոյն առեն դիշե-
րօթիկ վարժարանի մը պէտքն ուղ զգացուեցաւ, և
Երուսաղէմոց Գալրիել պատրիարքէն խոկիւտարի
Երուսաղէմոց տունը ինդրուելով՝ հոն եռացարկ վար-
ժարան մը կառուցուեցաւ Ճեմարտն անուամբ, զոր
կառոցց Սէրբէրեան Յովհաննէս ամիրայ խր ծախիքը
Այս միջոցիս սկսան Պօլու դու Ամերիկացի միու-
նալը։

Հ. Աղաւնի Ստեփան ո՞րքան տաեն պատրիարքու-
թիւն ըրտ։

Պ. 8 տարի, որմէ յետոյ Ամասիոյ և Մարզուտնու-
առաջնորդ Յակոբ Եպիսկոպոս պատրիարք եղաւ։

Սա ազգը նորադանդներէ դդու շացնելու համար
պարզ կասկածի սպառճառաւ Յիղիգոյ Պօղոս վար-
ժարեալ, Խասդիւղի Տ. Գէորգ քահանան և տիրա-
ցու Յովհաննէսն արսորել տուաւ։

Ուալինեաւ ամիրայից և Ժողովութեան միջեւ Երկ-
պատականթիւնը սրակառ չէր, և ըստ որում ամիրայք
մէյմէկ աղքատիկ աղու որաշտութեան համար
տարեկան 3000 պաշ. Վճարելու խոստամնին չէին կա-
տարել, Յակոբոս պատրիարք Թանդիմսթի հաստա-

ստթենէն օդուա քաղելալ՝ դուրս գայուղ ազգայնոց
համար Ճեմարան անուամբ Յ. Պաշի տուրք մը սահմա-
նեց և 24 հոգիէ բաղկացեալ «Հոգտրարձու», ան-
ուամբ ժողով մ'ընտրեց, որ քահանը չորսներու ժողով
կոչուեցաւ։

Հ. Յակոբսս պատրիարք ուրիշ ի՞նչ ըրտ։

Պ. Պատրիարքական փոխանորդին նախողահո-
թեամբ գոտաստանական խորհուրդ մը հաստատեց
և թաղերու մէջ ալ ժողովներ հաստատել տուաւ, և
առաջին անգամ ժողովսւրդէն ընտրեալ 24 անձինքն
ազգային Ելեւմալից հսկելու պաշտօն ստացան։

Այս բանս ամերոցից ամբարտաւանութեանը դը-
պելով՝ սկսան հակառակիլ և կուգէին ճեմարանը
փակելով ժողովուրդէն վիէժ լուծել. ուստի նախ Ե-
րուսաղէմոց փոխանորդն համոզեցին որպէս զի տա-
րեկան 120,000ի տուրքը գաղրեցնէ և իրենց ծա-
նօթներն ալ խրատեցին որ թոշակաւոր տղաքներն
հանեն։

Հ. Այն վարմանքն ի՞նչ հետեւանք տնեցաւ։

Պ. Արսիհետեւ ճեմարանն ուրիշ Եկամուտ չունէր,
պատրիարքին ի ժողով հրակաց ամիրաներն և 80,000
պաշի անհրաժեշտ պէտքն խմացուց. ամիրայք խոս-
տացան 40,000ն լիենք վճարելու և մնացածը ժողո-
վուրդին վրայ թողուցին։ Ժողովուրդը պատրաստ էր,
բայց ամերոյք խոստամնին չէին կատարել. ուստի
պատրիարքն յուստհասելով՝ 2 տարիէն հրաժարե-
ցաւ։

Հ. Ո՞վ եղաւ պատրիարք :

Պ. Ամիրայք նախկին Ստեփան Եպիսկոպոսն ընտարեցին և նորա խորհրդական առևին թաղթադեան Պօղոս Եպիսկոպոսը . բայց ժողովրդեան յուղումը չը հանդարաեցաւ , Սէրվէրեան՝ ձեմարանիւ ծախոցը չդիմանալով՝ հրաժարեցաւ և ձեմարանին անօրէն՝ Մանուէլեան Յակոբիկ 1841 ապրիլ 6ին պարգեւաբաշխութեան հանդիսին հրա իրելով աղայաց ծնողքն և ուրիշ ուսումնակը աղբայիններ՝ աղդու առենաբանութեամբ մը ձեմարանին կործաննան վիճակի մէջ գտնուիլը բացաւեց :

Ներկայք ՄիԱԿԱՄ անուն ընկերութիւն մը կազմեցին և խնդրեցին պատրիարքէն ալ սրակո զի ձեմարանին յատկացեալ Յ զբան տուրքն աղդային ուրիշ եկամուտներէ բաժնուի , որովհետեւ ամիրայք միշեալ տուրքն չիւահեանոցի յատկացացեր էին :

Հ. Սայն առաջարկութիւնն ի՞նչ եղաւ .

Պ. Պատրիարքաբարանը ըստու կեցաւ . ասոր վրայնախձեմարանին աշակերտաներն և ապա ժողովրդն ազերագիր տուին Սովորանին , աղայելով ու աղդային ելմասական գործերը ժողովրդէն ընտրեալ 24 անձանց յանձնուի և Բ. Դունէն վաւերանաց :

Սովորանն աղերսագրին քննութիւնն հրամացեց . արդարութեան բարձրագոյն առենին առջեւ ժողովարդն ամիրայից հետ գատ վարեց , գատը շահեցաւ և ժողովրդեան արդար վախարդանացն համաձայն Բ. Դունէն պատրիարքաբարան հրամանադիր եկաւ . սակայն

ամիրայք երեւան չհանեցին զացն , և գոյաեցաւ ձեմարանն , սրով առքա իրենց աղդավասա նպատակին հասած եղան :

Հ. Հետեւանքն ի՞նչ եղաւ .

Պ. Ժաղավար լոգն աւելի գրգռուելով՝ գարձեալ ազերագիր տուաւ Սովորանին , որ հրաման ըրտւ աղդին գտառը շուտով տեսնուելու . սակայն Բ. Դուռը 24 ներկն 16ը բանտարկեց և մնացածներն ու աղերսագիր տուալուները կը վնասոէր . 3000 ի չափ ժողովադրդ գինեապահ խոկէնատէրի առաջնորդութեամբ Բ. Գուռն երթարով՝ կազազակէ թէ աղերսագիր տուալոններն իրենք էին . կառավարութիւնն ասոր վրայ քաղցրութեամբ կը վարուի , բանտարկեալերը կարձակէ և կը խսուանոյ աղդին վախարդը լրացնել . սակայն ամիրայից կուսակից Սովորանին Պետրոս վարդապետն արտաքին գործոյ նախարարին երթարով ժողովրդեան մէջէն տնանց աքսորուիլը կը պահանջէ :

Հ. Բ. Դուռն ի՞նչ ըրտւ .

Պ. 24ներտան մէջէն Սէլեան Յակիաննէս վարդապետը , Տիվիթեան Գրիգոր , Մանուէլեան Յակոբ , Յովհաննէսեան Յարութիւն . սակերիշ Անդրէսո և պատմաճի մահաեսոի Պետրոս անուն անձինքն աքսորեց նոյն օրը ժողովրդեան կողմէ Պօղոս վարդապետ Միշանճի Ստեփան և արիշ մի քանի աղդայինք աքսորին գէմ բուզաքեցին . կառավարութիւնը զանմէր ալ աքսորեց և պատրիարքն ու ամիրաները Բ. Դուռը կոչելով՝ ժողովրդը խաղաղեցնելու պատուէր տուաւ .

Աղաւնի Ստեփան տարիէ մը հրաժարեցաւ, որում
յաջորդեց ամիրայից բացարձակ կամքն Աստուածա-
տուր եպիսկոպոս 1841 սեպտ. 13ին :

Հ. Աստուածատուրի օրով ի՞նչ պատահեցաւ :

Պ. Ամիրայք կարծելով թէ ժողովարդն հանդար-
տեցաւ, սկսան գարձեալ իրենց ընթացքը շարունա-
կել. ժողովարդն ալ հանդերձ քահանանելով՝ չոր-
րորդ անդամ ազերատիլ տուաւ. Սուլթանին ըսելով
թէ «Մեք աէրութեան հրամանացն անհնազանդ
չեմք բայց ամիրայից ալ գերի չեմք» . աղերադիք
տուաղները նոյն օրը բանաարկուեցան, սակայն գի-
շեմ աղաս թողուեցան :

Խնդիրն երթալով սասականալու վեց էր. Սաս-
տածատուր պատրիարք և Տատեան Յավհաննէս և Ար-
դումանեան Արզուման Ժողովրեան զվաւորներն ի
ժողով հրաւիրելով համոզեցին և խոսացան թէ ժո-
ղովարդին կամքը պիտի յարդեն :

Հ. Սոյն խոսառութիւնչ հետեւանք ունեցաւ .

Պ. Բ. Դուռը տեղեկանալով Պատրիարքարանէն
խնդրոյն սպայն՝ 1841 դեկտ. 12 ին արհետաւորնե-
րէն 27 անձանցմէ ժողով մը հասասաւեց հրավարտա-
կու և այլեւս ազգային գործոց չմիջամանելու համար
ալ ամիրաներէն սուարագրութիւն տուաւ. սակայն ժո-
ղովարդին վարչութիւնն իր առջեւ գիտանմէ յարուց-
ուած անթիւ խաջընդուներէն յուսահանելով՝ պար-
տաւորեցաւ հրաժարիլ, որով ազգային վարչութիւնն
1842 նոյ. 13ին գարձեալ ամիրայից յանձնուեցաւ :

Ամիրայք՝ Երկանեան Յաղութիւն ամիրայի նախա-

գահութեամբ ի ժողով գումարուելով՝ ժողովրդեան
հետ հաշուաելու միջոցներուն վեց խորհեցան. Եր-
կանեան ամիրայ բացատրեց ազդին վիճակին և եղաւ-
կացուց թէ պատաճառը պատրիարքաց անհողութիւնն
է . տասի միաբան պատրիարքին հրաժարաւմը խնդ-
րեցին, որ վութայ անմիջապէս խը հրաժարականը
մասաւցանելու :

Հ. Ո՞վ պատրիարքը ընտրաւեցաւ :

Պ. Զմիւռնից առաջնորդ Մատթէս եպիսկոպոսն,
որ իր ժողովականութեամբն և համապիչ քարոզու-
թիւններալը ժողովարդն ամիրայից հետ հաշուեցուց
և 30 անձերէ բազկացեալ ժողով մը կաղմեց, որոց
անդամնց 16ն ամիրաներէ և 14ն ալ ժողովարդէն էին:

Հ. Ոյտ միջոցիս ի՞նչ շարժամ եղաւ :

Պ. Վարժարանաց յառաջդիմութեան մասին թա-
ղերն սկսան մրցիլ. Սամաթիոյ երկանու վարժարանք՝
Փափազեան Մինէճի Սոյդ բանիկին և Ղաղաբանեան
Քրիստոնաւորի ազդ տոիրական անձեռէր ջանիսքն ու
անխանչ աշխատութեամբը մեծ վայլ սասացան. նոյն-
պէս և խոսդիւզի վարժարանն ալ մեծ յառաջդիմա-
թիւն ունեցաւ :

Կաթողիկոսի անուան յիշասակութիւնն, որ 1828ի
պատրիարքին պատաճառու գագած էր, վերսանն
սկսաւ և Երջանկայիշասակ Աշաբակեցի Ներսէս Ե.
1843ին կաթողիկոսական տթառը բարձրացաւ :

Հ. Ներսէսի վեց յիշասակութեան արժոնի ի՞նչ
կայ :

Պ. Կաթողիկոսութենէն տռաջ Եջմիածինը Պարսկաց ձեռքէն աղատելու մեծապէս օգնած է . իսկ կաթողիկոսութենէն յետոյ մինչեւ խր մահը Պալածէնիոյ դէմ բաղրամած՝ դաշտայ թթմոյն դործադրութիւնը պահանձած , աղդային լրւառութեան աշխատած և Տփղիսու Ներսէսեան վարժարանը կանդնած է .

Հ. Մատթէսախ պատրիարքութեան օրով Ի՞նչ եղաւ :

Պ. Հայ եկեղեցականաց դլխարկները փախուեցան , պատրիարքաց շքանշան տրուեցաւ , և Ռուսաց կոռատոնդին մեծ դոքսն ու Գաղղիացւոց Լուի-Ֆիլիպ թագաւորին սրբին՝ Աօնքանսիէ դոքսն , որ Պոլիս եկած էին , Պատրիարքին այցելութիւն տուին : Նոյնապէս բաղրամած դէմ տաելութիւնն , որում իրենք պատճառ առած էին , սկսաւ աղդին մէջ , և պատրիարքը նղովեց զանոնք :

Այս միջոցիս սկսաւ Հայաստան անուն լրագիրը :

Հ. Աղդային յառաջդիմութեան դէմ Ի՞նչ արգելք ելաւ :

Պ. Ամիսայք Մատթէս պատրիարքի բացարձակ իշխանութիւնն և աղդային յառաջդիմութեան մասին տարած հագածութիւնը տեսնելով՝ սկսան իրեն դէմ ելնել և կուղէին զայն հրաժարեցնել , բայց առ ահի ժողովրդեան՝ չհամարձակեցոն և միայն նորա իշխանութիւնը չափաւորելու եղանակը դառն :

Հ. Ի՞նչ էր այդ եղանակը :

Պ. Աղդային վարչութիւնն որոշեցին երկու ժողովներու յանձնել և առանց անոնց դիտութեանն ու որչմանը՝ պատրիարքին բոլոր ըրածներն անվաւեր համարիլ . ուստի կրծիկեան Յակոբ էֆէնտիփ (որ մեծ-եղանակը բէշիս վաշոյի սիրելին էր) և ձեղայիրեան Մկրտիչ ամիրայի (որ բէշիս վաշոյի սեղանաւորն էր) միջոցաւ եպարքոսն հաճեցացին , որ ըստ այսմ՝ Սուլթանէն հրավարասկ ստացաւ ու աղդին յանձնեց 1847 մայիս 3 ին :

Հ. Բայ յիշեալ հրավարասկին՝ Ի՞նչ կարգադրութիւն եղաւ :

Պ. Եկեղեցականներն , ամիսաններն ու ժողովուեան զլխաւորներն հրաւիլեց պատրիարքն ի Պատրիարքաւորան , ուր ըստ ողամադրութեան յիշեալ հրավարասակին՝ 14 եկեղեցականներէ Հոգեւոր ծողով անուամբ յողով մը և 20 աշխարհականներէ ալ գերազոյն ծողով անուամբ ժողով մը կազմուելով՝ նախագահութիւնը պատրիարքին և որոշմանց դործադրութիւնն ալ Լոռօֆէր անուամբ՝ կրծիկեան Յակոբ էֆէնտիփ յանձնուեցաւ :

Այս միջոցիս Ցէրիէրի կարգինալն Հռոմէն Պոլիս եկաւ , պատրիարքին հետ քանից տեսակցեցաւ և կը յուսացաւէր 2 եկեղեցեաց միջեւ միտթիւն հաստատել , բայց Լատին եկեղեցականաց պատճառաւ այս մասին եղած ջանքերն ապարդիւն մնացին :

Հ. Ուրիշ Ի՞նչ շարժումներ եղան :

Պ. Հայոց և Հռոմէկան աղդայնոց ուսեալ և

աղքատէր երիստասարդք, որ Մարտառեան և Ռափայ-
յէլեան վարժարանաց մէջ դաստիարակուած էին,
Համազգեաց անուամբ ընկերութիւն մը հաստատեցին,
ոյր նպատակն էր ուսում ծաւալիւ, հայորմակ դիւ-
զօրէլոց մէջ դպրոց բանալ, երկրագործութիւնը ծաղ-
կեցնել և աղդային հնութեանց խանդաբան մը հաս-
տառել, Սուզ միջնոցի մէջ ընկերութիւնն յառաջ գը-
նոց, բայց գժբաղդաբար Հուվմէական աղդայնոց
Հասունեան պատրիարքին անդադար միքենացու-
թեանցը պատճառուած կործանեցաւ.

Հ. Մարտառեան և Ռափայյէլեան վարժարաններն
ուր հաստատուած էին.

Պ. Հնդկաստանցի աղջ Սամուէլ Մարտառ աղդա-
սէր անձին կատակած մեծագումար ստոկով Փարիզու-
մէջ հաստատուեցաւ Մարտառեան վարժարանն, իսկ
Հնդկաստանցի աղջ Ռափայյէլ ֆարազամեան աղդա-
սէր անձին կատակած մեծագումար ստոկով ալ Ռա-
փայյէլեան վարժարանն հաստատուեցաւ ի վէնէտիկ ։
Սակայն Մինիթարեան հարք՝ հակառակ կատակա-
րին կամացը կը վարուէին միշտ . և վերջապէս Մա-
րտառեան վարժարանն ալ ծախեցին.

Հ. Մատթէոս պատրիարք ո՞րչափ ատեն պատրի-
արքութիւն ըրտաւ .

Պ. Մատթէոս պատրիարք որ որդէն զզուած էր
ամիրայից վաստ ընթացքէն, Յ տարիէն յետոյ՝ 1848
հոկտ. 1 ին հրաժարեցաւ .
Ճաղովուրդն, որ Մատթէոսի հրաժարելուն պատ-

ճառը զիտէր և չեր ուղեր նորա հրաժարումը, իս-
կէնուէրի առաջնորդութեամբ նորիկին Յակոբոս պատ-
րիարքն ընտրեց .

Հ. Յակոբոսի օրով ի՞նչ շարժում եղաւ .

Պ. Պատրիարքին ջոնիւքն իւսկիւտարի ձեմարանը
վերստին բացուեցաւ և Եէտի-Գուլէի Աղդային Հի-
ւանդանացին մէջ աղդին որբ, աղքատ, պանդուխոտ
և անպաշտուած աղայոց համար նախակրթարան մը
հաստատուեցաւ . սակայն ձեմարանն ապա գարձեալ
զոյսւելով՝ կահ կաբասին Ս. Փրկչի վարժարանն փո-
խադրուեցաւ, նորա աստիճանը բարձրացաւ և ժա-
մանակին պահանջման համեմատ սկսաւ դանազան
ուսմամբ և լեզուագիտաթեսմբ ծաղկել և աղդին
օդատակար ըլլուշ չորհիւ բազմաջան ճդանոց Ղաղա-
բական Քրիստոնաորի և քանի մը տաղի շարունա-
կեց . Սակայն աղդին մէջ աղդեցութեան ուէր անձինք
աղքատին ուսում պէտք չէ ըսելով՝ կողծանեցին զայն
գժբաղդաբար .

Հ. Յակոբոս պատրիարքին օրով ի՞շատակութեան
արժանի ուլիշ ի՞նչ պատառհեցաւ .

Պ. Ի քաջալերութիւն Յակոբոս պատրիարքին աղ-
դասիրական և ուսումնատիրական չանիցը՝ Ներսէս
կաթողիկոս Փրկչի և Ս. Ետարանչոց պատիելներովը
զարդարեալ մարդարանազդ ծանրագին կանքեռ մը
դրկեց .

Էջմիածնի միաբաններէն Շահնազարեան բարելի-
շատոկ կարսպեա վարդապետն, որ բնակութիւնը

Փարիզ հաստատած էր, դաղթական Հայոց համար
մասաւու մը հստառաեց և դրականութեամբ սկսաւ
աղջին ծառայել.

Վէնէտից Մխիթարեան միաբանութենէն Գար-
բէլ Արվազովքի, Սարդիս թէոդորեան և Ամբրոսի-
ոս ու Խորէն Գալֆաեան գիտնական վարդապետներն
Հայաստանեաց եկեղեցւոյ դիրէլ դարձան, ազգայ-
նոց առաստաձեռնութեամբը Փարիզու մէջ Արեւելիան
Վարժարանը բացին և Մասեաց Ազանի անուն կի-
սամեաց հմտալից լրադիր մը հրատապակեցին.

Հ. Ներսէս կաթողիկոս ե՞րբ վախճանեցաւ.

Պ. Պաշտպանն Հայրենեաց Աշտարակեցի Ներսէս
Ե. 1857 փետր 13ին վախճանեցաւ ի հասակի 94 տ-
ամաց, և նորա յանկարծական մահն ընդհանուր աղ-
ջին խորին ցաւ և մեծ լիշտ պատճառեց.

Հ. Ներսէսին ո՞վ յաջորդեց.

Պ. Նովիկին պատրիարք Մատթէսս եպիսկոպոսն
1858 յունիս 8ին կաթողիկոս ընտրուեցաւ, և որում
թէ աղջին, թէ Օսմանեան տէրութեան և թէ Ռու-
սիոյ տէրութեան կողմէ մեծամեծ պատիւներ ընծայ-
ուեցան.

Մակար եպիսկոպոսն Զ վարդապետօք Էջմիածնայ
կողմէն հրատիրակ եկու ի Պօլիս ի Խոկ Ուռասաց կայսեր
կողմանէ աւ Լօրու Մէլիքեան Հայազդի զօրավարն
հրատիրակ եկու, որում ընկերացած էր իւր բանակի
օգնական Մէքայէլ Միանսարով անուն սպայն.

Հ. Յակոբոս պատրիարք երկրորդ անգամ քանի
տարի պատրիարքաթիւն ըրաւ.

Պ. Յակոբոս պատրիարք իւր ծերութեանը պատ-
ճառաւու 9ը տարի և ինն ամիս պատրիարքաթիւնէ
ետեւ հրաժարեցաւ 1858 հոկտ. 7 ին.

Մեկնեցաւ յերաւալպէմ և վախճանեցաւ անդ,
թաղուեցաւ Ա. Փրկչի վանոց մէջ.

Ճողովուրդը խորին ցաւ զգաց սորա հրաժարմա-
նը վրաց, ըստ սրում իր ազգասիրութեանն և ուսում-
նասիրութեանն համար յոյժ կը սիրէր, կը յարդէր և
կը վախաքէր որ պատրիարքութիւնը դարձեալ շա-
րունակէ, սակայն անկարելի եղաւ, և հետեւաբար
Կ. Պօլսեցի գէորգ եպիսկոպոսը պատրիարք ընտրուե-
ցաւ.

Հ. Գէորգ եպիսկոպոս ո՞րքան առեն պատրիար-
քութիւն ըրաւ.

Պ. Գէորգի պատրիարքութեան օրով յատուկ մաս-
նավամբի մը միջոցաւ ազգային զործոց և եկամախց
ինչպէս նաև չիւնիդանոցի ծախոց բարուք մատա-
կարարութեանն համար կանոնադրաւթիւն մը խմբագ-
րուեցաւ համաձայն ազգային արտօնութեանց, յո-
րում ճշդիւ գծաւած էին ազգային պարտուց և իրա-
ւանց ասհմաններն և որ հիմնեալ էր ընդհանուր
քաղանի քուէարկութեան վրայ.

Գէորգ պատրիարք, որ միահեծան իշխանութեան
թիւնածու էր, թէ այն կանոնադրութեան և թէ
ազգային ինչ ինչ ինդրաց պատճառաւ հրաժարեցաւ,
14 ամիս պատրիարքութիւն ընելէ յետոյ՝ 1854 ապ-
րիլ 24 ին.

ԱՅՀԱՆԱԴՐԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ

1860 ՄԱՅԻՍ 24

Հ. Գէորգ Պատրիարքին ովլ յաջորդեց .
Պ. Աղբականուալօլսեցի Սարդիս Եպիսկոպոսն , որ
1860 մայիս 14 ին՝ ըստ սովորութեան՝ նախ Սուլթա-
նին ներկայացաւ և տպա թ. Գուռը զնաց և կացե-
ական հրավարակաւ իր պաշտօնին մէջ հաստատ-
եցաւ :

Մայիս 24 ին ալ բնող հանուր ժողով գումարեցաւ,
ուր ներկայ էին Սարդիս Պատրիարքը, նախկին Պատրիարք Յակոբոս և ապօ�իկոսը, բարձրաստափան Եկեղեցականը, ամիշտայք, ուստամական ազդ սցինք և ուղարկած առաջնորդները :

Յանձնամ սղովին պատրաստած կամսագլիքն այս
ժողովում մէջ ճայրէ ի ճայր կարդացուեցաւ և ներկա-
յից միաձայն հաւանութեակն ընդունուեցաւ ու կոչ-
ուեցաւ ԱԶԳԱԾԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆ , որոց Տիմ-
նական ոկզրոնքն են ,

U.

“Աղջին ամեն մէկ անհատն առ Աղջն պարտաւո-
ւ ըստ թիւններ ունի . Աղջն ալ իր կողմէն առ աղջա-

„ յին ամեն մէկ անհատ պարագաւորաւթիւններ ունի .
„ դարձեալ՝ ամեն մէկ անհատ իրաւունքներ ունի Աղ-
„ դէն , և Աղջն անհամներէն ” :

6

„Ազգային վարչութիւնն հիմնեալ է իրաւանց և
„պարտուց սկզբանքին վայ, որ արդարաւթեան
„սկզբանքն է, և իր ոյթը ձայնից բազմութեան մէջ

“ կը կոյանայ , որ օրինաւորութեամ սկզբունք ”
“ Ամենայն անօրէնութիւն ազգային որ չէ համա-
“ ձոյն սոյն սկզբանց , ոչ ալոդարէ և ոչ օրինաւոր ” :

9

„Աղդն ու Աղդային վարչոթիւնը փոխադարձ
„պարտիքներով կապտած են իրավուն ։”

9

„Աղքայնոց պարտաւորութիւնն է Աղքին պիտու-
„յիցը պահանջած ծախքերան մասնակից ըլլալ, իւ-
„բաքանչխւրն իւր կտրողութեան չտփով. Աղքին
„խնդրած ծառայութեանց յանձնառու ըլլալ, և Աղ-
„քային վարչութեան ըլաած անօրէնութեանց ազգա-
„ութիրաբար հնազանդիւ”.

1

„Աղդային վարչութեան պարտականութիւնն է
„Ազգին բարդական, մտաւրական և նիւթական
„պիտոյիցն հող տանիլ. Հայաստանեայց Ա. եկեղեց-
„ոց գաւանութիւնն ու աւանդութիւններն անխախտ

„ պահել մարդկութեան անհրաժեշտ եղած գիտել
„ եաց ուսումն Ազգին ամեն աստիճանի թէ մանչ և
„ թէ աղջիկ տղայոց հաւատողապէս ծաւալել, աղ-
„ դային հաստատութիւնները պայծառ պահել, Ազ-
„ ին հասցիներն օրինաւոր կերպով աւելցնել և
„ ծախքերն խնասութեամբ անտեսել, Ազգին ծա-
„ ռայտութեան մշանցենուպէս նույիրեալ անձանց կա-
„ ցութիւնը բարւոքել և ապագան ապահովել, կա-
„ րօտերոց խնամ անիլ հայրաբար, աղդայնոյ մէջ
„ ծագած վէճերն արդարութեամբ խաղաղել, և
„ վերջապէս՝ Ազգին բարեկարգութեանն և յառաջա-
„ գիմութեանց աշխատութիւն չխնայել ” :

Զ.

„ Ահա այս ամեն պարտիքները կատարելու և ի-
„ րաւունքներն ապահովելու գիտամամբ է որ աղդն
„ հետեւեալ կերպով (աես Սահմանադրութեան մէջ)
„ կը սահմանագրէ աղդային գործոց վարչութիւնը ” :

Հ. Ազգային Սահմանադրութիւնն ի՞նչ մզում
սուաւ :

Պ. Ազգը մեծ ցնծութեամբ ընդունեց անոր հաս-
տառաւթիւնն, որ նոր թուական բացաւ, և նոր կեանք
և աղդային գործոց նոր ուղղութիւն սուաւ, ժողո-
վուրդն սկսաւ ոգեւորիլ և բերկրիլ :

Ժողովուրդը վայելուչ շքեզութեամբ աօնեց նորա
Տարեդարձն ի Հիւաքեար-ի ակելէսի, և որոշեց աօնել
ամեն տարի մայիս 24 ին, ինչպէս որ կը տօնէ մինչեւ

յարդ, ու տարբերութեամբ միայն որ աղդային սոյն
հանդէսն կը տօնուի այժմ ի պարտիզի Ս. Փրկչի Աղջ.
Հիւանդանոյի :

Հ. Սարդիս պատրիարք ի՞նչպէս գործադրեց Սահ-
մանադրութիւնը .

Պ. Նոյն տարւոյ օգոստոս 25ին խւր նախագահու-
թեամբը սահմանադրական առաջին ժողովը գումա-
րեց, որոյ 120 անդամներն ժողովրդեան քուէով
ընտրեալ Ազգային երեսափանաներ էին : Նոյն օրը
ընտրուեցան կրօնական ժողովոյ 14 և Քաղաքական
ժողովոյ 20 անդամներն՝ ըստ Ազգային Սահմանադ-
րութեան . իսկ Քաղաքական ժողովն՝ հոկտ . 13ին
Ծնտեսական և դատաստանական խորհուրդներն և
նոյ. 20 ին ալ Ռւսումնական խորհուրդն և հիւանդա-
նոյի հոգաբարձութիւնն ընտրեց :

Հոկտ. 13 ին Գաղղիոյ գեսապան Լավալէթ մար-
քիլն այցելութեան եկաւ, Սարդիս պատրիարք ալ
փոխադարձ այցելութեան գնաց :

Նոյ. 18 ին Մեծիտիյէի առաջին կարգի պատուա-
նըշան սսացաւ :

Հ. Ազգին մէջ ի՞նչ շարժում տեղի ունեցաւ .

Պ. Խւրաքանչիւր թաղի մէջ ընկերութիւններ կազ-
մուեցան վարժարանաց օգնելու և յառաջդիմակա-
նաց քուէ վաստկցնելու համար, բայց այդ ընկերու-
թիւններէ քիչեր միայն կրցին կանգուն մնալ :

Այս ընկերութիւններէ ամենէն օգտակարն է
Անձնուէր ընկերութիւնն, որ բարեյիշատակ գրավա-

ճառ Յարտիւն Մարդոքեանի հայսաձեռնութեամբ
1860 օդուտոս Այն հաստատուեցաւ և կը շարունակէ
մինչեւ հիմա անխսնջ ջանիւք և անձնութեամբ
Հաղպահուեան Քրիստոսարիւ:

Սոյն ընկերութեան նալատակն է հատակաւոր պահ-
դուխտ ազգայնոց ձրի գրել և կտրոքալ սորուեցնել:

1861ին ալ մի քանի ազգատէր երիտասարդաց ցանիքն առ զանովութեամբը Բերայի մէջ “Արեւելիան
թատրոն” ը բացուեցաւ, որ Հայ-գերասանաց ու
գերասանաւ հետո միջոցաւ հայերէն ներկայացութիւր
և ազգային խաղեր կը արաւէին:

Հ. Ազգին մէջ այս շարժումն ո՞րպիսի տպաւորու-
թիւն յառաջ բերաւ.

Պ. 1860 յուլիս 17ին Հունվարէական ազգայնոց քա-
ղաքական գործոց պատրիարքին հրաժարելով՝ ժողո-
վուրդն ուղեց Սահմանադրութիւն հաստատել և ըստ
այնմ ընտրել նոր պատրիարքին, բայց Հաստևեան գե-
րապայծառ (ապա պատրիարք-կաթողիկոս և յետոյ
կարդինալ) քաղաքական գործոց պատրիարքութիւնն
ալ ստոցաւ:

Բողոքական ազգայինք ալ նմանօրինակ շարժում-
ներ ըրբին, բայց չյաջողեցան:

Հ. Սարդիս պատրիարքի օրով ի՞նչ գէպք պա-
տահեցաւ.

Պ. Միթքելամ անուն բողոքական ազգայինն, “Ե
կենդանութեան բաղաւմ նախատինք ըրած էր Հա-
յաստանեաց Ս. եկեղեցւոյ գէմ, մեռնելով՝ իր դաւ-

նակիցներն ուղեցին իսրանէ գրան մեր աղդային գե-
րեզմանատումն թաղել, սակայն աղդն ընդգիտացաւ
նորա գործած նախատանացը պատճառաւ, ինդիրը
մեծցաւ, Անդ զիոյ, Բրուսիոյ և Ս. մերիկայի գեսպանք
միջամտեցին ի նպաստ բողոքականաց և կոչէին ըրո-
նութեամբ թաղել տալ, ասկայն Բ. Դուռն ի նպաստ
Ազգին լուծում տուաւ խնդրոյն, զոր արիարար կը
պաշտպանէր Սարգիս պատրիոտը:

Հ. Սարդիս պատրիարքի ի՞նչ պատճառաւ հրաժա-
րեցաւ.

Պ. 1860 գեկտ. 24 ին Երուսաղէմոյ Յովհաննէս պատրիարքին ի հասակի 75 ամաց կալմածահար վախճանեցաւ, Միաբանք ուղեցին իրենց մէջէն ընտ-
րել նոր պատրիարքն: Ազգային Ընդհանուր ժողովն
ալ, որ համայն թուրքիոյ Հայ ժողովաւրդը կը ներկա-
յէ, յիրաւանց, ուղեց վանքին ելումուտքը զիտեալ,
հաշիւ պահանջել ըստ Սահմանադրութեան, և դար-
սէն ընտրել պատրիարքն, եթէ միաբանաց մէջ ար-
ժանաւոր ոք չդանուի:

— Խնդիրը բողոքական ժողովարդն յուղեցաւ,
յերկուս բաժանեցաւ և երկու կուսակցութիւն գոյա-
ցաւ խաւարեալ և յուսաւորեալ անուամբ:

Սարդիս պատրիարք, որ ի սկզբան վերջին կո-
սակցութեան կողմը կը բռնէր, յետոյ յարեցաւ ա-
ռաջին կուսակցութեան, որով ինդիլն աւելի ծան-
րացաւ և յողովուրդն սկսաւ եկեղեցեաց մէջ “Յիշ-
ուի աղաղակել:

Պարգիս պատրիարք մէկուկէս ասորի պաշտօն վարելէ յետոյ՝ այս պատճառաւու և բարձրագոյն հրամանաւ 1861 դեկտ. 20ին հրաժարեցաւ և Սահմանադրութիւնն ալ դործադրութենէ դադրեցաւ :

Հ. Սարգսին մ'վ յաջորդեց .

Պ. Նիկոմիդիոյ առւաշնորդ Մազաքեան Սահմանաստուկան եպիսկոպոսը պատրիարքական աեղապահ և Բ. Դրան կողմանէ կարգեալ խառն ժողով մը դրուեցաւ : Եւ ըստ որում աղդային Սահմանադրութեան վաւերացումը կը յապաղէր , հազարաւոր աղդայինք 1863 օգոստոս 1ին Պատրիարքարան իշնելով՝ մէջի եղաղները դուրս ըրին և դուռը դայեցին . սակայն սուսիկան գորաց գլուխ Սէլիմ փաշա 300ի չափ զօրօք Պատրիարքարան իջաւ և դռները բացաւ :

Հ. Սահմանադրութիւնն ի՞նչ եղաւ .

Պ. Պատրիարքարանի փակման դէպքէն մի քանի ամիս յետոյ Բ. Դուռը վաւերացեալ շնորհեց Աղդային Սահմանադրութիւնն , ուոյ համեմատ աղդային ժողովները վերակազմեցան :

1863 հոկտ. 15 ին Ելեսավիսանական ընդհանուր ժողովն քուէից բացարձակ առաւելութեամբ պատրիարք ընտրեց Զմբառնիոյ առւաշնորդ թագթագեան Պօղս եպիսկոպոսը , որ Հայոց առաջին սահմանադրական պատրիարքը եղաւ և Աղդային Սահմանադրութիւնն անթերի դործադրիւթ համար հանդիսաւ ըստ ուխտ ըրուտ Մայր Եկեղեցեաց մէջ առաջի Երեսիսաւանական ընդհանուր ժողովը և իներկայաթեան բազմաթիւ ունկնդիր ժողովրդեան :

Հ. Պօղս պատրիարքին օրով ի՞նչ դէպքեր պատահեցան .

Պ. 1864 սեպտ. ամսոց մէջ Աղթամարայ Խոշատուր եպիսկոպոսն ի կենդանութեան իւր նախարդին՝ Պիւլպիւլ մականուանեալ Պետրոսի՝ տպօրինաւոր կերպիւ կաթողիկոս եղաւ :

Այս միջացիս Սայ կաթողիկոսն ալ վախճանելով՝ աջապահեան Նիկողոս եպիսկոպոս ինքզինք դաղտագողի կաթաղիկոս ձեռնադրել տուաւ :

Աղդ. Կեդր. Վարչութեան խառն , Վիճակային և Երեսիսկուսանական ընդհանուր ժողովները միաձայնութեամբ ապօրէն ու անվաւեր հոչակեցին յիշեալ ընտրութիւնները , և ըստ այսմ , նոյն երկու ապօրէն կաթողիկոսները Պատրիարքարանի խնդրանօք Բ. Դուռը Պօղս բերել տուաւ :

Հ. Ուրիշ ի՞նչ պատահեցաւ .

Պ. Խոսկիւսարի դերեղմանատան նկատմամբ Հայոց և Յանաց միջեւ մեծ վէճ մը ծաղ եւսկ՝ աղդային իրաւունք պաշտպանող 40-50ի չափ երիտասարդներ ուստիկանութեան դուռը բանտարկուեցան . պատրիարքն աղդային շահուց համաձայն ինդիրը չկնալով պաշտպանել՝ ժողովուրդն սկսաւ իրմէ դժողոհիլ :

Հ. Նուպարեան վարժարանն ե՞րբ բացուեցաւ .

Պ. 1865ին բացուեցաւ Նուպար-Շահնազարեան վարժարանն , որ կանգնեցաւ բարեյիշատակ Շահնազարեան կարստ վարդապետին կտուկած 1000 ոսկովն , որուն վրաց 3000 սակի ալ եղիպատոսի նասկովն , որուն վրաց 3000 սակի ալ եղիպատոսի նա-

Խարաբապետ Հայոց-աղզի նուպար վաշոյ աւելցուց ի
յիշատակ իւր եղրօր՝ Առաքել Նուպարեանիւ:

Այս դուրծին մէջ մեծ դեր ու աշխատութիւն ու-
նեցած է վարժապետեան ներսէս Խալիսկուպոսը :

1865ին վախճանեցաւ Մատթէոս Ա. Կաթողիկոսը:

Հ. Պօղոս պատրիարքին օրով ի՞նչ ներքին խնդիր
ծագեցաւ .

Պ. Կարնոյ Տ. Յակոբ քահանային պատճառաւ , որ
զերիմեան Հայոցի զրադարտեր էր Բ. Դասն առջեւ , ի-
րաւասաթեան խնդիր մը ծագեցաւ , որ տպո ծան-
րացաւ . պատրիարքն աղդային իրաւանց հակառակ
վարուեցաւ , գժոհոհութիւնն աւելցաւ իրեն դէմ և
հրաժարական զրկեց Բ. Դուռը որ մերժեց ընդանիլ ,
Սահմանադրութիւնն գործադրութիւնէ և սահմա-
նադրապէս կազմեալ ժողովսերը գաղրեցաց 1860
մարտ 20ին ու իր կողմէ Խառն ժողով մը կարգեց .
միայն Երեսփախանական ընդհանուր ժողովը իւր նիս-
տերը շարունակելու արտօնութով , ըստ ուսւմ , առ կը զ-
բաղէր կաթողիկոսական խնդրավ . 1866 սեպտ. 17ին
Կ. Պօլսեցի գէորգ Եպիսկոպոս (նախկին պատրիարք)
կաթողիկոս ընդարտեցաւ Պօլսոյ Հայոց Երեսփախանա-
կան ժողովէն :

Հ. Ուրիշ ի՞նչ գէպք պատահեցաւ .

Պ. Սալըքանի գէպքն , որմէ ժողովուրդն աւելի
գրգռուեցաւ , գժոհոհութիւնն ընդհանրացաւ և եկե-
ղեցեց մէջ “չիլոսի աղաղակներ բարձրացան .

Բ. Դուռը սոյն ընդհանուր գժոհոհութեան պատ-

ճառասուկ ապա 1868ի սկիզբներն ընդունեց հրա-
ժարականն Պօղոս Պատրիարքի , որ Յ տարի պատրի-
արքութիւն ըրաւ :

Հ. Երուսաղէմոյ խնդիրն ի՞նչ եղաւ .

Պ. Երեսփախանական ընդհանուր ժողովն Երուսա-
ղէմոյ համար կանոնադրութիւն մը հաստատեց , որ
կը արամադրէ ընտրութեան իրաւոնքը միաբանաց և
վաւերացաւմը Երեսփախանական ընդհանուր ժողովին ,
որ միանդամայն իրաւունք ունի համարատութեան :

Ըստ այսոմ , Կեսարացի Տ. Վասիլ Ծ. Վարդապետ
ընտրուեցաւ Երուսաղէմոյ պատրիարք և Տ. Մատթէ-
ոս կաթողիկոսէն Եպիսկոպոս ձեռնադրեցաւ :

Եսայի պատրիարքի ընտրութենէն առաջ Երու-
սաղէմոյ վանքն 10,000 ոսկույ չափ պարտք ունէր , որ
միիզք առած էր այն վէճին պատճառաւ , որ Երկու
տարիէ աւելի տերեց :

Հ. Պօղոս Պատրիարքին ո՞վ յաջորդեց .

Պ. 1869 յունիոր 23ին պատրիարքական տեղա-
պահ անունեցաւ Երեմին Ագրիանուպօլույ առաջ-
նորդ Արքատակէս Եպիսկոպոս , որ այս միջոցիս Խո-
կիւտարու Ս. Կարապետ Եկեղեցւոյ քարոզութիւնը
կը վարէր :

Հ. Արքատակէս Եպիսկոպոս ո՞րչափ առեն տեղա-
պահութիւն ըրաւ :

Պ. Հազիւթէ վեց ամիս , որովհետեւ Սութան
Ապտ-իւլ Ազիզ կացեր գահակալութեան տարե-
գարձը չնորհաւորելու համար կայսերական պալատ

Երթալուլ՝ երբ տեսաւ թէ Հռովմէական աղդայնաց պատրիարք Հասունեանդերապայծառ իրմէ առաջանց նիլ կուզէ, բողոքեց, և առանց ներկայանալու մեկնեցաւ։ Հետեւեալ օրը ամեն կարգի աղդայինք փութացին իրեն ի շնորհաւորութիւն և ամեն կողմէ համակրանաց ցոյցեր եղան, բոյց քիչ ատենէ հրաժարելու պարտաւորեցաւ։

Հ. Արիստակէսի ո՞վ յաջորդեց.

Պ. 1869 յուլիս 31ին Երեսփոխանական Ընդհանուր ժողովը վանայ նախկին առաջնորդ Տ. Խոնախոս եպիսկոպոսը պատրիարք Ընդհանուր ժողովը, բայց պատրիարքական պաշտօնն հաստատող կայսերական Պետքին ելնելէն մէկ օր յետոյ, այն է, օգոստոս 21ին վախճանեցաւ, որոյ յուղորկաւորութիւնը մեծաշուք հանդիսիւ կատարեցաւ և մարմինն բերացի Ս. Երրորդութեան եկեղեցւոյ բակը թաղուեցաւ։

Հ. Ո՞վ Ընդհանուր պատրիարք.

Պ. 1869 սեպտ.ի մէջ Երեսփոխանական Ընդհանուր ժողովն ըստ աղդային Ընդհանուր բաշճանաց պատրիարք Ընդհանուր վարագայ և Մշց Ս. Կարապետ վանուց վանահացը աղդասէր Տ. Խորիսեան Մկրտիչ եպիսկոպոսը ըստ Աղդային Սահմանադրութեան, որոյ գործադրութեան արտօնութիւնը Բ. Դուռը գարձեալ շնորհեց խառն ժողովոյ խնդրանօք, որոյ առենապեան էր Օտեան Գրիգոր էֆէնտի։

Ըստ այսմ, ամեն բանէ առաջ ձեռնարկուեցաւ վերակազմելու Երեսփոխանական Ընդհանուր ժողովն,

վախճանեալ, հրաժարեալ և վիճակաւ դադարելոց տեղ նոր լնարտութիւն կատարելով։

Հ. Խորիսեանի առաջին դործը ո՞րն եղաւ.

Պ. Կեդր. սնտուկն 7000 սոկիէ առելի պարագ ունէր, որ կը կաշկանդէր Աղդային Վարչութիւնը, որովհետեւ պահանջատեարք կը նեղէին որով դրեթէ անկարելի եղած էր գործել. ուստի Խորիսեան իրաց այս ախտուր վիճակին վերջ տալու և պատրիարքարանի վարկը տեղը բերելու համար ձեռք զարկաւ Ընդհանուր հանդանակութեան և այս միջոցաւ յիշեալ պարտուց կէսը վճարեց։

Միեւնոյն ժամանակ կ'այցելէր հաեւ վարժարաններն և իւր գրաւիչ յորդուներով կը Խորիսեանի ուսանողները, ուստացիներն և վարժարանաց հոգարածութիւնները, գաւառական կարօտ վարժարանաց դասագիրք և նարասա կը զրկէր, բանիբուն գործունեաց և օգտակար եկեղեցյական ու աշխարհական անձնինը կը քաջալերեր և իւր գործերով ու խօսքերով զարկ ու միտմ կուտար աղդային գործոց և ժողովրդեան սրտին մէջ աղդասիրութեան ու կրօնասիրութեան ողին կաղծարծէր։

Հ. Խորիսեանի օրով ի՞նչ բանի ձեռնարկեց Աղդապալու.

Պ. Երեսփոխանական Ընդհանուր ժողովն ուշագրաւթեան առաւ գաւառական աղդային վիճակն, որ գարմանի կը կարօտէր, ժողովն իրը հաւատարից թարգման ժողովրդացին զգացմանց՝ որ իւր բարօրու-

Թիւնը կը սանկայ վայելել վեհ. Սուլթանի բարեյօժար գթասրտութենէն՝ տեղեկադիր մը պատրաստեց և յանձնեց Ա. պատրիարքին, որպէս զի կայսերական կառավարութեան չնորհն հոյցէ վեհ. Սուլթանին հաւատարիմ Հայ-հպատակ ժողովրդեան վրայ :

Խրիմեան իրեն յանձնուած պաշտօնն կատարեց, ներկայացաց նոյն տեղեկադիր և յուստից խոստուած ներ ընդունեցաւ :

Հ. Ուրիշ ի՞նչ եղաւ.

Պ. Սահմանադրութիւնն որ մինչեւ այն տաեն չեր գործադրուած, ոկաս զ ործադրուիլ և զաւառք տւ կեդրանին երեսփոխան տալու իրաւունքն ոկասն վայելել:

Հ. Ի՞նչ նոր դէսդք պատահեցաւ.

Պ. Հոյոց Բերայի գերեզմանատառնն, որ տեղոյն դրիցը պատճառաւ մեծ կարեւորութիւն ունի, տէրութիւնն ուղեց առնոլ. Խրիմեան դիմեց նախարարաց՝ բայատարելով ժողովուրդին կրօնական զզ ացուաներն գերեզմանատառն նկատմուիք և բայատարելով Հայոստանեաց եկեղեցւոյ գերեզմանաց կնքման արարութիւններն և կարգադրուած աղօթքներն . Ժողովարդն ալ, եկեղեցական հարց առաջնորդութեամբ ուրբաթ օր մը մեծ բազմութեամբ, Սուլթան Ապահ-Խել-Ապիլ կայսեր աղերադիր մատոյց, որ բարեհանցաւ իւր հաւատարիմ Հայ-հպատակաց դարաւոր նուիրական իրաւունքն յարգել:

Հ. Ուրիշ ի՞նչ պատահեցաւ.

Պ. Լատինք Երուսաղէմայ մեր Ա. Յակոբ վանուց տաճարին մէջ պատարագ մատոցանելու համար Բ. Դանէն արտօնութիւն ձեռք բերելու ջանքեր ըրին. Բ. Դառն հակամիսութիւն ցոյց կուտար, բայց խրիմեան առանց Բ. Դառը վշտացնելու՝ գիտայւ Աղդին նուիրական իրաւունքը պաշտպանել.

Հ. Խրիմեանի օրով ի՞նչ ներքին ինդիր ծագեցաւ.

Պ. Կիլիկիոյ կաթողիկոսական ինդիրն Աղդային ժողովց տաեւանն երու, ուր թեր ու գէմ երկարատեւ վիճարանութիւնք ծագեցան. մէկ կողմն չեր ու զէր կիլիկիոյ կաթողիկոսական ինդրոյ միջամտել, առարկելով թէ Աղդ. Ժողովն իրաւունք ունի միայն Էջմիածնոյ ընդհանրական կաթողիկոսի ընտրութեան, միս կողմն կ'առարկէր թէ՝ սցդ արամադրութիւն արգելք մը չէ որ Աղդ. Ժողովն չղբաղի նաւեւ կիլիկիոյ կաթողիկոսի ընտրութեան և ամուսոց յարարերութեան ինդրովը, նկատելով միշտ կիլիկիոյ կաթողիկոսութիւնն իրը մասնական կաթողիկոսութիւն :

Յետ երկարատեւ վիճարանութեան՝ Աղդ. Ժողովն սա ոկզմունքը ընդունեց թէ՝ ընտրութիւնը կիլիկիոյ ժողովուրդն կատարէ, իսկ վաւերացումը Աղդ. Ժողովը.

Հաս այսմ, Երուսաղէմայ միաբան և Էջմիածնոյ եպիկոպոս Տ. Մկրտիչ 1874ին կիլիկիոյ ժողովրդեան քուէով կաթողիկոս ընտրուեցաւ, զոր վաւերացուց կ. Պալոյ Աղդ. Ժողով :

Հ. Այս վաւերացումէ ի՞նչ բան յառաջ եկաւ .

Պ. Գէտրդ կաթողիկոս կիլիկիոյ և Աղթամարայ կաթողիկոսութիւնները կը նկատէր իբր հետեւալ և ապօրէն կաթողիկոսութիւն և ըստ այսմ կոնդակներ կը դրէր .

Բայց ամանք աղդայինք գէտրդ կաթողիկոսի այն լնթայից չէին հաւանէր , զոր կը նկատէին Հայաստանեայց եկեղեցւոյ ոգւոյն և սկզբանցին հակառակ և մանաւանդ թէ՛ էջմիածնը պահպաններու համար կուղէին զօրացնել կիլիկիոյ կաթողիկոսութիւնը . Բայց գէտրդ կաթողիկոս բնաւ չէր ուղեր համազուիլ .

Հ. Ի՞նչ ըրաւ Խրիմեան .

Պ. Խրիմեան որ արդէն ձանձրացած էր այլ և ոյլ աղդայնոց հակառակութենէն մանաւանդ տեսնելով որ իսր և 1872-73ի վարչութեան միջեւ անհամաձայնութիւնն եւս քան զեւս կ'աճի , 1873 օդոսասո 3ին հրաժարական տուաւ Աղդային ժողովին , որ մերժեց ընդունիլ , ինչպէս որ ժողովուրդն ալ չէր ուղեր որ զրկուի Խրիմեանի պատրիարքութենէն , բայց Խրիմեան կրկնեց իսր հրաժարական և ուղղակի Բ. Դուռը զրկեց որ ընդունեցաւ , որով Խրիմեան չորս տարի միայն պատրիարքութիւն ըրաւ .

Խրիմեան իսր վորձառութեամբը տեսնելով 1863ի Սահմանադրութեան թերութիւններն՝ որ վարչական մեքենան կը կասեցնէին և գործոց ընթացքին արգելք կը լլային , զանոնք ցոյց տուաւ , դարմանն տուածարկեց և աղդային ներքին վիճակի բարւոքմոն նկատ-

մամբ 13 կէտերէ բաղկացեալ առաջարկութիւն մը ներկայեց իսր հրաժարադրին հետ առ Աղգային Ժողովն .

Հ. Խրիմեանի ո՞վ յաջորդեց .

Պ. Կ. Պօլսեցի Նիկողայոս եպիսկոպոսը պատրիարքական աեղապահ գլուխցաւ . բայց սա երկու ամիսէն վախճանեցաւ :

Հ. Նիկողայոս տեղապահին ո՞վ յաջորդեց .

Պ. Բնիկ Կ. Պօլսեցի Վարժապետեան Ներսէս եպիսկոպոսն , որ քիչ ատենէն հրաժարեցաւ :

Հ. Ներսէսի աեղապահաթեան ո՞վ յաջորդեց .

Պ. Աղգային ժողովը պատրիարքական ընտրութեան ձեռնարկելով՝ 1874 ապրիլ 14ին 66 քուէի բայցարձակ առաւելութեամբ պատրիարք ընտրեց նախորդ տեղապահ Վարժապետեան Ներսէս եպիսկոպոսը :

Հ. Ո՞րպիսի ոք էր Ներսէս Վարժապետեան .

Պ. Ներսէս Վարժապետեան ուսեալ , լեզուագէտ , կենցաղադէտ և անուանի եկեղեցական մ'էր , որ քանից կրօնական ժողովոյ անդամ և ատենապետ եղած , աղդային աշխեւոյլ փափուկ պաշտօններ վարսած , երկար ատեն խասդի զի Ա. Ստեփաննոս եկեղեցւոյ քարոզութիւն ըրած , քննչութեան և այցելու հալութեան պաշտօնով թէքիրտաղ , Պրուսա , Էտրոնէ , թումանիս , Աւստրի-Հունգարիա , Ռումիա և Եգիպտոս գնացած և 1871 ին Նիկոմիդիոյ առաջնորդութեան կոչուած էր , ուր արդիւնաւորութեամբ վարած

է իւր պաշտօնելը , գլուխաւորաբար հոդ սամնելով անդ վարժարանաց նիւթական և բարոյական յառաջդիմութեան :

Հ. Ներսէսի առողջին դործն ի՞նչ եղաւ .

Պ. Ներսէս հոդ սարսաւ նախ պատրիարքական աթոռին շոքը բարձրացնելու , տէրութեան նախարարաց յարդն ու համարումը գրաւեց և դադրեցոց ազգայնոց միջեւ կեցած խոռվութիւնն , որ խրիմեանի հրաժարաման պատճառու վերստին ծագում առած էր .

Հ. Երկրորդ դործն ի՞նչ եղաւ .

Պ. Որովհեաեւ մնացորդ պարասաց պատճառու կեդրոնական մնտուկին վարկը գեռ չէր շտկուած և պարասապահնջք ազգային վտրչութիւնը կը նեղէին , երամեան Արքահամ փաշայի և արքունի ճարտարապետ Պալեան Սարդիս պէյի դիմեց և իւր պերճախօսութեամբ հաճեցաց զանոնք , որոց առողջինն 2500 և երկրորդն 1500 ոսկի նուիրեցին , որով բոլորովին չնշուեցաւ կեդրոնական մնառուկի պարտին և Ազդային ժողովն ալ թէ յիշեալ բարձրասատիճան անձանց և թէ Ա. պատրիարքին շնորհակալութեան քուէ տուաւ .

Հ. Ազգային ժողովն ի՞նչ կերպարան առաւ .

Պ. Դիլք , փորձաւութիւն և ազգեցութիւն ունեցող ազգայնոց ոմանքը որ քաշուած էին ազգային պաշտօններէ , Ներսէսի յորդապներէն ազգուելով՝ վերըստին ստանձնեցին Երեսփոխանական և այլ ազգային պաշտօն , որով Երեսփոխանական ժողովն ալիսաւութեան առաջնորդ էր .

ու պատկառելի եղաւ և ողբացեալն Ռաւսինեան , յանձնարարութեամբ Ներսէսի , 111 յօդուածէ բաղկացեալ Ազգային ժամար Ներքին կանոնադրութիւն մը պատրաստեց , զոր ժողովն ընդունեց ու վաւերացաց հետզետէ բարեփոխելու թէսաթեամբ :

Հ. Յարարերութիւնք իւր օրով ի՞նչ վիճակ ունեցան .

Պ. Ներսէս մեծ հոդ կը տանիէր յարարերութեան մշակման , ստէպ այցելութեան կ'երթար տէրաւթեան նախարարաց , որ մասնաւոր համակրութիւն մ'ունէն իւր վլաց , կը յարդէին զինք իւր գնահատելի յատկութեանց համար , իւր համբաւ հաշակուած էր պետական ակիմոց մէջ , իւր անսւն բարձրացած և ծանօթ էր ամենուն և ամեն տեղ , այնպէս որ զինք անձամբ չճանչողներ իւկ ներքուաստ համակրութիւն կըզգային , և Ներսէս ալ իւր վարմանքալ , կենցաղադիւտութեամբ ու գործերավ սէր ու համակրանք կը ներշնչէր , այնպէս որ , շատ անգամ ուղղակի գաւառուց կուսականներուն հետ թշթակցելով՝ ի՞նչ ի՞նչ ինդիբեներ կը յաջողէր կարգադրելու , որովհեաեւ տէրութեան նախարարաց առջեւ մեծ յարդ ու համարում կը վայելէր .

Հ. Կրթական դործն ի՞նչ մկրում ունեցաւ .

Պ. Հայարնակ գաւառուց մէջ կըթութիւն ծաւալելու նպատակաւ ուսեալ , բանիքուն և ազգասէր ու մանք յօլթաքէօյ զառաջինն հաստատեցին Արարատեան անուն ընկերութիւնն որ իւր կազմակերպու-

թեամբ և վատահելի պայմաններով սուղ միջոյի մէջ
ընդհանուր համարման և համակրութեան արժանա-
ցաւ, Հայաբնակ հեռաւոր վայրերու մէջ վարժարան-
ներ ու վանայ մէջ ալ վարժապետանոց մը բացաւ։
Այս ընկերութիւն Ռաւսահայոցմէ եւս դրամական ա-
ռատ օգնութիւն կ'ատանար։

Հ. Ներսէսի օլովլ լինչ խնդիր ծագեցաւ և Ուռասահայութ ։

Պ. Ուռւս կառավարութիւնն ուղեց որ Ուստահայաստանի մէջ մեր վարժարաններն ուղղակի իւր հըս-
կողութեանը նելքեւ ուռնու . այս բան ազգային առ-
ուստահայաստանում հակառակ էր , ըստ որում Ուռւս-
սահայ վարժարանը կաթողիկոսի հսկողութեան նելք-
քեւ են . գէորդ Դ. Գրեց առ Ներսէս պատրիարքն ,
որ Կ. Պօլայ Ուստահան գեռպան Խկնաթիէլ զօրա-
պետին հետ բանակցելով՝ խնդիրն յաջողեցուց դարձ-
եալ ինպատ ազգային իրաւանց :

Այս գործին մէջ խորէն Նալի-Պէջ եպիսկոպոս աւ աշխատութիւն ունեցած է :

Հ. Աղթամարայ կաթողիկոսական լմնդիրն ի՞նչ
վախճան ունեցաւ .

Պ. Ոլովհեաեւ Բ. Գուռն գրաւոր յայտնած էր
իւր կարծիք թէ Պիւղիւլ մականուանեալ Պետրոս
կաթողիկոսի սպանութեան գործին մէջ Տ. Խաչա-
տուր որբազան մատ ունենալն հաստատելու ծառա-
յող կէտ մը չկայ . ուստի իւր վրայ ո՞ր և է պատսա-
խանատուութիւն չժանրանար և թէ՛ Խաչատուր ա-

զատ է կատած անքբէ . լնդ այս եկեղեցական Համագումար և Ազգային ժողովներ ճանչան խաչտառքի կաթողիկոսութիւնն և արտօնեցին զինք երթալ իւր պաշտօնավայր , որ մեկնեցաւ 1876ի միջները :

Հ. Այս միջոցիս ի՞նչ խնդիրներ ծագեցան .

Պ. 1875ի սկիզբնելն վրայ հաստու չէրսէկ-Պօս-
նայի ապաստման թիւնն , որում քիչ առենէն յաջոր-
դեց Սերպիս և Գարատաղի պատերազմն և ապա
Պուլկարական խնդիրն : Օսմանցիք թէպէտ քաջու-
թեամբ դէմ դըին և փառաւոր յաղթաթիւն տա-
րին , բայց խնդիրն յաղթաթեամբ չի դադար :

Հայքոչ միայն հանդարտ մնացին, այլ և Ներսէս
վարժապետանի մէկ նշանաւոր կանդակին վրաց առ
վեհ. Սուլթան Համբու կայսրն իւրեանց հաւատար-
մաթիսն արդեամբ յայսանեցին, նուիրելով նիւթա-
կան և բարոյական թանկադին ծառայութիւններ :

Հ. Արեւելեան խնդիրն ի՞նչ վիճակ ունեցաւ :

Պ. Պուլկարտական խնդրոյ պատճառաւ Ռուսիոյ Աշխարհականդրանքը կայսրն 1877 ապրիլ 15ին պատերազմի յայտաբառութիւն ըլլաւ Օսմաննեան կառավարութեան դէմ և ահա Ռուսո-Թուրք պատերազմն սկսաւ :

Հ. Պատերազմին արդիւնքն ի՞նչ եղաւ .

Պ. Թլքական բանակներն Անսատօղուի և Ռումելիի
մէջ գիւցաղնական քաջութեամբ պատերազմեցան,
առ գիւմադրութիւն ըրին և մեծամեծ յազդութիւնն
ներ տարին, սակայն վերջապէս յազդութիւնն Ռու-
սաց կողմէ մնաց, ոլք հետզհետէ Ռումելիի կողմէն
16

մինչեւ Այստէ Փանո , և ուր կնքուեցաւ Այստէ-
Փանօի դաշնապելը .

Հ. Այս պատերազմին Ժամանակը Հայք լինչ լրին:

Պ. Հայք Օսմաննեան տէրութեան մեծ ծառայութիւններ մատուցին, անար համար վեհ. Սուլթան Համբատ կայսրն մեր Ա. պատրիարքն իւր ներկայութեանը կոչելով՝ Օսմանիէի առաջին կարդի պատուանշտն ընծայեց, յոյժ սիրայիր տեսակցութիւն ըլառ և Հայ-Աղջին մեծամեծ ծառայութեանցը նկատմամբ իւր բարձր գոհանակութիւնն յայննելով՝ խստացաւ վարձապել Հայոց հաւատարիմ և անձնուէր ծառայութիւնները :

Նեղակո պատրիարք Կոյսերական պալատէն վերադարձին ուղարկի Մայր Եկեղեցի գոլով դահարանական մասթանքներ կատարեց վեհ Սուլթանին :

Հ. Ուստական զօլոց քաջուելու պահուն ի՞նչ անցք
անցաւ .

Պ. Ալոյկերտի և Պայտղիսի բնակիչ Հայերէ բազումքը Ուստասկան բանակին հետ դավթեցին և ուրիշ տեղերու Հայք ալ կուզէին զաղթել, սակայն Ներսէս վարժապետեան քաջ ըմբանելով զաղթելու բազմաթիմի վնասներն, մասնաւանդի ի Ուստաստան, Սըրուանձտեանց Տ. Գարեգին վարդապետն (այժմ Եպիսկոպոս) և Պարտիզակցի Տ. Մինասեան Տ. Վահան Վարդապետն դավթականութիւնն արդիվելու պաշտօնով զրկեց ի Հայաբնակ դաւառու ։
Սըրուանձտեանց Տ. Գարեգին վարդապետ Սամսո-

Նէն մինչեւ ի Տիգրանակերտ շղթեցու և Տ. Վահան վարդապետ ալ Տրաողիղօնէն մինչ ի Կարին, Ալտշ-կերտ, Պայտղիտ և այլ Հայաբնակ գտնառներ այ-ցելեց :

Այս երկարին խըսիանց պաշտօնը կատարեցին մեծ
արթնաթեամբ և գոհացացի կերպով։

Հ. Ուրիշ լոնչ կը թոկան ընկերութիւններ կազմուեղան ներառէսի օրուի.

Գալուստյանիքաց և կիլիկեան Ընկերութիւններն ,
ուրբ ասդա միանալով ընդ Արարատաեան ընկերութիւն ,
Կոչառեցան ՀՕՅՈՅ ՄԻԱՑԵԱԼ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՔ :

Նոյնպէս հասատուեցաւ Խիզանու Առաջական
բաց ընկերութիւնն , որ Խիզանու գաւուին մէջ հա-
սատած է՝ Կարմարաներ :

Ասիական Ընկերութիւն, որ յիշեալ ընկերութեանց վարժաբաններուն դրական պիտոցք կը մատակարարէ :

Ազգանունէր-Հայուհեաց Ընկերութիւն, որ Հայուհակ դատավաց մէջ Հայ-իգալական սեռը կրթելու պատուակ անի և բայցած է մի քանի վարժարաններ, որ Հայոց Միասնական Ընկերութեանց միջոցաւ կը կառավարուին .

Դպրոցասէր-Հայունհեաց Ընկերութիւն, որ շաբարնակ դաւառաց համար վարժուհիներ պատրաստելու նպատակաւ կազմուած է և առ այս յօթաքէօյ տնի մի վարժարան :

Հ. Աղդային Հիւանդանոյն ի՞նչ վիճակ ունեցաւ .

Պ. Մանուկեան Սենեքերիմ անուն պատուաւոր և առաջնակարգ վաճառականն բառական տարիներ յիշեալ ազդ այն միակ բարեպաշտական հաստատաւթեան հոգաբարձութիւնն առանձին վարելէ և աղջ գասթիբարձ ծառայելէ յետոց՝ 1878ին հրաժարեցաւ:

Ներսէս պատրիարք իւր բաղմադրսող վիճակին մէջ իւր մասնաւոր տշադրութեանն և հոգածովեան առարկաց ընելով Ազգ ային Հիւանդանացն, դիմեց իշսան Յովհաննէս, Յակոբեան Միքայէլ, Կիւլպէկեան Սերովիչ և կիւմիւշէրտան պատուաւոր, առաջնակարգ և բարեհամբաւ վաճառական աեւարց, որք արդէն հանրածանօթ են խրեանց ճշմարիտ ազգասիլութեամիտ, բարեպաշտավութեամիտ և աղնիս որոսովն ու զգացմամիրը և հաճեցաց զաննիք ընդունիլ և վարել Հիւանդանացի Հոգաբարձութիւնն, զոր, Ներսէսի խնդրանաց և յորդորանացը վրաց սիրայօժար ընդունեցին, ի գործ դրին խրեանց այս պաշտօն համաձայն խրեանց խզճին և զգացմանց և այնքան ջերմ հոգածովթիւն, ջանք, աշխատաւթիւն և նիւթական ու բարյական զոհովութիւն նաւիրեցին, որ Ազգ ային Հիւանդանացն հակառակ շնչին հնաթեան և անյարմարտութեան Ազգին պատիւ բերող հաստատաւթիւն մունք նկատմամբ ափրազ բարեկարգութեան, մաքրութեան և ատառաւծ խնամոց, և այս նոյն իսկը ըստ վկայութեան Երսովացի և Ամերիկացի ոցիցեւաց, որք խրեանց գոհունակութիւն կը յացանեն:

Եթեալ յարդեմի Հոգաբարձութեան միացաւ ա-

պա Ֆէնէրճեան Յովակիմ անուն աղղայինն, որ աշխատասէր և գործունեայ անձ մ'է :

Սոյն Հոգաբարձութիւն կազմաթիւնն Ներսէսի յիշատակաց արժանի գործերէն մէկն է :

Ցիշեալ Հոգաբարձութիւն, Խրախուսուելավ Ներսէսի տղուու ներջնչումներէն, Խստացոծ է նման բարեսէր աղդայինաց և ընդհանուր Ազգին աջակցաթեամբ բը վերաշինել Ազգ ային Հիւանդանոցը :

Հ. Ազգն զբաղեցնող տրիչ ի՞նչ ծանր գէպք պատահեցաւ .

Պ. 1879ի սկիզբներն ի Հայարճակ գտառս ահազին սովոր մը երեւան եկաւ .

Ներսէսի մասնաւոր ջանիսք Սովերց Խնամատար կերպուտական յանձնաժողով մը կաղմաւեցաւ, բաղկացեալ Արիկ էֆէնտի Ռւնճեանէ, Սերովիրէ էֆէնտի Կիւլպէկեանէ, Արէլ Կիւլպէկեանէ, Գարբիէլ էֆէնտի Նորատունկեանէ, Գտանիկ Յովակիմեանէ, Գրիգոր Նիկոդիմանեանէ, Պօղոս էֆէնտի Շաշեանէ, և Սահակ Դաղլորուեանէ, որք իսենց վաստանելի գիրքով և պատուաւոր վիճակուը, Նախադահութեամբ Ներսէսի, կըցին 30,0000 սուու նպաստ մը հաւաքել ամեն տեղէ, և այսու եղանակաւ խնամեցին բաղմաթիւ թշուառ աղդայիններէ վատ՝ բաղում թուրք և քարթ ընտանիքներ ի սովեալ գտառս :

Հ. Ներսէս միշտ կը գտնուէ՞ր իւր պաշտօնին վրաց.

Պ. Մերթ ընդմերթ հրաժարական կուտար, զոր սակացն ոչ Ազգն կ'ընդունէր և ոչ կառավարութիւնը

Ներսէս 1881 նոյ. 11ին վերատին հրաժարական տուաւ և այս անդամ տարիէն տւելի քաշաւած մնաց իւր խասդիւղի տունը, բայց թէ Ազգն և թէ Ռ. Դուռ ու զինքը միշտ պատրիարք կը ճանչնային :

Յաջորդ տարին, 1882 հսկաեմբեր ամսոյ մէջ, միջնորդութեամբ Մեծ-Եպարքոս Սայիս փաշայի, Ներսէս վեհ. Սուլթան Ապտիւլ-Համիտ կայսեր ներկայացաւ, որ շնորհալի կերպիւ ընդունեց, յուսադրեց զինքն և կայսերական շնորհներով մեծարելավ (նույնութեց 1000 սոկի, ապտ թանկաղին ընձատուի մը և յետոյ յօրթաքէց 1500 սոկոյ արժութութեամբ տուն մը) հրամացեց որ իւր աթոռը վերադառնայ, ըատ որում, Ազգ. Ժողովը, թերի տեղեկադրի մը վասց երկու ամիս առաջ միայն 30 քուէով ընդունած էր Ներսէսի հրաժարականը :

Ն. Կայսերական Վեհապատութեան այս մեծ շնորհ իւնդութեամբ և երախտագիտութեամբ լուց ազգայնոց սիրտը :

Հ. Ներսէսի օրով ուրիշ թնչ տաղնատալի խնդիր ծագեցաւ .

Պ. Երաւագէմայ Տ. Եսայի Ս. պատրիարքն 1872ին կ. Պօլիս եկաւ գարման գտնելու Երաւագէմայ պարտուց համար, որ յանդած էր 40,000 սոկոյ :

Ի. Պօլիս հանդանակութեան ձեռնարկուեցաւ, բայց տեսնելով որ այս եղանակն մեծ յոյս չառք գործին յաջողութեանը, Ազգային Վարչութիւնն խորհեցաւ իւրաքանչիւր հայէ զինուարական արտց վրաց 3

Պշ. ի տուրք մ'առնուլ կառավարութեան միջոցաւ ի դաւառս, և ի Պօլիս շարանակել հանդանակութեան գործը : Այս տաւաջարկութիւնը ընդունուեցաւ Ազգ. Ժողովին և Բ. Դուռին :

Հ. Ներսէս վերահստանուելէն յետոյ թնչ ըրաւ. Պ. Բարեկեցիկ ազգ այիններն ի ժողով հրամիրելավ՝ բացատրեց նոցա կերպնական վարժարանի մը հաստատութեան և Պատրիարքարանի նորոգութեան պէտքը, և այս առժիխ բացաւ հանդանակութեան մի տօնար, որ նոյն օր 1500 սոկոյ չափ սարադրուեցան : Թէ 1881ին Ներսէս Երկայի Ս. Ներսէսեան վանքը վերանորոգեց որ անդ գիշերօթիկ վարժարան մը հաստատեց :

Հ. Ուրիշ թնչ ըրաւ . Պ. Բերայի մէջ կարաղ, վատահելի և ազգեցիկ անձերէ կազմեց մի առժամանակեաց թաղական խորհարդ ընդ Աստիճապետութեամբ Յ. Նուրեան էֆէնտիի, որ կարգադրեց անառուկին պարտուց խնդիրը, շնուց Նոր-Թատարանն Բերայի Ս. Երրորդութիւն եկեղեցուց կիցը, շնուց նոտեւ պյուտակը կալուածները, և անտուկին վարկը բարձրացաց, այնպէս որ, բազումք իրենց գրամը հսն յանձնելու համար զանազան գիմնամներ կընեն :

Հ. Ներսէսի օրով յիշաստակութեան արժանի թնչ գէպք պատահեցաւ .

Պ. 1882 սեպտեմբեր ամսոյ մէջ վախճանեցաւ գէտգ Դ. Կաթողիկոսն, որ ունեցած է գնահատելի

ինչ ինչ ծուռյութիններ, կառացանելով մանաւանդ յիշմածին Ս. Գէորգեան ճեմարանը, որ իւր կենդանութեանը արդիւնաւոր եղած է :

Հ. Գէորգին ո՞վ յաջորդեց .

Պ. 1884 տպրիլ 3ին Ազգ. ժողովս կաթողիկոս ընտրեց զՃ. Ներսէս Վարժապետեան ոյտ ընտրութիւն ընդունեց նաև յիշմածին գումարեալ Համազդային կոչուած ժողովս, սակայն Ներսէս յետ ընտրուելոց կաթողիկոս ամենայն Հայոց, հրաժարեցաւ :

Հ. Ներսէս հրաժարելէ յետոց Բ'նչ ըրտու .

Պ. Շաբունակեց վարել Կ. Պօլոսյ պատրիարքութիւնը, սակայն սաստկանուալ խր հիւանդութիւն, 1884 հոկտեմբեր 27ին վախճանեցաւ խր Օրթաքէօյի բնակուրանին մէջ. մարմինն յաջորդ օրը յատակ շոգեմակուկով բերուեցաւ ի Մոյր-եկեղեցի, կիւրակէ օր կատարուեցաւ արտօնքոյ կարդի փառաւոր յուղարկաւորութիւն և յաջորդ չորեքշաբթի մարմինն թաղուեցաւ Մոյր-եկեղեցւոյ տաճարի աջ դաւթին մէջ :

Ազգը կանդնեց Ներսէսի մի գեղեցիկ շիրիմ ու մահարձան ի պատիւ և ի յիշատակ խրեան :

Ներսէսի օրով թէպէտ պահ մը կասկածներ ճագեցան, ոյր նպաստեցին մանաւանդ Եւրոպական մամլոյ պղատանական համակրութիւնն առ Հայ-ազգն և թուրք լրադիրք ունանք երեւյթէն գատելով փորձ փորձեցին Հայոց հաւատարմութիւնն կասկածելի ցոյց

տալ, բայց բարեբազրակար այդ տարապարտոց կասկածներ հետզհետէ փարատեցան մանաւանդ Ներսէսի յաջորդին՝ Վեհապետեան Տ. Յարութիւն պատրիարքին օրով :

Եւ նոյն կասկածներ արդէն խակ չէին կրնար հիմ ունենալ որովհետեւ Հայ-Ազգն հետեւելով միշտ իւր աւանդական քաղաքականութեան, իւր անդորրութիւն և բարօրութիւն մի միայն Յսմանեան պետութենէն կը գտնէ :

Եւ երբէք Հայ-ազգին անկեղծութեանը վրայ կասկածելու տեղի չկայ, մանաւանդ թէ Հայ-ազգն իւր անցեղի անձնուիրութեամբ և անդրդուելի հաւատարմութեամբ անուանի է Յսմանեան մեծազօր պետութեան առջեւ :



պատրիարքան պահ պարս քաջութեանց զանց ։ յաս
ընկուտնեն մազնաւայրուէ Յամերանէ յաճեւայուած
հայի ուրբա ։ Յամերանէ Յամայան կոչուած

իսկ մազնաւայրուէ պահ մազնայի մաս ոչ
ոչ առօղջ խոշումնեն Երբի-ըստ առաջելուց յանձնու
այս ըստ ոչ ։ Յամերանէ մազնաւայրուած մազնայուած
առաջելու մազնաւայրուէ պահ մազնայի ոչ մայդա

ունի յամանելու ու երաժիշտ Այս ըստ մազնայի

0000862

ՀՀ Ազգային գրադարան



NL0000940

ՀՀ Ազգային գրադարան



NL0000939

ՀՀ Ազգային գրադարան



NL0000862

4783
4784
4785

10.13

